



Chrysanthemum
Urquhart





Առ Հայության պատճեն
L.6 NOV 2011

ԱՆԴՈՒԽՆԴԻՆ ՄԵԶԵՆ

(ԹՇՈՒԱՐԻ ՃԻՉԵՐ)

ՀԱՍՎԱԼ



Ա. ՊՈՒԲՈ

1914

891.99
2-20

891 99
Z-20

ՆԱԽԱԲԱՆԻ ՏԵՂ

ՎԱՐՊԵՏԻԿ

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Օ. ԱՐՁՈՒՄԱՆ
№ 216



4433-28

Դուն եիր Վարպետ, դուն, դուն եիր որ համբերու-
թեամբժինեցիր ու յոյսով յանձնեցիր ինձ մՏիս քեւերը
ուրաքա զի վերանաւ նա ցեխոս միջավայրեն ու դիմէ ուսկի
Երկինքը. Դուն եիր որ հոգւոյս տունչ ու լեզու տուիր
ուրաքազի սաղմոսերզուն ըլլայի նորածին բայց դեռ ան-
ծանօթ Աստուծոյն. ատոր համար այս զիրքը, ուրաքա
սկսնակ աշկերտի մը առաջին ու թերակազմ ձեռագործը
ենք կը նուիրեմ, ենք . . . : Թող խնդան ու ծաղրեն զիս.
Ես կը մատան սակայն . . . : Պասկ մ'ընդունելու երազը
չունիմ որովհետեւ չունիմ այդ արժանիքը, աս և պատ-
ճառը որ ոչ բու անունդ կը յայտնիմ, ոչ իմս :

Պիստ և բոլլ տալ որ բախծոն յուշերը, հանոյակատար երազները, ցաւի նիշերը իրարու փարքուած վեր եղեն անդունդին մէջէն, բռուախին ձայնով, խնճը ու անկանոն:

ՀԱՅՈՒԹ

ԱՆԴՈՒՆԴԻՆ ՄԵԶԵՆ

(ԹՇՈՒԱՐԻ ՃԻՉԵՐ)



ԶՆՉՈՒՄԸ

(ՔԱՂՈՒԱԾ՝ ԲԱՐԵԿԱՄԻՍ ՅՈՒՇԱՏԵՏՐԻՆ)

I

1907ի ձմրան ցուրտ գիշերները պատմական յիշաւակութիւն մ'ունին ինձ համար. մանաւանդ՝ Փետրուար 2ի մահանոտ գիշերը . . . :

Սարգիսը հիւանդ, Սարգիսը մահամերձ . . . : Կեանքը ինչ տխուր երեւոյթներ ունի . . . :

Այս առոյգ, կրակոտ երիտասարդը, որ սէր ու եռանդ կը ներշնչէր սրտերուն, գերեզմանի եղերքը՝ կեանքի ու մահուան սահմանին վրայ կանգնած, կը խամրէր վարդի պէս . . . : Աչերս սեեռած՝ ցուրտ ու անթարթ նայուածքով կը դիտէի զինքը :

Ես ա՛յդ գիշեր ճանչցայ Մարդն ու Մահը . . . : Կանցաւեր, կան զգացումներ, որոնք չեն պատկերացուիր. չեն պատկերացուիր մանաւանդ իմ անկարող դրիչով :

Ա՛ս, Փետրուարի սոսկալի գիշերուան պատկերը գերեզմանին մէջ, հող դարձած սրտիս վրայ դրոշմուած պիտի մնայ միշտ :

Այս տողերը գրած պահուս, վայրկեան մառաջ

տեսածի պէս թարմ է անոր այն վերջին ժամուան դալ-
կահար դէմքը, որ երեսուն երեք գարուներ հազիւ
տեսած՝ գերեղմանական մենութեան, յաւիտենական
ոչնչութեան գիրկը քնանալ կ'երթար . . . :

Հոս, զարմանալի թող չթուի երբ ըսեմ թէ մինչև
այդ ահաւոր գիշերը, չէի գիտեր ով ըլլալը Սարգիսին՝
զոր այնքան կը սիրէի և որուն յիշատակը անմոռա-
նալի է . . . :

Ան առեղծուած մըն էր ինձ համար, ու ատ իսկ
պատճառով սիրելի էր, սիրելի՝ պաշտելի ըլլալու չափ։
Առիթ մը, պարագայ մը կը փնտուէի, որ եթէ չէի կըր-
նար մեռնիլ, գոնէ տանջուէի իրեն համար։

Երկու տարի հազիւ կ'ընէր զինքը ճանչնալս, բայց
իր որաեղացի ըլլալը նոյնիսկ չէի գիտեր. միայն նախա-
պէս՝ երբ դիպուածաւ հետը խօսելու պատեհութիւնն
ունեցայ քաղաքին մէջ փոքր խանութ մը բացած օրը,
բնական համակրութիւն մ'զգացի այս անուշ քաղցրա-
համբոյր մարդուն հանդէպ։ Անկէ վերջ՝ սկսայ մտածել
անոր հետ մշտատեւ յարաբերութիւն մ'ունենալու առիթւ-
ներ գտնելու վրայ. որոշեցի որ անոր յաճախորդն ըլլամ-
ուստի ամէն օր բան մը գնելու կ'երթայի, բան մը՝ որ
հարկաւոր ալ չէր ինձ։ Սկսանք իրարու մօտենալ,
սկսանք մտերմանալ . . . :

Այս մարդը անբացատրելի բան մ'ունէր իր մէջ.
թէ՛ կը սիրէի զինքը և թէ կը պատկառէի իրմէ. կը
սիրէի, ինչու, չէի գիտեր. կը պատկառէի, ի՞նչու,
նոյնպէս չէի գիտեր, սա որոշ էր թէ անոր քով մնալ
կ'ուզէի, իր խօսքերը լսել՝ երջանկութիւն կը սեպէի։
Ասոնք ամէն լա՛ւ, բայց ո՞վ էր այս Սարգիսը, ի՞նչ էր
իր անցեալը, անշուշտ սովորական մահկանացուներէն
առըբեր անհատ մ'էր, կը խորհէի ինքնիրենս. օրով-

հետեւ իր շարժումներուն, իր խօսքերուն, իր նայուած-
քին մէջ անհասկնալի բաներ կային։ Քանի անգամ հար-
ցումներ ուղղած էի իրեն, անցեալին, ծննդավայրի
կեանքէն տերեւ մը փրյնելու համար, բայց խօսքը վար-
պետօրէն փոխած, զիս շուա՛րեցուցած, աչերս խոնար-
հեցուցած էր, անկէ յետոյ ա՛լ չնետաքրքրուեցայ, ա՛լ
հարցում չըրի, օրովհնետմ ամբողջ էութիւնս զրաւուած
էր անոր պատկերով։

Գուշակած էի և յետոյ հասկցայ որ Սարգիս տա-
ռապող ժողովուրդի ազատագրութեան համար աշխա-
տող մարտիկ մըն էր։ Սրդէն առաջին անգամ ուշադ-
րութիւնս գրաւողը իր խօսոր մագնիսացնող աչքերն
էին, որոնցմէ ներս նայողը անոր մթագնած հոգւոյն
հօրիզոնին վրայ փոթորկոտ, արհաւրալից ամպերու-
դիգուած ըլլալը կը տեսնէր, որք կը վարագուրէին
գաղտնիքի մը անդունդը . . . :

Իր սիրուհին ժամաներ ու համբոյր ստացող երի-
տասարդի մը պէս ուրախութեամբ կ'արբենայի երբ
Սարգիսի հետ միայնակ նստած, իր խօսքերը կը լսէի։
Ես սիրահար մըն էի։

Սակայն չգիտեմ ի՞նչու շուտ մը անձնատուր եղայ
այս մարդուն, ինչու յանկարծ հմայուեցայ աչքերէ ու-
լեզուէ, որոնք յաճախ աղտոտ սիրտ մը ծածկող գեղե-
ցիկ վարագոյներ եղած են, այս հարցումները կը կրկնէի
ինքնիրենս, պատասխան մը չէի գտներ. ատկէ զաւ-
խղճիս առջև ամօթանար կ'ըլլայի այդպիսի կասկածներէ
ծնունդ առած հարցումներ ընելուս համար։

Երջանիկ օրեր կը յաջորդէին իրարու. միշտ Սար-
գիսի խօսքերուն մէջ նոր հրապոյր մը կը գտնէի.
կեանքը սկսած էր փոխուիլ. ես առաջուան դուարթ,
կատակող երիտասարդը չէի. տեսակ մը ցուրտ լրջու-

թիւն յաջորդած էր ծաղիկ հասակի վառվռունութեան։
Դերի էի Գաղափարին

Երազի օրեր, սուրբ օրեր

Դպրոցական կեանքը անտանելի բեռ մը դարձեր
էր. ուսուցիչներս կ'ատէի, դասերն անհամ կ'երեւէին, դասաւանդութեանց ժամերուն երեւակայութեան
մէջ ընկղմած՝ կը թափառէի հոս հոն. մերթ հրացանն
ուսիս, փամփուշաները կրծքիս՝ լերան ու ապստամբու-
թեան զաւակը կ'ըլլայի, մերթ գիւղերու մէջ ժողովուրդն
արթնցներու համար քրտինք կը թափէի, մերթ ինք-
զինքս կը տանէի բանտի խոնաւ մէկ անկիւնը կամ կա-
խաղանին վրայ՝ փառքի պսակը ճակտիս ու յանկարծ
երեւակայութենէս կ'սթափէի երբ ուսուցիչը խօսքն ինձ
ուղղելով կը հարցնէր. — «Հասկցա՞՞ր» . — բնազդմամբ
«այս» կը պատասխանէի, մինչդեռ բան մը հասկցած
չէի: Տաղտկալի, անօգուտ ամիսներ իրարու ետև շա-
րելով, վերջապէս ոտքս դուրս նետեցի դպրոցէն, ձեռքս
առած վկայական մը՝ որուն տէրն ըլլալու արժանիքը
չունէի: Երկար շունչ մը քաշեցի. ա՛լ ազատ էի. ա՛լ
կրնայի ընել՝ ինչ որ երազեր էի: Օր մը, նպատակս,
որ տղայական խակ եռանդէ ծնունդ առած էր ոչ թէ
լուրջ դատողութենէ, յայտնեցի Սարգիսին. նա կըոււած
պատասխան մը տուաւ. — «Աիրելի՞ս, անխոհեմութամբ
առնել ուզած քայլերդ ծիծաղելի են. յեղափոխութեան
ժամը չէ հնչեր դեռ. նախ պէտք է պատրաստուի ժո-
ղովուրդը՝ այսինքն վառողը. բռնկումի համար կայծ մը
կը բաւէ»:

Կրնայի առարկել. համակերպեցայ՝ խնդալով ողոր-
մելի յաւակնութեանս վրայ.

II

Ատենէ մ'ի վեր Սարգիսը սկսաւ փոխուիլ. ինձ
այնպէս կը թուէր թէ զիս ու իմ գործերս կը լրտեսէր.
յաճախ մէջտեղ կը նետէր նիւթ մը, որուն վրայ բնաւ
խօսած չէր. աղջկայ կնոջ խօսքեր կը բանար ու ա-
նոնցմով որ աստիճան հետաքրքրուիլս հասկնալ կու-
զէր, ու քանիցս պարզապէս հարցուցած էր թէ սիրա-
հարական յարաբերութիւն ունեցած էի աղջկայ հետ.
Ժխտական պատասխանիս անկեղծութեանը չ'վստահելով,
դիմած էր ընկերներուս, որոնցմէ նոյն պատասխանն
առած էր: Առաջին անգամ բան մը չ'հասկցայ այս հե-
տաքրքրութենէն. բայց յետոյ տեսայ որ Սարգիսը սոս-
կալի կնատեսաց մըն էր: Երբ համոզուեցաւ թէ «սիրա-
յին անհաճոյ, տղայական ժամեր» անցուցած չեմ, սկսաւ
աւելի սիրել զիս: «Ինչո՞ւ չսիրել կինը», կը մտածէի
ինքնիրենս. «սիրելը յանցա՞նք է միթէ», ու յաճախ
այս հարցումները իրեն ալ կրկնած էի, բայց դիտելու
արժան էր նոյն ատենի գէմքին առած արտայայտու-
թիւնը. աշերը կրակ կը դառնային, երեսը կը կարմրէր
ու կ'արտասանէր վճռական խօսքը. «այս», կինը սիրել՝
վաս ըլլալ կը նշանակէ, կնոջ նուիրուած սէրը պիղծ է,
որովհետեւ անասնական կրքէ յառաջ կուգայ. այդ սէրը
կ'ապականէ էն անրիծ սրտերը, որ գերի ժողովուրդնե-
րու ազատութեան սիրովը վառուած են»: Ես առաջին
անգամն ըլլալով կը հանդիպէի ասանկ եղակի անձի մը,
որուն սրտին մէջ մեծ գաղանիք մը կար, զոր անկա-
քելի էր հասկնալ:

Անցան օրեր, անցան ամիսներ, Սարգիսը մթին
գաղանիք մըն էր ու գաղանիք մը կը մնար ինձ համար:
Սիրոյ ճամբու առաջին քայլը նոր առեր էի. սիրտ

անկախ կամքէս, սկսած էր արագ արովիել նայուած քին տոջև մեր դրացուհոյն՝ որուն հրապուրիչ դէմքը երեւակայութեանս համելի խաղալիքն էր դարձեր. Սարդիսի այդ նոր յայտնութիւնը ատելի ըրաւ զԱյն. ատելի նոյնպէս ամէն կին, ատելի՝ նոյնիսկ մայրս։ Պախարակիլի չէր ինձ համար այս շուտափոյթ փոփոխութիւնը, որովհետեւ ևս անձիս աէրը չէի, ևս զատ ինքնութիւն չունէի, իմ ինքնութիւնս խառնուած էր անորինին հետայս՝ այսպէս էր, և դիմագրելու համար կամք չունէի, ինչպէս ունենայի, երբ Սարգիսը սիրելէ աւելի կը պաշտէի. կը պաշտէի, որովհետեւ նս գաղտնիք մըն էր։

Ինձ համար օրերը պարապ չէին անցնէր. ամէն օր նոր գաղափարներ կորդեգրէի. իսկ Սարգիս՝ ցորեկը ասուտուրով կ'զբաղէր, իրիկունը՝ մինչև քունը աչքերէն կախուիլը կը խօսէր. կարծես հաճոյք կ'զգար խօսելին։ Մեր երջանկութեամբ շաղուած օրերը նոր հրապոյր մը առին երբ Սարգիսի սրտակից, սիրելի մէկ ընկերը, Յովսէփը, իր կնոջ հետ ևկաւ հաստատուիլ մեր քաղաքը։

Յովսէփ Ս. . . քաղաքէն էր Սարգիսի հայրենաւ կիցը. նա ալ փոքր խանութ մը վարձելով սկսաւ առուտուրով զբաղիլ։ Յովսէփ Սարգիսին տարեկից՝ նուազ համակրելի, նուազ աղդեցիկ երիտասարդ մըն էր. երկուքն ալ սրտանց կը սիրէին զիրար։

Սակայն այս երկու բնաւորութիւնները ինչ ինչ կողմերով իրարու հակառակ էին. մին առիւծ մ'էր, միւսը ոչիսը մը. մին սոսկալի կնատեաց մ'էր, միւսը իր կինը սիրող մը. . .

Սարգիսը տեսակ մը ահեղ, անբացատրելի բան ունէր իր մէջ, Յովսէփ՝ մի քանի օրուան մէջ հայելիք պարզութեամբ ցուցադրեց իր ներքինը։

Ուշադրութեան արժանի էին երկուքին միջև կը ըստած վիճաբանութիւնները. մին կինը կ'ապտակէր, միւսը կը պաշտպանէր. եթէ աղաս թողէի Սարգիսը, եթէ չմիջամտէի, հաւանական էր որ ստորին ածականներ նետէր ընկերոջ երևին. աչերը խոշոր բացած, բռունցքները սեղմած, կ'ստիպէր դիմացինը. որ ըսածին չհակառակի, Յովսէփի ժպիտով կը պատասխանէր միշտու երբեմն կը լուէր . . .

Յաճախ Սարգիսին հետ երբ այցելութեան կ'երթայինք Յովսէփի, կը տեսնէինք զայն որ կնոջ հետ թեթեւի կը շրջագայէր իր վարձու բռնած տան փոքր բաւկին մէջ։ Սարգիս գաղան կը դառնար. «կին մը այնչափ սիրել. ինչ սարոնութիւն»։ կ'ըսէր ինձ առանձին։ Ես կը սիրէի այս խօսքերն ու կը հրճուէի, ինչ փոյթթէ ներքին որդ մը, հետաքրքրութեան որդը կը կրծէր զիս. մարդկային միտքը ծարաւ է գաղտնիքի։

Ա՛հ, հիմա երբ կը վերյշեմ անցեալի այդ ժամերս, կը խորհիմ թէ է՛ն սուրբ, է՛ն նուիրական ժամերս եղած են անոնք. ժամեր անսսական, ժամեր անշահախնդիր, ժամեր՝ ուր սիրատ անբիծ կը մնար զինքը շրջապատող աղտոտ մթնոլորտէն։

Մեր օրերը պայծառ երկինքի նման անամպ ու գեղեցիկ կ'անցնէին, մեր շրթներէն ժպիտը չնեռացաւ օրմը. մեր ճակատները չկնճուտեցան և երբ թշուառ ժողովուրդին հեծկտանքի ձայնը մեղ կը համնէր, թէեւ տիրութիւնը կը գալարէր մեր մտածումները, բայց կը պրէր եռանդը, նոր ոգեւորութիւն մը կ'զգենուր մեր սիրար. բռնակալութեան դէմ ատելութիւննիս աւելի կուռմանար, աւելի խորունկ արմատներ կարծակէր, ու մեր յոյսը աղատութեան հանդէպ աւելի կը ծաղէր։ Ք. . . ի կառավարութիւնը այնչափ խիստ չէր յարաբերութեանց

մասին, մենք ալ այնչափ անխոհեմ չէինք. զգուշութեան պահապաններով յաջողութիւնը մութին ու քնոյ մէջ կը մեծնար: Բայց չգիտեմ ինչո՞ւ ամէն ուրախութիւն իր կտեւէն կը քաշէ տիրութիւնը, ինչո՞ւ գարւան ծիծալկոտ կապոյտ երկինքը չուտով կը ծեփուի մուայլ ամպերով, ինչո՞ւ կեանքին քով գերեղմանը դրուած է, վարդին քով փուշը՝ ժափատին քով արցունքը. Կ'երեւի թէ այս «փնչու»ները անօգուտ են, մարդը բատ քմահաճոյս, չկրնար փոխել տիեզերական օրէնքը:

Մեր գործունէութեան ծիծալկոտ օրերը երկար չի տեւեցին. ամպեր եկան մթաղնել մեր ճակատները: Իր կինը հոգւոյն ամբողջ կորովավը սիրող Յովսէփը, անմիմիթարեի դժբախտութիւնն ունեցաւ ժամուայ մը մէջ մահուան զիրկը տեսնելու իր ընկերուհին թունաւորման քստմեցուցիչ նշաններով . . . :

Այս յանկարծակի դէպքը, որ ցնցեց ամբողջ էութիւնս, երազ մը թուեցաւ: Յովսէփի կինը թունաւորուած. բայց ով պիտի ըլլար այն անխիղճը, որ թունաւորէր հրեշտակ մը, որուն մահուան վրայ ամէն զինքը ճանչցող կարտասուէր:

Վայրկենապէս կատարուող այս դէպքերու միջոցին, կար բան մը, որուն դարձուցի ուշաղութիւնս. Յովսէփի բուռն ջանք մը կընէր որ կնոջ թունաւորուած ըլլալը չի գիտնան:

Ի՞նչ եղրակացնել ասկէ. ո՞վ գործեց այդ ոճիրը. միթէ Յովսէփը, բայց կարելի է հաւտալ որ իր կինը պաշտող, անոր դիակը արցունքներով լուացող այդ Յովսէփը թունաւորէր իր կինը և ինչո՞ւ:

Այս հարցումները անպատասխան կը մնային. ես չէի կրնար ելլել այդ ցանցերու մէջէն. իսկ Սարգիս, առա տիսուր երեւոյթ մը առած էր. ո՛չ հարցումներուս

կը պատասխանէր, ոչ կարծիք կը յայտնէր: Առաջին անգամ կասկածեցայ Յովսէփի վրայ, քանի որ ես ինքս տեսայ անոր վրայ ոճիր մը ծածկելու ջանքերը, շուտով կատարել տուած թաղումը. բայց կասկածս չքացաւ, երբ յաջորդ օրը Յովսէփ աներեւոյթ եղաւ և երկու օր վերջ՝ Բ . . . էն մեզ ուղղուած հեռագիր մը կը ծանուցանէր անոր գետը նետուելով անձնասպանութիւնը: Այս խաւարով անստուգութեամբ շաղուած դէպքերը անորոշ, մթին զգացումներ լեցուցին սրտիս մէջ:

Սակայն այդ ցաւերը բան չէին. կարծես գաղտնիքով ծոցուորած ու վայրկենապէս կատարուած դէպքերը ապագայի աղէտներուս նախակարապետներն էին, ինչպէս որ եղան ալ:

Սարգիսը փոխուեցաւ. ալ տուաջուանը չէր. չատ քիչ կը խօսէր ու բնաւ չէր ժապեր. յայտնի էր թէ ներսի կողմը սոսկալի փոթորիկ մը կար, որուն յայտարար նշաններն էին իր թափառուն, հակասական խօսքերը, մթաղնած աչքերը, տժգունած դէմքը: Համարձակութիւն չունէի հարցում հարցնել. միթէ կրնայի. լեզուակարգամէր. Սարգիսի դէմքը կապարի ծանրութեամբ կը ծանրանար սրտիս վրայ ու կը ճնշէր զայն:

Սակայն երանի թէ այդպէս շարունակուէր. թող Սարգիսը քիչ խօսէր, թո՛ղ ես անոր երկար մտածումները չճանճայի. ան՝ տիսուր, ես՝ մտածկոտ, երանի թէ միշտ նոյն վիճակին մէջ մնայինք. բայց ոչ. դարանակալ դժբախտութիւնը, որ սկիզբէն ի վեր կը լրտեսէր մեզ, ելաւ իր թագստոցէն. այն առիւծը, զոր իմ հոռակած գիտուի կը պաշտէի, կմախք մը դարձուց. հիւանդուգիտուի կը պառկեցուց. Սարգիսը ծանր հիւանդացաւ: մէջ պառկեցուց:

Ես ո՞վ էի. պատանի մը, որ նետուէր էի մարդ-

Կոչուած ովկիանոսին մէջ ու կառչած՝ միայն տախտակի մը, որ զիս ջուրէն վեր կը բռնէր, աշխարհը կը ճանչնէր . . . : Դեռ երթասասրդ՝ կեանքի ճամբուն կէսն հաղիւ հասած, արդէն յոգնած էի. նա էր որ քալելու դիւրութիւնը կը սորվեցնէր ինծ. նա էր որ կ'առաջնորդէր զիս Անդունդին անցէն: Երբեմն երբ ախուր երեւոյթներ կը ճգմէին հոգիս, երբ քալելու դատապարասուած ճամբուս վրայի խիճերը ոտքս կ'առիւնէին, երբ բռնակալութիւն կոչուած հրէշը իր դղըրդացնով ձայնով կը ցնցէր ամբողջ էութիւնս, երբ յուսահատ ու շուարեալ վիճակի մէջ չէի դիտեր ընելիքս, նա էր, միշտ նա էր որ խրոխա ճեռքը վերցուցած, հորիզոնը կը ցուցնէր, հորիզոն՝ ուր կը թաւալէին ապագայի յոյսերը, որոնց ետև կը ժպտէր Արեւը . . . :

III

Փետրուարի այդ ախուր դիշերը Սարգիսի հետ կապ ունեցող մեծ ու փոքր դէպքերուն վրայէն մառվի ոստոսելով, բաւական թմրած էի, երբ ուշաբերեցայ, քանի որ յիշելու դէպք չմնաց ու մահուան ստուերին մօտենալը տեսայ: Զկրցի զսպել ինքվինքս. զգացի որ աչքերս թրջած էին ու յրթներէս ակամայ սա բառերը թռան: «ա՞ն, որբ պիտի մնամ» . . . :

Վայրկեանները արագ արագ իրարու կը յաշորդէին. որու էր որ Սարգիսի վերջին օրն էր. բժիշկը յուսահատական բառն արտասանած էր արդէն: Երկուքս ալ քարացած մահուան հրամանին կ'սպասէինք. ես՝ թաղուած խոր մտածումներու մէջ, նա՝ իր անտանելի ցաւերու զիրկը: Այս լուսութիւնը որչափ տեսեց, չեմ յիշեր. միայն տեսայ որ Սարգիսի խոժուած ճակատը քիչ քիչ

տեսակ մը անուշութեամբ կը ծածկուէր. վար կախած դէմքն ուղղելով ինձ նայեցաւ ու մեղմ ձայնով մը ըսաւ. — «հոս ես եղեր . . . չնորհակալ եմ. իմ մնարիս վրայ լացող աչքեր պիտի ըլլան ուրեմն»: Զանացի քանի մը խօսքերով մեղմել իր յուսահատութիւնը և ըսի թէ ապիտի ապրիս դեռ. մահը չի կրնար յաղթել քեզի»:

— «Խարել պէտք չէ. վերջին օրս է, վերջին. կը հասկնա՞ս. ու այս վերջին բառը սիրտս, կրանիթէ սիրտս չի կրնար յուղել. կեանքի մէջ ահա սա վայրկեանին երջանիկ եմ. ես կեանքը չեմ սիրեր. սա արեւը, երկինքը, աստղերը, գարունը, ծաղիկները, ժամաները արհամարելի երեւոյթներ են. ամբողջ բնութիւնը զգուելի է ինձ համար: Քաղցր է քնանալ, քաղցր է քնանալ գերեղմանական անվրդով խալաղ քունը: «Մահ չի կրնար յաղթել քեզի» կ'ըսես. ո՛ղորմելի մարդ, ի՞նչ է մահը, որ կարմնայ յաղթել. լա՛ւ մտիկ ըրէ. ես մահը կարհամարեմ որովհետև Անոր ալ յաղթած եմ. այո՛, Սարգիսը աշխարհին յաղթեց քանի որ արհամարեց ամէն զօրութիւն, ամէն բան»:

Սարսուռ մ'անցաւ մարմնոյս վրայէն, առիւծի մը-ունչիւնի նմանով այս ձայնը, որ մահուան խոչակէն կ'ելլէր, դողացուց ամբողջ էութիւնս:

Լոեց պահ մը ու յետոյ մեղմութեամբ շարունակեց: — «Վայրկեաններս համրուած են. այլես ուրիշ բանի վրայ չեմ կրնար խօսիլ. ժամ մը հաղիւ ունիմ ապրելու. կեանքիս պատմութիւնը պիտի ընեմ քեզի. պատմութիւն մը՝ որ զաղտնիք մնացած է նոյնիսկ ամէնէն սրաակից ընկերներուս հետաքրը ըրութեան առջև. բայց պատմելէ առաջ նուիրական պարտք կը գնեմ վրադ,

որ պատմածս նոյնութեամբ հրատարակութեան տառ փոքր գրքոյի մը մէջ ամփոփելով։ Հասկցուր աշխարհին թէ հերոսներ կան, որք կապրին մութին մէջ։ շատ աւելի վեհ ու երկնային են քան փառաբանուած հերոսները, թէ տառապանքի անդունդին անթափանցելի խաւարը ամբոխի տգիտութեամբն ու անձանաչողութեամբը թանձրացած՝ շատ անդամ զանոնք անյայտ կը պահէ, բայց անէութիւնը կը յիշէ։ Կուզեմ որ մարդկի գիտան փշալի, արիւնաշաղախ կեանքս. սա փառասիրութիւն մը չէ։ Մահամերձ մը ըլլալով պարզ ու համառօտ պիտի պատմեմ. դէպքերու մանրամասնութեանց վրայէն ոստոսաելով պիտի անցնիմ. գո՛ւն. ալ նոյնութեամբ գրէ, որպէս հաւատարիմ թարգմանը ինձ նման մարդուն»։

Լոեց. գլուխը առաւ ձեռքերուն մէջ, անշուշտ ամփոփելու համար յիշողութիւնը. մէկէն վեր բարձրացուց ու շարունակեց։

«Ահ, անցեալը յարութիւն առած է հիմա. Դժուար, շատ դժուար պիտի ըլլայ պատմելը։ Կան դէպքեր՝ որոնց վերյիշումը վերապրումն է դարերու չափ երկայն տառապանքի շրջանիս. կը սարսուամ, բայց ի՞նչ օգուտ. . . . թէև ես արհամարած եմ սկիզբէն ի վեր ընկերական, քաղաքական, կրօնական ամէն օրէնքները, արհամարած եմ խիղճը, սակայն ծանր դիակ մը, պառկած կ'զգամ լանջքիս տակ. դիակ մը, որ երբեմն արթնալով կը խածնէ զիս. ի՞նչ է այդ՝ չգիտեմ. անշուշտ խիղճն ըլլալու է. կորսուին կրօնական օրէնքները. անոնք մեր ծնած օրէն իսկ մեր ու կներու մէջ արմատներ կը թողուն։


Դինչեւ հիմա կը կարծէի թէ խիղճ կոչուածը ինձմէ հեռած է. որչափ սխալած եմ եղեր. խիղճը շատեւ

բու սրտին խորը կը քնանայ՝ բայց չմեռնիր։ Այս խօսքերն արտասանելով մի կարծեր թէ տկարացայ, ո՛չ, ես անյաղթելի եմ ու անյաղթելի պիտի մնամ, միայն թէ մարմնոյս քայքայուելու սա պարագային՝ երբ երկաթէ կամքս ալ տկարանալու վրայ է, խիղճը առիթէն օգուտ քաղած՝ յաղթել կ'ուղէ ինձ։

Կամքս տկարանալու վրայ է, ըսի. գիտե՞ս ինչու . . . գաղանիքի կափարիչը ճիշդ հիմա է որ պիտի բանամ. . . .

Զիս կը տեսնես մահ կոչուած անդունդին եղերքը, աշնան չորցած տերեւին նման դողահար. անունս ալ գիտես, երկու տարի յարաբերուեցար ինձ հետ, սակայն դեռ չանչցար զիս, թէև յարգեցիր, սիրեցիր ու պատկառեցար Ահ, եթէ ճանչնայիր ներքինս. գուցէ ինձ չմօտենայիր. ես այնպիսի կեանք մ'ապրած եմ որ զեկավարուած է ուղղակի իմ քմահաճոյքով չինուած սկզբունքներով. ես ո՛չ մարդկային, ոչ ալ աստուածային կոչուած օրէնքները ճանչնալ ուղեցի, եթէ դարմ'ալ ապրէի, դարձեալ չպիտի ճանչնայի, և գերեզմանի եղերքը գտնուած սա պահուած իսկ չեմ ճանչնար ու կ'արհամարեմ ալ։ Դիխուս մազերէն իւրաքանչւրը մէջմէկ մարդու արեամբ ներկուած են. դաշոյնովս անշնչացած քանի դիակներու պատկերներ նկարուած ու աւրուած են աչքերուս բիբերուն վրայէն. միայն նկար մը կայ, դիակի մը նկարը, որ չպիտի չնջուի բնաւ. այդ՝ Յովսէփիս դիակն է։ Այո՛. ես անձնասպանութեան առաջնորդեցի Յովսէփը, որովհետեւ ես էի որ անոր կինը թունաւորեցի»

Դոդ մ'անցաւ սրտէս, ոռումբ մըն էր որ զարնուեցաւ գանկիս, արիւնս իր կանոնաւոր շրջանը կատարելէ պահ մը դադրեցաւ, բանականութիւնս կորսնցուցի,



տեղէս ելելով դարձեալ նստեցայ՝ առանց պատճառը գիտնալու։

Վայրկենապէս յուզուող բարկութեան մը փոթորիկը սկսաւ ոռնալ կուրծքիս տակ. յարդանք ու պատկառանք մէկ կողմ թողած՝ բարձրածայն ըսի.

«Յովէփի կինը թունաւորեցիք . . . ինչո՞ւ. ուրեմն դուք ոճրագործ մըն էք և . . .»

Զկրցի շարունակել. ուզեցի ելել դուրս, հեռանալ այս մարդէն, որ գարշելի երեցաւ ինձ. սակայն անկարող եղայ. անոր շանթէ նայուածքը շղթայած էր ինչպէս լեզուս, նոյնպէս և ոտքերս. նա շարունակեց.

«Սիրելի՛ս, մի բարկանար չուտով. մտիկ ըրէ. չեմ ուզեր որ խօսիս. երբ խօսելիքս լինցնեմ, երբ դիակ մը դառնամ, ատէ՛, անիծէ զիս, բայց կենդանութեանս ատեն անխոհեմաբար յանդիմանական դիրք մ'առներ. Ոճրագործ կոչեցիր զիս. առանց խորհելու արտասանեցիր այդ բառը. ես ո՛չ ոճրագործ մ'եմ ո՛չ ալ պժգալի մէկը, ալ զաղափար մը, սկզբունք մը պաշտող մ'եմ. և իմ սկզբունքս սա երկու բառերն են. ասել կինը . . .»:

«Զեր սկզբունքին դէմ բան մը չունիմ ըսելու, պատասխանեցի հազիւ լսելի ձայնով. բայց ինչո՞ւ թունաւորել անմեղ հրեշտակ մը՝ զոր թէե. կ'ատէիք դուք, սակայն կար ուրիշ մը, որ կը պաշտէր»:

— Լա՛ւ մտիկ ըրէ՛, շարունակեց նա երեսը խոմուելով. եթէ եղած են բաներ՝ որոնց կործանման համար աշխատած եմ, ոճիրը, բանութիւնը, կեղծիքը չեն եղեր, ոչ ալ գողութիւնը. ստութիւնն ու անարդարութիւնը. եթէ եղած է բան մը, որուն տապալումին համար գլուխս ատլու յօժարութիւնս հոչակած եմ, կինն եղած է այն: Յովէփիր կը սիրէի, ինձ համար անտանելի էր տեսնել

սիրած ընկերու՝ ատելի քածի մը ոտքերուն տակ, զայն պաշտելու վիճակին մէջ. ա՛յո, անտանելի էր, ուստի թունաւորեցի, միայն Յովէփիս անձնասպանութիւնը մնագոյն ցաւն եղաւ ինձ, զիս գերեզման նետող ցաւը . . .»:

— Պ. Սարգի՛ս, ձեր գործածը ոճիր է ըսի. այդ ոճրագործութեան մէջ չէք կրնար արդարանալ ձեր անձնական սկզբունքով, որ ընդհանուր մարդկութեան առջե պախարակելի է:

— «Մարդկութիւն. բայց ի՞նչ է այդ մարդկութիւն անուանածդ, յարեց արհամարու շեշտով, ներկայի մարդկութիւնը մանուկ է դեռ, ու իր շինած օրէնքները. որոնք շահագործողներու սալին վրայ դարբնուած ստրկութեան շղթաներ են գերիներու ձեռքերը կապտող, անխարաբար անարդարութեան դրոշմը կը կրեն, քանի որ կը պաշտպանն անհատական սեփականատիրութեան կործանարար ողին. դասակարգերու օրհասական կը ռուին մէջ: Այդ օրէնքները օր մը պիտի փոխուին, գուցէ ջնջուին ալ. տպագայի մարդկութիւնը երբ տարիքն առնէ, երբ տապալուին ներկայ անիրաւ հասարակարգերը, աղտեր մաքրելու նման պիտի մաքրէ օրինագիրքը, փոշիներու մէջ պիտի նետէ կրօնագիրքերը, կինը՝ որ հիմա պաշտումի առարկայ մըն է, այն ատեն պիտի ըլլայ սերնդագործութեան մեքենայ մը, մարդուն քով: Ինչ որ է, ասանց վրայ խօսիլը թող՛նք. ժամանսկակ կարձ է. անցեալիս պատկերը պիտի տամ քեղի. այդ պատկերին նայելով այլ ևս չպիտի բարկանաս ինձ դէմ, պիտի արդարանամ կնոշ հանդէպ ունեցած շատ խորուն ատելութեանս համար ու դուն ալ պիտի հասկնաս թէ Սարգիսը իր սկզբունքը պարապ տեղը չի պաշտեր . . .»:

Մտիկ ըրէ ուրեմն . . .»:

IV

— «Ես ծնած եմ Գ... քաղաքի թ... գիւղը ծը-նելէս ի վեր մայր մը ճանչցայ միայն. մայր. բայց ինչ-պիսի՞ մայր. զիս պաշտող մայր։ Այդպիսի մօր մը գըգ-ուանքին տակ բնական էր որ մոռնայի հօր մը կարեւու-րութիւնը. թէև յաճախնկը հետաքրքրուէի անոր կեանքով, ու քանի քանի անգամներ պատմել տուած էի անոր մահ-ուան պարագաները՝ որոնց շինծու ըլլալը յետոյ հասկցայ...: Ինչպէս ըսի՞ մօրմէս զատ ո՞չ հայր, ոչ քոյր, ոչ եղբայր ճանչցայ...: Անոնց պակասը օր մը չզգացի, որովհետեւ մանկութեան օրերս աներեւակայելի հաճոյքներով լեցուն էին։ Ահ, ինչ քաղցր են այդ օրերը. բնութեան մէջ, կեանք կոչուած սա տանջանքի շրջանին՝ եթէ իրական անխառն երջանկութիւն մը կայ, մանկութեան անգիւ-տակից օրերու երջանկութիւնն է։ Երանի անոնց որք մանուկ կը մեռնին դառնութիւն չի ճաշակած։

Մեր գիւղին մէջ ինձմէ երջանիկ տղայ չիկար, ու չէր կրնար ըլլալ. չքաւորութիւնը մեր դուռը չէր զար-կած. առևն, պարտէղ, դրամ ամէն բան ունէինք։ Ես չէր հետաքրքրուեր թէ անոնք ո՞րմէ մնացած էին, ար-դէն մայրս խօսած էր իր հօր ունեցած մեծ հարստու-թեան վրայ, որուն միակ ժառանգործ դառնալէն ի վեր անվտանգ մնացած էր թուրք բոնապետներու ճիրանէն, և ինչ պէտք էր ինծ հետաքրքրուիլ՝ քանի որ ամէն ինչ պատրաստ էր հաճոյքիս համար։ Անդիտակից տա-րիներ յաջորդեցին իրարու. 12 տարեկան էի, դպրոց սկսայ յաճախել. զպրոց. ինչ տաղտկալի տեղ. աչ-քերս միշտ գուրսը, միտքս միշտ խաղի վրայ էր։ Խաղ ըսելով չի հասկնաս ընկերներով զուարձանալ. ես ըն-կերներէ չէի ախորժեր. առանձին մնալ, առանձին զը-

արձանալ կ'ուզէի. զարմանալի բնազդ մ'ունէի, այն է միշտ վնաս տալ. վնաս՝ որու որ ըլլար. կը քանդէի թոշունի, մրջիւնի բոյներ, կը սիրէի սպաննել կատուի ձագեր, որոնց անչնչցած դիակնին տեսնելով ծափ կը զարնէի, կը հրճուէի։ Դպրոցէն արձակուելուս՝ կ'եր-թայի քաղքին սպանդանոցը, որ մեր գիւղէն հեռու չէր, հոն դիտելու համար ոչխարներու մորթուիլը. երբ կը տեսնէի անոնց բամնուած գլուխները, որոնցմէ ար-եան փոքրիկ վտակներ կը կազմուէին, որքան կ'ուրա-խանայի, չեմ զիտեր։ Այս անուշ տեսարաններէն արր-շիո, ինդութեամբ տուն վերադարձիս՝ մեր տան կա-րասիներէն մին գաղանի պարտէղ կը տանէի ու կը սկսէի անոր վրայ փորձել այն գործողութիւնը, զոր տեսեր էի սպանդանոցին մէջ։ Երբ անկէ արիւն չէր ելեր, գետին զարնելով կը կոտրէի ու կը ինսդայի։ Բայց զարմանա-մին այն էր որ պատճառած վնասներուս համար մայրս փոխանակ վշտանալու, փոխանակ յանդիմաննելու, ան-բացարելի տխուր նայուածքով աչքերը կ'ուղղէր ինծ, ու կը տեսնէի որ արցունքի կալակներ արագ արագ այտերն ի վար կը վազէին։ մէկէն կը գրկէր զիս, կը սեղմէր կուրծքին ու համբոյրներ կը շարէր այտերուս վրայ։

Իրիկուն մը սպանդանոցէն առած տպաւորութեամբ զինովցած, մայրս ոչխարի պէս մորթել ուզեցի, երբ նա քնացած էր, ելայ անկողնէս, ճրագը վառեցի, դանակն առի ու մօրս վիզը սկսայ կտրել փորձել. արթնցաւ ժպանելով. դանակը բացեր էր չնչին վէրք մը, որմէ ա-րիւն կը հոսէր։ Առանց բարկանալու «ահ որդեակս, հոս կկուր» ըսաւ, զրկեց զիս, համբուրեց, արցունքով թրջեց այտերս։ Նոյն գիշերուան առտուն՝ երբ աչքերս քայցի, մայրս սնարիս վերև նատած, աչքերը ինծ յա-

ուած, միշտ արցունքուու աչեր, ձեռքերը խաչաձև, գիր
կը դիտեր ապահով:

Ահա այս էր իմ սրտի բերկրանքը, ահա այսպէս էր իմ մայրու...: Մայր, այդ անհուն սէրդ կ'արթնայ սրտիս մէջ. մայր, սէրդ ծով մըն էր, ովկիանոս մը, բայց

Կարեց խօսքին թելը . կարծես բան մը կը ծանրա-
նար մտքին վրայ . սպասեց քիչ մը , յետոյ խոժոռ դէմ-
քով նայեցաւ երեսիս ու չարունակեց .

—«Ես չեմ յաղթուած ու չպիսի յաղթուիմ. յիշորդութեամբ նորոգուած դէպքեր չեն կրնար ընկճել զիս. շարունակելու եմ, այո՛, շարունակելու եմ պատմութիւնս։ Սրդէն ըսի թէ սիրտս ի բնէ քանդելու, տտելու, սպաննելու բնազդ մ'ունէր. ընկերներս անունս չ... դրած էին. սա մեր քաղաքի նոյն ժամանակուայ ամէնէն արիւնոուշ գաղանն էր. հայ կնոջ ստատիւը բոնաբարող, հայի արիւնը ծծող գաղանը։ Այս վայրագբնաւորութիւնը, որուն գիտակցութիւնը չունէի, երկար չի շարունակուեցաւ. երբ տարիքս առի, երբ գլուխը քիչ շատ յղկեց միաքս, սկսայ ձանչնալ աշխարհը. մէկ խօսքով՝ սիրելու պէտքն զգացի։ Ես մօրմէս զատ ուրիշ մը չէի սիրեր. բայց այդ սէրը սկսեր էր ինծ միօրինակ ու ձանձրանալի թուիլ. խորհեցայ որ սիրող մօրմէս զատ սիրող ընկեր մ'ալ ունենալու եմ, և ունեցայ. այդ ընկերը Յովսէփին եղաւ։ Յովսէփի իմ սիրտս էր, ամբողջ էութիւնս, որովհետեւ նա էր որ առաջին անգամ սիրեց զիս, նա էր որ մարդկութիւնն ու պարտականութիւնը ճանչցուց ինծ, նա էր որ նոր գաղափարներ շարեց գանկիս մէջ, նա էր որ առաջին անգամ բացաւ հայրենիքի վէրքերը աչքիս առջեւ, վերջապէս Յովսէփին էր որ զիս ծնաւ նոր աշխարհի մը

վրայ, նոր արեւի մը տակ: Դպրոցը անտանելի ըլլալէ դադրելով սկսաւ քաղցր երեւիլ, որովհետև Յովսէփի հետ միասին էինք ու կը սիրէինք զիրար, սակայն 18 տարեկան հասակիս մէջ ստիպուեցայ թողուլ նույիրական դարձած այդ չէնքը, երբ ընկերոջու Յովսէփին հայրը մեռաւ. ու նա բռնադատուեցաւ հեռանալ անկէ հացի խնդրին համար: Յովսէփի գործաւոր մ'եղաւ, ևս՝ դաշտարկապօրտ մը, անոր նիւթական նեղ կացութիւնը կը տանջէր զիս: Քանի անգամ ամբողջովին ունեցածս իր հետ բաժնել տուաջարկեցի՝ չընդունեց, բաւական համարելով վաճառականի մը քով զրադրութենէ առած ջնջին ամսականները, որոնք չէին գոհացներ իր պահանջները, որքան ալ որ խնայող ըլլար:

Յովկէի անական մտահոգութիւններով զլթայուած ,
խիստ աննախանձելի կացութեան մէջ ալ առաջուան
եռանդոտ երիտասարդն էր : Մենք արդէն մեր սկզբ-
բունքները հաստատուն հիման մը վրայ խարսխած էինք .
մեր երազները դպրոցին մէջ չի թաղեցինք , մինք նոյնը
մնացինք :

Հիացաւմով կը լսէինք ու յաճախ կը տեսնէինք
գործունէութիւնը յեղափոխականներուն, որոնք կրակ
կը մաղէին սրտերու մէջ։ Անոնց անունները՝ ճրագներ
էին մեր մթագնած հոգւոյն՝ ուր ամբարուած էր սէր ու
անձնուիրութեան պատրաստակամութիւն՝ մեր չար-
չարուող հայրենիքին հանդէպ։ Կուսակցական կողմա-
կիրպութեան մէջ չէինք. մեր փորձերը, դիմումներն
անօգուտ անցան. մեզ չընդունեցին. պատանի էինք,
անփորձ էինք։

Առանց յուսահատելու հետապնդեցինք սակայն մեր նպատակը . քանի մը չեղոք ընկերներով խումբ մը պատրաստեցինք ու գործի սկսանք . ես և Յովսէփ այդ

խումբին խմբապետներն էինք։ Դրամ հաւաքել, զէնք գնել, մտքեր պատրաստել, ահա այս էր մեր նպատակն ու ծրագիրը։ բայց լուս գործունէութիւնը սիրս կը մաշեցնէր։ ես փայլուն ասպարէզ կ'ուղէի, մանաւանդ այն օրէն՝ երբ Գ...ի մէջ հինգ հերոսներու կախաղանին վրայ բարձրանալին տեսայ, երբ ես անձամբ լսեցի անոնց վերջին աղաղակը՝ որ իրենց յաղթանակի պսակն էր։ «Կ'ցցէ յեղափոխութիւն, կ'ցցէ աղատութիւն»։ Ահ, ես ինքդինքս կը կրծէի, որովհետև այդպիսի փառքի պսակ մ'ունենալու երազը կը բոցավառէր գանկս։ ոչ, ալ սպասելու չէր։ զգուշութիւնը թուլութիւն էր ինձ համար։ պէտք էր յանդուդն գործունէութեամբ ասպարէզ նետուիլ արհամարելով ամէն վտանգ, նոյնիսկ մահը, որմէ կը վախնան վատ սրտերը, մարդկութեան տղրուկները, կեանքին արժէք տուող յիմարները։

Մեր առաջին քայլը առնել ուղեցինք սպաննելով հաղարապետ Հ... նոյն ատենի հայտեաց թուրքը, որ իր 70 տարեկան թառամած տարիքին մէջ իսկ, իր գաղանութիւնները կը շարունակէր, հովանաւորուած՝ բըռնապետական կառավարութենէն։ հայ շինականի հացով իր փորը ու անոր աղջկան կամ հարսին պատիւով իր տոփիը գոհացնող այս անխիղճը սարսափ ձգած էր ամէն կողմ։ վայ հակառակողին, վայ ընդդիմացողին։ Հիմա երկար կ'ըլլայ ասոր գաղանութիւնները թուել, երկար մանաւանդ երբ նկարագրեամ իր ձեռքն իյնող հայ երիտասարդներու կրած տանջանքը։ Նպատակիս իրագործելու համար խորհրդածութեան պէտք չիկար։ Ս.մառուայ գեղեցիկ գիտեր մը, ես և Յովսէփը, որոշեցինք ամէն բան լմացնել։ գիտէինք որ Հ... պարաէզը կը պառկէր, ուր մտնելը դիւրին էր։ Սպաննութիւնը տղայական խաղ մը կ'երեւէր մեզ, մանաւանդ ինձ համար։

Կրբէն ի վեր սպանդանոց չէի գացեր, երբէն ի վեր սպաննութիւն չէի երազեր։ վազրի բնութիւնս, զոր ջնջուած կարծեր էի, յանկարծ յարութիւն առաւ, արեան ծարաւը խմնդ ըրաւ զիս։

Ահ, հրաչալի ժամը հասած էր...։ Սիրտս բնաւ չէր արտիեր, բայց Յովսէփի շարժումներուն մէջ վարանում կար. երբ Հ...ի տան պարտէզը պիսի իջնէինք, կանգ առաւ. կը վախնար. ընկերոջս երկիւզը քաղերս չի կաշկանդեց. «սպասէ՛ ու լրտե՛սէ» ըսի ու իր ուսերուն վրայ ելլելով պատը, ու պատէն՝ ծառէ մը սողոսկելով պարտէզ իջայ։ Հ... պատկած էր կոտղ հետ. դաշոյնս լ'նչպէս քաշեցի. ի'նչ ուժով խրեցի երկութիւնն ալ կուրծքը, լաւ չեմ լիշեր. միայն թէ գործողութիւնը այնքան արագ, այնքան յաջող կատարեցի որ փոքրիկ շշուկ մ'իսկ չի բարձրացաւ։ Իջած տեղէս վեր ելայ, վար նետուեցայ քան թէ իջայ ու Յովսէփի հետ վերդարձնանք տուն։

Առատոն՝ ամբողջ քաղաքը իրարանցման մէջ էր։ Այս հարկ չիկայ պատմել կառավարութեան ըրած խուզարկութիւնները, ձերբակալութիւնները. ես ո՞քան ուրախ էի. աշխարհն իմս էր. երբ յաճախ արիւնուագոյնս կը լիզէի, նոր կեանք մը, նոր հոգի մը կուգար կը սպարդէր հոգւոյս մէջ։

Բայց զուարթ ճակասս քանի մ'օրէն վերջ՝ տըխերութեամբ սկցաւ, երբ Յովսէփն ալ ձերբակալուեցաւ։

Վախնալը անծանօթ բառ մըն էր ինձ, սպայն չէի գիտեր ինչո՞ւ ուրախ չէի, ալ դաշոյնիս չէի նայեր, ալ զայն չէի լիզեր։

Քիչ կը ինդպայի. սկսայ մերամաղձոտ ըլլալ. Յովսէփը կը ծեծէին, սոսկալի կը տանջէին. անոր ձայնը միշտ կ'արձագանգէր կուրծքիս տակ. իսկ անոր ան-

պաշտպան մօրն ու քրոջը հեծեծանքը կը ճղմէր հողիս միւս կողմէ անբացատրելի փոփոխութիւն մը սկսայ նըշմարել մօրս վրայ, որ օր ըստ օրէ կը հիւծէր. գերեղմանին մօտենալը որոշակի կը տեսնէի :

Շատ էին մտածմանս առարկաները, Յովսէփը, որ բանտն էր, անմեղներու ձերբակալութիւնները, որք կը չարունակուէին, Յովսէփի մայրն ու քոյրը, որոնք անօթի ըլլալէն զատ երիտասարդ բանտարկեալին վրայ կուլային, ու մայրս՝ որ անկողնի կը ծառայէր Օր մը որոշեցի վերջ տալ վիճակիս. երթալ ուղղակի կառավարութեան, յայտարարել ծմարտութիւնը, որով գուցէ կախաղանի փառաց պսակն ընդունելով երջանիկ մեկնած կ'ըլլայի աշխարհէս. բայց յետոյ այդ մտածումա տղայական գտայ, որովհետեւ կը սիրէի մայրս, կը սիրէի՝ պաշտելու չափ. մայրս՝ որ նոյն լալկան աչքերով համբոյներ կը դրոշմէր ճակախ և կը հիւծէր միշտ, չդիտէի ինչո՞ւ, երանի թէ յաւէտ չգիտանայի Ինձ համար՝ սրտիս հանդարտութիւն տալու ճամբայ մը կը մնար միայն. Յովսէփի աղքատիկ մայրն ու քոյրը միիթարել, անոնց պէտքերը հոգալ, զինքն ալ գոհացնել բանտին մէջ: Առաջին օրերուն, անձնուէր՝ բայց անբախտ ընկերոջս յուսահատ մայրը միիթարելու ջանքերս ապարդիւն եղան. այցելութիւններս շարունակ կրկնելէ, յոյսեր ներշնչելէ վերջն էր որ այս խեղճ էակներուն բարերար հրեշտակն եղայ:

Դուռնէն ներս մտնելուս պէս Յովսէփը կը մոռնային, աչքերէս շրթներէս կը կախուէին, եթէ թոյլ տայի զիս պիտի համբուրէին՝ իրր իրենց ամենասիրելին:

Իմ մէկ երկու շարաթուայ այցելութեամբս, այս չքաւոր ընտանիքի ծոցին մէջ դտած անսգիւտ պարկեշտութիւնը, պատճառ եղաւ որ ամէն օր այցելեմ հոն.

բան մը կար սակայն, որուն վրայ խորհելու էի. Յովսէփի մայրը որչափ որ կը սիրէր զիս, ու կ'ախորժէր ներկայութենէս, բայց քոյրը՝ Աղաւնին, ինձմէ կը քաշուէր, նոյնիսկ կը պահուէր երբեմն. հազուադէպ բացառութիւն մըն էր հետո խօսած օրը: Մայրն ալ ուշադրութեան առած էր ատ, ու քանի մ'անգամ յանշադիմանելէ վերջ՝ Աղաւնի վերցուց քողարկուելու այպանիլի ձևերը, որոնք չեն կրնար ծածկել կնոջ անմաքուր ներքինը: Յաճախ, սենեակին մէջ խօսելու պահուս. երբ աչքերս կը հանդիպէին Աղաւնիի աչքերուն, կարծես սլաք մ'ունէին, որով կը վիրաւորէին սիրաս, որ մինչև այդ ատեն աղջկայ նայուածքի զրոշմը կրած չէր: Այս նայուածքին աղդեցութիւնը հետղիետէ աւելի տպաւորիչ եղաւ. մօրս անոյշ համբոյրին ու գգուաննքին տակ, շատ անգամ կը մոռնայի անոր ցաւը՝ հիւծախտը, կը մոռնայի գերեղմանը, որ կը մօտենար, կը մոռնայի նաև Յովսէփիս չարչարանքը, ու առանց ուղելուս, միտքս բաւական ատեն կ'զբաղէր Աղաւնիի պատկերով. պատկեր մը՝ զոր չեմ կրնար նկարել, քանի որ երազով միայն կարելի է շինել: Կը բարկանայի ես ինձ դէմ անոր վրայ մտածելուս համար, ինչո՞ւ կը մտածէի. ինչպէս կ'ըլլար որ նա կ'զբաղեցնէր զիս. այս հարցումներուն անկարող էի պատասխանել. միայն բան մը կար տոր չէի կրնար ուրանալ. անոր սեւեռեալ խորուն նայուածքը երբ կը հանդիպէր իմինիս, սիրաս արագ արագ զարնել կ'սկսէր. ասկէ զատ զինքը տեսնելով հաճոյք կը զգայի, իսկ չտեսած օրս՝ հոգիս սովորականէն շատ կը տիրէր: Զգացումներս անհասկնալի էին ինծի, որովհետեւ կնոջ նուիրուելիք սէրը չէի հանչնար:

Այցելութեան պատճառներ ունենալուս համար գրեթէ միշտ կը յաճախէի անոնց. եթէ պատճառներ աչքաւոր ընդունութիւնը անհասկնալի էին ինծի, որովհետեւ կնոջ նուիրուելիք սէրը չէի հանչնար:

Հ'ունենայի, անդիմադրելի ոյժ մը զիս հոն կը մղէր. սիրոյ ոյցը . . . :

Ի՞նչ արագ փոփոխութիւն, ի՞նչ աննպատակ, անստոյդ յաղաշըում մտքի:

V

— «Մարդս ո՛րքան զարդանայ, ո՛րքան եռանդով հալածէ նոտատակը, ո՛րքան ալ որ աշխատի կառավարուիլ իր լուրջ բանականութեան սանձով, չի կրնար յաշողիլ, որովհետեւ կոյ պարագայ մը, ուր կը հնազանդի անզուսպ զգացումներուն, որոնք իր կարող կարծած իմացականութիւնը թմրեցնելով կը յաղթեն:

Ես խոնարհած էի զգացումներուս առջեւ, թէև այդ խոնարհութիւնը պարտութիւն չէր նշանակեր ինձ համար: Լաւ կը յիշեմ, նոյն տարւոյ հոկտեմբերին մէջ կիրակի օր մըն էր, մայրս հասած էր ալ այն սահմանը, ուրկէ հրաժեշտի վերջին համբոյրը պիտի տար երթալորդորին անծանօթ անէութեան վայրը, ուր ե՛ս ալ պիտի երթամ քիչ վերջ:

Մօրս վերջին իրիկունն էր, ուրախութիւն ու սոսկալի տիրութիւն, իրարու հակառակ այս զգացումները զիրար կը խաչածեւէին սրտիս մէջ: Ուրախ էի, որովհետեւ ստոյդ աղքիւրէ իմացած էի որ Յովսէփը ազատ պիտի արձակուէր բանտէն, սրտում էի, որովհետեւ զիս պաշտող մայրս, սէրէ ու արցունքէ բաղադրուած մայրը, պիտի բամնուէր ինծմէ, պիտի բամնուէր յաւիտելուրեր տանիլ ուղելով դուռնէն դուրս պիտի ելլէի, ճիչ մարձակեց մայրս, անոյժ վիճակին հակառակ ոտքի կանգնիլ, զիս կեցնել ուղեց: «Սա՛րգիս, որդեա՛կս,

գուրս մ'ելլեր, ա՛հ, վերջին ժամս է, եկուր նստիր գլխուս վերեւ, ձեռքերովդ փակէ աչքերս ու յետոյ գնա՛, գնա՛ ուր որ կ'ուզեն»: այս խօսքերն արձանացուցին զիս. «Չուտ պիտի վերադառնամ մայր», ըսի, բայց կանգնած էի. անոր սառ աչքերը նետերու պէս սիրտս կը ծակէին:

Զսպասեցի. մօտեցայ, գրկեցի անոր գլուխը, արցունքներով ողողեցի ձեռքերը. իրարու փաթթուած մնացինք երկա՛ր շատ երկար. համբուրուեցանք և արցունքներով թրջեցինք զիրար: — «Է՛հ, զաւա՛կս, ըստաւ բաւ է, կշտացայ. ալ ես կրնաս երթալ. քու քայլերուդ օր մը արգելք չեմ եղած ու սա վերջին վայրկեանիս ալ չպիտի ըլլամ... վրաս բաւական ոյժ կ'զգամ, ո՛վ գիտէ, գուցէ քիչ մ'ալ ապրիմ:»

Արտասանուած այս խօսքերէն սիրտս թեթեցած զգացի. սրբեցի աչքերս, ոտքի ելայ, դիտեցի դարձեալ յուղումով անոր մահուան ստուերով մթագնած դէմքը, շուտ վերադառնալու խոստումն կրկնեցի և առանց պատասխան առնելու դուրս նետուեցայ, աւելի վազելէն քան թէ քալելէն հասայ Յովսէփինց աղքատիկ տունը. մայրը բացակայ՝ Աղաւնին առանձին էր:

Անոր գեղեցիկ, երազուն, սև աչքերու անոյշ նայուածքը պահ մը գինուցուց զիս ու մոռցայ ամէն բան. մտայ սենեակը և նստայ՝ սպասելով մօրը դարձին. նաալ եկաւ ու նստաւ մօտս. երկուքս ալ լուռ էինք և մտածկոտ: Կախարդիչ աղջկան թովանքին ներքե, թաղուած խորհուրդներուս մէջ, չեմ յիշեր ո՛րչափ մնացի, միայն լաւ կը յիշեմ որ երկուքս ալ ո և է բանի վրայ չխօսեցանք: Աղաւնիի մայրն ուշացաւ, աւելի սպասել կարելի չէր. ոտքի ելայ, դուրս ելլելու պահուած, մինչև այդ ատեն խօսելու համարձակութիւն չու-

Նեցող աղջիկը թեւէս կամացուկ մը բռնեց ու նշանացի հասկցուց որ հետեւիմ իրեն դարձեալ նոյն սենեակը: Մեքենայի պէս հնազանդեցայ. նէ՝ դրեթէ ինքինքը կորացուցած, մեր հայուածքները կը դողղային մեր սրտերուն պէս: Աղաւնին ինձմէ քաջ գտնուեցաւ. հաւաքեց ինքինքը, ու անչուշա սիրոյ ասաուծմէն սիրտ առած՝ մօտեցաւ ինձ, ծնրադրեց առջեւս. բռնեց ճեծկատանքը աղատ թողուց: — «Ի՞նչ ունիս օրիորդ», հարցուցի կէս լսելի ձայնով: — «Ո՞չ, ներէ. պատաստ օրը սրտի փոշիներու մէջ թաղուած ու բնաւ նշան մը վրայ ըրաւ էութիւնս. սիրտս արդէն ամրարանոց մըն բռնկցուց հոգիս, ու ևս այդ բոցին մէջ կորսնցուցի բառ նականութիւնս, ինկայ անոր զիրկը, մոռցայ մահուան սպառնալիքին տակ գտնուած մահամերձ մայրս, մոռցայ համար միայն ապրիլ ու մեռնիլ ուխտած էի, այո՛, մոռցայ ամէն ինչ ու ըրի նոր ուխտ մը՝ սիրել այն էակը, որ լուռ մաշած էր ինձմով! . . . :

Ա՛հ, սև ժամեր, ձեր դրոշմը գերեզմանի եղերքը մնայ...»:

Լոեց պահ մը, ու զիսու երերումէ մը վերջ՝ չարունակց:

— «Կը ներես անչուշա այս թափառուն, անկանոն, համառօտ պատմուածքիս. ի՞նչ ընեմ, բանաստեղծ մ'իւղած չեմ ու վիպասանի պէս չեմ կրնար պատմել և պէտք կայ երկարել, զարդարել, արդէն ժամանակ

ալ չունիմ. չարունակեմ: Աղաւնիի դրկին մէջ սիրով գինովցած ուխտ մ'ըրի, ըսի այնպէս չէ. ա՛հ, երիտասարդութիւնը զգացումներով կը կառավարուի, ի՞նչ անխոնեմ, անգիտակից ուխտ... ուխտել կինը սիրել. անքաւելի վատութիւն. է՛հ, ի՞նչ օգուտ առի այդ քայլը. ըրի այդ վատութիւնը:

Մահուան որկորը երթալու պատրաստ սիրտս կը մորմոքի, կը փրփրի, չեմ կրնար մեր սիրային առաջին ժամը նկարազրել, միայն սա ըսեմ. թէ այդ սենեակէն գուրս եղելէս վերջ՝ մոլեգնած սիրահար մըն էի, այնպէս որ երբ տուն գարձայ, զարմանքով տեսայ մօրս մահուան ցաւերով գալարութիւր, իբր թէ չէի գիտեր անոր ատկէ առաջ հիւանդ ըլլալը: Սակայն յուղուած զգացումներուս բանականութեանս վրայ թողած թըմքութիւնը երկար չէր կրնար տեւել, սթափեցայ, նոր քունէն արթնցողի մը պէս չփեցի աչքերս, տեսայ առջես դառն իրականութիւնը, ջնջուեցաւ Աղաւնիի պատկերը, ջնջուեցաւ անոր քաղցր, հեշտալի բառերու թռվիչ հայքի դրոշմը...»:

Սիրոյ գինին խմնէս վերջ՝ գերեզմանին խորութիւնը կը չափէի. սէրէն յետոյ մահը ճանչնալ. զժնդակ իրականութիւն: Ես չէի գիտեր ոչ ընելիքս, ո՛չ ըսելիքս. ամէն բան թողած՝ լալկան աչքերով մօրս կը նայէի. որ այլս կորսնցուցած խօսելու կարողութիւնը ցուրտ ու անթարթ նայուածքով զիս կը զիտէր:

Յանկարծ գերագոյն ճիգով մը նշան ըրաւ ինձ որ իրեն մօտենամ: — «Եկո՛ւր, ա՛հ, որգեա՛կս, ըսաւ գրեթէ բռնի խօսելով. եկո՛ւր վերջին անգամ համբուրեմ ճակատդ»: Մօտեցայ ու նա համբուրեց. ես ալ իրենը համբուրեցի. մեր աղի արցունքները խառնեցինք իրարու հետ: Անոր վերջին համբոյրին հետ վերջին օրհնութիւնն ալ տանել ուղեցի:

— «Մայր, ըսի հեծկլտալով. հօրս երեսը չեմ տեսած, հօրս օրհնութիւնը չեմ առած. օրհնէ զիս քու սրտովդ ու անոր բերնովը» :

Պատասխան չի տուաւ. սպասեց քիչ մը, խորին հառաջանք մը քաշեց, յետոյ բարձին տակէն պահարանով գոցուած նամակ մը հանելով ինձ երկարեց ու շարունակեց.

— «Որդեակս, ես քեզ օրհնութիւն տալու արժանի չեմ. և օրհնելու ալ պէտք չիկայ. դուն օրհնուած ես. փոխան օրհնութեան՝ քեզ կուտամ այս նամակը, բայց պարտք կը դնեմ վրադ որ զիս թաղեկէդ վերջը միայն զայն բանաս ու կարդաս. ուրեմն հիմա դրպանդ դիր, ու ձեռքդ ինձ երկնցուր» :

Նամակն առի, ըստածին պէս ըրի: Աչքերը գոցեց, ձեռքս շրթներուն տարաւ, համրուրեց չեմ յիշեր քաշնի անդամ, ու յետոյ կակաղեց. «ա՞ն, անոյշ որդեակս, մանը քաղցր է... գերեզմանիս վրայ մի դար, մի՛ լար, միայն հիմա աչքերս գոցելու չնորհն ըրէ ինձ, միաս բարով, որդեակս, միաս բարով» :

Զայնը կտրեց ու մի քանի սոսկալի գալարումներէ վերջ՝ նայուածքը յառած մնաց դէմքիս վրայ, ուր արցունքի ակօներ բացուեր էին արդէն: Յնցուեցայ ամբողջ մարմնովս, «մեռաւ» աղաղակեցի, ու իրականութեան հաւտալ չուզելով, ականջս դրի անոր սրտին, բերնին. շունչը փչած էր, զարկը դաղըբը էր... Սկսայ բարձրաձայն աղաղակել ու արտասուել. մազերս փետտեցի, արցունքներով անոր մարմինը լոււացի, ճեցի, գուացի, ոռնացի, որովհետեւ դադրած էի մարդ ըլլալէ. զիս միխթարողներուն հայնոյանքով պատասխաննեցի: Ահ, ինչեր ըրի այդ պահուն:

Մօրս թաղումը չեմ կրնար երկար ու մանրամասն

նկարագրել, սիրտս կ'արիւնի. սև օր, սև գիշեր, որմէ շարաթ մը վերջն իսկ անսառուն մը գարձեր էի, զուրկ բանականութենէ, զուրկ ինքնագիտակցութենէ: Աղաւնի միխթարիչ մաղիաները շատ վերջն սկսան սփոփել ցաւոտ սիրտս ու արթնութիւն տալ թմրած մաքիս...:

Սև կիրակիխն յաջորդո՞ղ կիրակի օրը, սենեակիս մէջ առանձին էի. տանջող տխուր մտածումներով պաշարուած՝ նստեր էի որբի նման. որպէս նորոգուած իշրականութիւն՝ աչքիս առջև պարզուած էր մօրս մահուան սրտաճմիկ տեսարանը: Առանց գիտնալու աչքերէս արցունքի կայլակներ էր հոսէին արագ արագ: Յանկարծ նոր բանի մը յիշողութիւնը սթափեցուց զիս, մեռեալին վերջին համբոյրին հետ ինձ յանձնած նամակը, որուն վրայ բնաւ չէի մտածեր, քանի որ մոռցեր էի: Դողալով ձեռքս գրպանս տարի, զգուշութեամբ, ինձ համար սիրելի մօրս գերեզմանական անվրդով քունը շխանգարելու բնաղդական երկիւղածութեամբ բացի նամակը...»:

Հոս ձայնը խեղդուեցաւ, ձեռքերով ծածկեց երեսը, բեռան տակ ձնչուած կը թուէր. վերջին բառերը արտասանելու պահուն ձայնը փոխուեցաւ, այսերը կարմրեցան, աչքերը կրակ դարձան. կը թուէր թէ գժուար էր շարունակելը. լոեց՝ գուցէ քիչ մը ոյժ առնելու համար, ու յետոյ առաջուայ պաղարիւնութեամբ շարունակելու բռնազբօսիկ ճիգով մը, աչքերն ինձ յառելով քակեց պատմութեան կծիկը:

— «Սիրեկի՛ս, հիմա տեղեակ պիտի ըլլաս գաղտնիքիս, հիմա պիտի հասկնաս թէ ինչո՞ւ տատած եմ կիշնը. լաւ մտիկ ըրէ: Գերեզմանէն եկող այդ նամակը երբ բացի ու կարդացի, պահ մը աչքերուս չաւտացի. արթուն ըլլալս հաստատել ջանացի, արթուն էի. չէի երաշեր, բայց այդ նամակը...»:

Տասն անդամ, քսան անդամ կարդացի զայն. կարդացի՝ փոփոխութիւն մը նշմարելու համար. սակայն բառերը նոյն էին ու չէին փոխուեր բնաւ։ Ահա թէ ի՞նչ գրուած էր հոն։

«Սա՛րգիսս, այս նամակը կարդացած պահուղ՝ ցցուրտ հողին ծոցը կը քնանայ այն կինը, զոր իրը և մայր ճանչար և որուն աչքերը ցոցեցիր իր մահուան աժամուն՝ այդ գեղեցիկ ձեռքերովդ։ Մայր անուանաւ ձերդ՝ հիմա կուգայ անարատութեան ճամբան գացող ոստքերդ համբուրելով յայտնել ինքինքը։ Արդէն օրին ամէկը պիտի ճանչնայիր զիս, ու անիծէիր. ուստի կը պարզեմ քեզ վալուց ի վեր ծածկուած գաղանիքը, որպէս զի աղատուիմ բեռէ մը՝ անէծքի բեռէն։ Հոգ չեմ ըներ, պիտի յայտնեմ ամէն ինչ, հասկցի՛ր թէ յանցանքներս ճանչնալու և քեզմէ ներողութիւն մուրալու չափ առաքինութիւն ունիմ ես՝ որ անառակ կին մը, Հ...ին տարփուհին եղած եմ, որով, անոր հետ ունեցած ապօրինի յարաբերութեանս պտուղն եղար։ Ահ, որդեա՛կս, զիտեմ այս զարհութելի ճշմարտութիւնը կայծակի նման պիտի իջնէ գլխուղ. բայց մի՛ մեղաղբեր զիս. մեղաղբէ՛ անօթութիւնը, որու ճիրաններուն տակ տարիններով տառապեցայ. չէի կըրանար անձնասպան ըլլալ, չէի կրնար համբերել։ Զեկու ճնելէ՛ զերջ՝ ուղեցի ապագադ բարւոքե՛ որպէս զի օրին մէկը ինծ պէս չըլլաս. ատոր համար մարմինս ծախեցի ու պատրաստեցի ամէն բան։

«Ներէ՛ ինծ. ներէ՛։ Ալ չեմ կարող շարունակել. հասկցար մթին առեղծուածը. հայրդ Հ...է, զոր սպաննեցիր, մայրդ չքաւորութենէ սնած անառակ կին մըն էր որ մեռաւ»...;

Այս բառերը պարունակող նամակ մը երեւակայէ

թէ ի՞նչ սոսկալի յուղում առաջ բերաւ սրտիս մէջ. ա՛հ, ես դաղբեցայ այն օրէն բանական մարդ մ'ըլլալէ. և վայրենի մը դարձայ. Հ... զոր իմ ձեռքով սպաննեցիր, իմ հայրս ըլլայ. աշխարհը աղբանոց մ'եղաւ. կայծակներ զիստուս զարնուեցան. Հ..., այդ վատ գաղանն ըլլայ հայրս, կը մանէի ինքնիրենս, ու չէի ողեր հաւատալ. բայց նամակը ձեռքս էր. զայն ձեռքիս մէջ ձըդմեցի, յետոյ կտոր կտոր ըրի ու նետեցի, որպէս զի ջնջուի անուելի ապացոյցը։ Սակայն այն անշունչ կտորները լեզու առած կ'աղաղակէին. «Հ... հայրդ եղած է, ու անառակ կին մը՝ մայրդ»։ Ես խենդ մը դարձայ. ա՛լ չէի կրնար համբերել, որովհետեւ պատերն ալ նոյն կը պոռային։ Այս՝ թողելու, հեռանալու էր. հեռանայու էր՝ մարդկային ամէն բնակութիւններէ. բայց ո՞ւր, ո՞ւր երթալ պէտք էր. պահ մը կեցայ, ծրագրելու համար լնելիքս։ Այդ տագնապալի ժամուն, Աղաւնիի գեղեցիկ պատկերը երեւցաւ ու անհետացաւ մտքէս. այս երեւոյթը սոսկալի շինեց զիս, որովհետեւ իմ ատած սեւին պատկանողի մը պատկերն էր։

Ձեռքս առի դաշոնս, որ թաթխուած էր Հ... փարեան մէջ. նայեցայ անոր, լիզեցի ու համբուրեցի զայն անդամ մ'ալ, իրը իմ միակ միխթարիչս, ու արտասանեցի վայրկենապէս հիմնուած սա սկզբունքս, որուն հետեւած եմ անկեղծօրէն ու հոգւոյս ամբողջ աւիւնովը. պաշտելի աստուածս սուրը, ատելութեանս ու վրէժիւնդրութեանս առարկան կինը պիտի ըլլայ։ Դուրս ելայ. սկզբունքիս հաւատարմարար հետեւելու համար, առաջին օրը, առաջին քայլս արեան հետք մը հարկ էր թողոււ. Պարզ էր ու որոշ լնելիքս. սպաննել Աղաւնին, վրէժ առնել զիս աշխարհ բերող մօրմէն, ու քայլ դժած ճամբաս, հոն դիմաղբել զիպուածին նետած

արգելքներուն, յառաջանալ, երթալ՝ միշտ սուր ի ձեռին, մեծ ու նուրական պարտականութիւն համարելով վիրել աշխատիլ կինը ու ընկ ամէն ինչ արհամարելով մարդկային բոլոր օրէնքները: Քաղեցի, վաղեցի, ունենալով աշխարհի չափ ծանր բեռ մը ուսերուս վրայ, անդունդ մը՝ ոտքերուս տակ. տուն, կարասի, դրամ, հարստութիւն, ամէն բան թողուցի ու քայեցի. քալեցի՝ ո՛չ թէ թափառական հրէին պէս, այլ վրէժինդիր ուրուականի մը պէս: Շուտարեալ, թափառուն, խնդիքային բարով վաղեցի հոս հոն, պահ՝ մը մոռնալով որոշումս, սակայն յանկարծ եկեքարական հոսանք մ'անցաւ երակներուս մէջէն, ցնցուեցայ, սթափուեցայ, որովհետեւ հասեր էի սիրուհոյ տան պատուհաններուն տակ:

Երկինքն ամպամած էր, լոյս չիկար, իսկ երկիրը՝ ահարեկիչ խաւարին մէջ կը քնանար, ինչպէս սիրոս՝ վրէժինդրութեան խաւարի գիրկը. գթութեան աստղիկ մ'անկարելի էր տեսնել հոն:

Դժբախտութեան անտանելի բնուան տակ կքած գլուխս վեր վերցուցի ու լուսաւոր պատուհանէն ներս նայեցայ, ու տեսայ որ ինձի պաշտումի բառեր թոթու վող աղջիկը, նոյն բառերը ուրիշի մը կը կրկնէր. երիտասարդի մը, զոր չի ճանչնար. իրականութիւն էր թէ մտքիս փոթորկոտ խառնակ մէկ երեսոյթը, այդ չ'հասկցայ և հասկնալ չուզեցի: Առանց վայրկան կորունցնելու, գինովի քայլերով դէպի դուռը գացի. ինքզինքս չկրցի բռնել, ու գարնուեցայ դրան, որու բաղնումէն յառաջ եկած ճայնը չ'սթափեցուց մեր սիրահարները: Կոռուփի ո՛ւժգին հարուած մ'իջեցուցի, դուռը գոց էր, բացող չեղաւ. հարուածներս կրկնեցի. ամէնավերջին հարուածս զարնելու վրայ էի, երբ բացուեցաւ դուռը և Աղաւնին ճրագ մ'ի ձեռին՝ երեւցաւ սեմին վրայ:

Անոր աներեւակայելի գեղեցիկ դէմքը և գինովցնող նայուածքը պահ մը ընկրկեցին զիս: Աղաւնին այդպէս գեղեցիկ չէի տեսած. այո՛, խոսապվանելու եմ թէ մեղկ թուլութիւն մը կ'սպառնար կեղեւ մը կապել վրէժիսընդգիր հոգւոյ շուրջ. առանց խօսելու մ'ընելու քիչ մը սպասեցի, կամքս վերստանալու համար: Նոյն վայրկենին՝ այն ահաւոր նամակի մէն մի բառը աչքիս առջեւ ցցուելէ վերջ՝ երբ Աղաւնին հետ սիրոյ գինին խմող գարչելի երիտասարդին դէմքն ալ պատկերացաւ, վրէժի մրրիկը դարձեալ սկսաւ գոռալ:

Քաշեցի դաշոյնս, «Աղաւնի, գոռացի, վրէժիսնդիր Սարգիսը ճանչցիր, ու յետոյ մեռիր», ու զարկի . . .: Խեղճ աղջիկը անձայն՝ գետին գլորուեցաւ, ճրագը ճեռքէն նետեց ու անիմաստ բառեր թոթովեց. այսչափ միայն կը յիշեմ:

Որոշմանս առաջին քայլն առած էի, կը մնար երկրորդ՝ և ամենասոսկալի քայլը, այսինքն վրէժ առնել զիս ծնող մօրմէն»:

Պահ մը լաց, այնպէս կ'երեւէր թէ դժուար էր շարունակելը. իր դէմքը, որ մահուան գեղնութեամբ պատած էր, կը պատկերացնէր անցեալի ահաւոր դէպքերու լորչը: Երկար չտեւեց լուսութիւնը. նա սկսաւ շարունակել իր փութկոտ պատմութիւնը:

— «Ահ որչափ տառապանք քաշեցի ես այդ կիրակիի գիտերը. չեմ գիտեր թէ ինչպէս եղաւ որ չի մեռայ: Եթէ կարենայի նկարել այդ ժամուան սիրտա, ալեկոծեալ էութիւնս այդ զիշերուան, պիտի արտասուէիր, պիտի ներէիր մահամերձ Սարգիսին:

Այլես կարողութիւն, ժամանակ չունիմ. գերեւշման համնելու երկու քայլ մնաց. երկար չեմ կրնար շարունակել. այո՛, զանգակը հիմա պիտի հնչէ. պիտի

մեկնիմ սա աշխարհէն, ուր բռնապետ մը կայ, որ է կինը, օրէնք մը կայ, որ է առիթիք...:

Վշտի լեռնանման ալիքներ կուգան իրարու ևտեէ կը զարնուին սրտիս. անտանելի է կացութիւնս, որ կը նմանի անցեալի այդահաւոր գիշերուան վիճակիս, ահ, դժուար, շատ գժուար է...:

Պաղ, չոր պատմութիւնս մտիկ ընելով գուցէ կը խորհիս թէ որչափ սառնասիրտ եղեր ևմ գործած սպան-նութեանս պահոն, ո'չ. ո'չ. թունաւոր նամակին թու-ղած տպաւորութեան տակ կատարած ոճիրիս գիտակցու-թիւնը, փողոցին մէջ քանի մը քայլ առնելէս վերջն արթնցաւ:

Չէի կրնար աւելի յառաջ երթալ, կարծես մէկը բռնի կը քաչէր զիս, ու տանիլ կ'ուզէր Աղաւնիի զիտ-կին քով:

Պահ մը սկսայ ինքինքս քննել թէ իրօք ասլրող էակ մըն էի ևս. այդքան այլաղան ու բաղմաթիւ էին ահաւոր զէպքերու ծնած տպաւորութեանց ալիքները, որոնց մէջ սիրտս խաղալիք մըն էր: Ես այդ զիշեր ամ-բողջ գար մ'ասլրեցայ, գար, մը առուապեցայ: Միսիթա-րիչ սկզբունքս քանի մ'անդամ կրկնելով, զայն ինձ ա-ռաջնորդ ըրած, քալեցի ու երրեմն ալ վաղելով զիւղէն հեռացայ, ետև թողուցի ախուր յուշարարներ, երթալու համար ամենամեծ ու տիսուր յուշարարին քով, այսինքն մայր կոչուածին գերեղմանին վրայ: Սակայն որչափ վա-զէի, որչափ հեռանայի, առջևս կը տեսնէի Աղաւնիի զիտակը, իսկ չորս կողմէս քարերը լեղու առած՝ կ'աղա-ղակէին. «Հ.... հայրդ է. Հ.... հայրդ է»: Այս սլա-քաւոր բառերը չմելու համար ականջներս դոցելով վա-զեցի. անօգուտ, նոյն ձայները կը լսէի աւելի ուժգին, ուիորներուս ծուծին մէջէն...:

Գերեղմանատուն հասայ. գուշակեցի՞ր ի՞նչ ընելու-համար. մօրս գերեղմանի հողին վրայ արցունքնե՞ր թա-փելու համար թէ անոր անառակութեանց ներելով՝ Աս-տուծոյ աղօթք մը մրմնջելու. երկուքէն և ոչ մին. թէ յուղմանց ծովուն մէջ էի, բայց յիմար մը չէի ու չե-դայ ալ:

Գերեղմանատուն գացի վրէժ առնելու համար. և զիտե՞ս ինչպէս վրէժ առի. բացի այն գերեղմանը, ուր զիտած էր մօրս զիտակը շաբաթէ մ'ի վեր. գտայ, հա-նեցի զայն: Վրէժինդրութեամբս գինովցած՝ ամբողջ ուժովս սկսայ ծակծեկել զայն այն դաշոյնովս, որ Հ....ի և Աղաւնիի արեամբ ներկուած էր. ես չէի մտածեր թէ հարուածներս ընդունողը զիտակ մըն էր, միայն կը զար-նէի: Վրէժի ծարաւս չյագեցաւ սակայն. կրկնած բաղ-մաթիւ հարուածներէս սպառեցաւ բաղկիս ոյժը, սպա-ռեցաւ նոյնպէս հոգւոյս ամբողջ կորովը. գրեթէ ըլ-գայազիրկ՝ գետին փուռեցայ. մնացի այդ վիճակին մէջ, ո'չ այնչափ երկար. ոտքի ելայ, նոր աշխոյժով ուղեցի դարձեալ շարունակել հարուածներս, բայց չեմ յշի՛ր ինչո՞ւ չի կրցի: Ինծ այնպէս երեցաւ թէ ամբողջ գե-րեղմանոցը շրջուեր՝ ու բոլոր դիտակները կենդանու-թիւն առած, զիս կը գիտէին ապշահար: Արդեօք ա-նոնցմէ վախցայ, չեմ գիտեր. միայն թողուցի այդ ս-պականեալ վայրերը, գացի, գացի ուր որ կին չկար, ուր որ ապականութիւն չկար:

Այդ զիշերէն վերջ ապրոծ կեանքս ի՞նչ կեանք եղաւ: Արհամարելով բոլոր օրէնքները, ես ապրեցայ կառի կեանքը, ընկերացին անիրաւ հասարակակար-գերու հանգէպ ըմբասութեան կեանքը, յեղափոխու-թեան սուրբ կեանքը: Բայց... փոթորիկ մը կայ ներսս ահա մօտ է մահը...»:

Սարգիս կտրեց ձայնը, յայտնի էր թէ նա կը գտնուէր
օրհասական ճգնաժամի մէջ։ Սակայն այս քարէ մարդը
կամքին հնազանդեցնել կ'ուզէր մահուան տուած անդի-
մադրելի տագնապը։ Տեսարանը յուզումնալի էր։

Մի՛ զարմանաք թէ ի՞նչպէս պաղարիւնութեամբ
մտիկ ըրէ այդպիսի մարդու մը վերջին խօսքերը. սրտիս
մէջ սոլոսկեր էր ցուրտ անտարբերութեան որդը, որ
հետզհետէ զզուանքի գոյն կ'առնէր. ես չէի կրնար հաշ-
տուիլ իր գաղափարներուն հետ, առոր համար կ'ուզէի
որ գոնէ վերջին վայրկենին իր յանցաւոր ըլլալը խոս-
տովանի և զզումի քանի մը բառեր արտասանէ։ Միր-
տըս պաղ արեամբ լեցուած էր. առանց նայելու անոր
տագնապալի վիճակին, հարցում ընելու համարձակու-
թիւնն ալ ունեցայ։

— «Պ. Սարգիս, ըսի. ճիշդը խօսեցէք. սա վերջին
ժամուն, արդեօք փոքրիկ խղճի խայթ մը չունի՞ք ձեր
ըրած ուեւ գործին համար»։

— «Խղճի խայթ»... բացականչեց անակնկալօրէն
բարձր և յուզուած ձայնով ու չի շարունակեց սակայն.
սպասեց քիչ մը։ Յանկարծ բուռնցքը վերցուց և ուժգին
զարկաւ գլխուն՝ ուր կարծես հրդեհ մը կար, զոր մա-
րեցնել կ'ուզէր, բայց յայտնի եղաւ որ չի յաջողեցաւ։

— «Ոչ, ոչ, չեմ կրնար կեղծել. շարունակեց նա
իր կտրուած խօսքին թելը. ես ա՛լ առաջուան պողպատէ
մարդը չեմ. հրաբուխ մը կայ ներսս. հրաբուխ մը, որ
գերեզմանիս մէջ ալ պիտի միսայ. եթէ իմ դիմակիս վը-
րայ լեռներ դրուին իբր գերեզմանաքար, չեն կրնար
զսպել անոր հրաբորք ժայթքումը, անոր լավայի ար-
ձակումը. խղճիս հրաբուխն է ան։

Ա՛ն, երանի թէ քանի մը տարի ևս ապրէի ու քա-
ռէի այն ոճիրները, որոնց ահաւորութիւնը հիմայ կ'զգամ։

Ես պէտք չէր որ ատէի ու սպաննէի կինը, ես պէտք
էր ատէի ու սպաննէի անօթութիւնը, չքաւորութիւնը,
դրկանքն ու շահագործումը, որոնք մայրերն են բողու-
թեան, մայրերը՝ մարդկային ամէն տղեղութեանց։ Ահ,
պաշտելի մայր. ներէ ինձի. գաշոյնովս փեռեկտուած
դիմակդ թող հիմայ վերակենդանանայ, ու այն մեղրա-
ծոր շրթունքներդ, որոնց համբոյի գրոշմը դեռ կայ
այտերուս վրայ, թող բացուին երկվայրկեան մը ու միայն
ըսմն. «Որդեակ, ներե՞ցի. քնացի՞ր հանգիստ»։ Մայր,
անո՞յլ մայր, եկո՞ւր գրկէ զիս, ու ներէ ինծ քեզ հետ
թող ներեն նաև միւսաներն ալ որոնք իմ ձեռքով թա-
ղուեցան։ Մօտեցիր ինծ սիրե՞լի մայր, ես եմ. քու պաշ-
տելի զաւակդ . . .»։

Թեերը բացաւ. կարծես բաց աչքով կը տեսնէր
մայրը. բացաւ թեերը, անշուշտ զայն գրկերու համար,
բայց անոնք անդօր ինկան իրենց տեղը, ու գլուխն իջաւ
բարհին վրայ։

Նա փակեց աչքերը յաւիտենականութեան մէջ . . .

IV

Սարգիսի մահուան այս ահաւոր գիշերէն վերջ՝ քանի՛
տարիներ անցած են. բայց մեռած չէ ան ինծ համար,
սրտիս մէջ սենեակ մը տուած եմ իրեն. հո՞ւ անխօս,
լուին, կը չնչէ, կ'ապրի, ու պիտի ապրի մինչեւ վերջ

• • • • •
Փետրուար երկուքի գիշերուան արձանը կայ կուրծ-
քիս տակ . . . Սիրոյ արձանը՝ որուն առջեւ տառապող
մարտիրոսը իր զզումը կը յայտնէ . . .

քենութիւնը . մեռցուցած էր խիղճը , որ կ'արգիլէ քաշաքակիրթ մարդուն դպչիլ՝ ուրիշներու անձին :

Երկու ամիսէ ի վեր հիւանդ էր , ու այդ երկու ամսուան մէջ օդով ու ջուրով ապրած էր ինք՝ ինչպէս և իրենները , որոնք երկու օրն անգամ մը , ասկէ անկէ մուրալով , հազիւ կտոր մը սեւ հաց կրնալին ձարել : Հոկտեմբեր քասանի իրիկունը վերջին իրիկունն էր հիւանդին՝ դժոխքը մանելու իրիկունը՝ այրիին ու որբերուն համար : Յուզիչ էր վերջին ժամը : Գաղաններու անգթութիւնը սոսկալի է ու անոնց թշուառութիւնը՝ տրդահատելի : Ո՞վ չի խղճար ահարկու վագրին վրայ . որ իր վերջին մնաս բարովը կուտայ հեծեծելով , իր ձագերուն՝ որք անօթի , առանց կաթի , մնանելու սարսափն ունին : Մենք վատութիւն կ'անուաննենք հաւասարապէս այն ներողամտութիւնը , զոր մարդ կ'ունենայ անգութին հանդէպ , և այն անտարբերութիւնը , զոր մարդ կ'ունենայ վայրենի անգութի մը մնարին վրայ : Ի՞նչ կ'ուզէ թող անուանուի մեր համոզումը , մննք կը սիրենք այն սիրտը , որ թշուառի մը վրայ կը խղճայ . խել կը պաշտենք այն աչքերը , որք թինամիին անկման վրայ արցունք կը թափին : Եթէ առաջլնը պարտք մըն է , երկրորդը՝ անչափելի վեհութիւն :

Այս խորհրդածութիւնները բնականաբար ամեն մարդ պիտի ընէր , եթէ տեսնէր մեղի պէս՝ այս թըշուառ թիւրտը կմախացած՝ իր անկողնին մէջ , այրին ձեռքերը խաչաձեւած՝ իր մնարին վերեւ , որբերը անգտակցուած ու լուռ , իր ոտքերուն տակ : Մահը կ'ասպառնար հիւանդին , իսկ կեանքը , մահուան ձիրանները փոխ առած՝ բզգակել կ'ուզէր ողջերը ; որոնց համար գերեզմանը միայն կրնար ըլլալ լաւագոյն հանգրուանը :

Ք Ի Ւ Բ Տ Ը Ը



Հիւղակին խոնաւ գեանին վրայ , հասու կապերով մը փաթթուած՝ պառկեր էր նա . իր իինն ու երկու փոքր աղջիկները նստած իր սնարին վրայ , ողսորմած Աստուծմէ կը խնդրէին առողջութիւն հիւանդին՝ որ իրենց ապրուստին միակ մատակարարն էր : Հիւղակը , որ աւելի գաղանի մը որջին կը նմանէր քան թէ մարդու բնակարանի , մերկ էր՝ ինչպէս անոնց սիրտը : Աղջանական նսկսած ոդին , որ մայրն է տիեզերական դըժքախտութեան , կը չքանար ի տես այդ խղճալի արարածներուն , որոնք ճնճղուկի չունչով , օրհասականի սրտածմիկ անձկութեամբ , իրենց կեանքի օրերը կը համրէին : Ո՞չ ոք կը մանէր խոճիթէն ներս , ո՞չ ոք կը հետաքրքրուէր անոնց կեանքով : Ով որ կ'իյնայ , կը ւքուի . . . :

Թիւրտը , լեռներու այդ գաւակը , սարերու առիւծը , որ փակած էր գեանին , մերթ լնդ մերթ իր թունաւոր նայուածքը կը գամէր պատաէն կախուած հին հրացանին ու սուրին , որոնց ծայրերէն ստացած էր շարունակ իր հացը :

Սակայն ի՞նչ յանցանք ունէր ինք , երբ բնութիւնը ժլատ եղեր էր , երբ անգործութիւնը ոճիրի ու գողութեան ձամբան ցոյց տուած էր իրեն իրը ապրելու միջոց , իրը միջավայրի պայմաններէն յառաջացած վայ-

— «Կնի՛կ, ըսաւ հիւանդ Քիւրտը, ակար ձայնով,
պատէն հրացանը վար առ ու ինձ տուր» :

Կինը կրաւորական էակի մը պէս հնազանդեցաւ :
Քիւրտը բռնեց հրացանը, համբուրեց գորովագին,
աւանց ուշադրութիւն ընելու թէ համբուրելու ուրիշ
արարածներ ունէր, զորս կը թողուր իր ետև, համ-
բուրեց քանի մ'անգամ . կարծես այդ հին հրացանին
պազ փողին վրայ գրոշմուած կը տեսնէր իր վաղեմի
փառքը, երբ ասոր անոր կեանքը կը քաշէր, երբ ասոր
անոր արիւնէն կը մաննէր :

Սրցունքի երկու խոչոր կաթիներ գլորուեցան իր
քարէ աչքերէն, որք գուցէ բնաւ արտասուած չէին
տասնեակներով զոհերու վրայ . . . :

— «Կնի՛կ, դարձեալ խօսեցաւ Քիւրտը, հոգեվարքի
ցաւերով տուայտով մարդու յատուկ՝ մարելու մօտ ձայ-
նով, Կնի՛կ, կուզեմ որ այս հրացանն ու սուրը, որոնց
հետ ասպեցայ միշտ դաշտին ու սարին վրայ, որոնց
համբոյրները հազար անգամ աւելի կ'արժէին քեզ պէս
կնոջմէն, որ ինձ չտուաւ փշալի՝ բայց փառաւոր ճամ-
բաս շարունակող արի լեռնական մը, կ'ուզեմ որ, կը
հասկնա՞ս, անոնք իմ հետո րլան գերեղմանիս մէջ :
Սա է կտակու . ինձ հետ պիտի թաղես զանօնք, որպէսզի
ցուրտ հողին գիրկը անոնց համբոյրներովը տաքնամ,
անոնցմով մսիթարուիմ, քանի որ զանոնք գործածող
մը չունիմ ետիս : »


Լոեց հիւանդը . հրացանը պինդ սեղմեց իր կուրծ-
քին, համբուրեց անյագօրէն, ու փակեց աչքերը ոչըն-
չութեան մէջ . . .

... Անգթութիւնը թաղուեցաւ իր ահարկու գոր-
ծիքին հետ, սակայն համատարած թշուառութիւնը գեռ
կ'ապրի . այդ թշուառութիւնը ստիպուած է պեղել

գետինը, գտնել ու հանել ոճրագործին սիրած զէնքը և
գործածել զայն հացի համար, ստամոքսին համար,
սա աւեր աշխարհին մէջ գոյութեան նեցուկ մ'ունե-
նալու համար :

Վաղը այդ Քիւրտին թողած այրին դռնէ դուռ
պիտի մուրայ, ատելութիւն հաւաքելու . ու ատելու-
թիւնը գանձի մը պէս ժառանդ պիտի թողու իր աղ-
ջիկներուն, որոնք պիտի ամուսնանան անգթութեան հետ
ու ծնին հրէներ :

Դարեր պիտի ջողովուին, համատարած թշուառու-
թիւնը պիտի ջնջուի, բայց ցաւալին այն է որ մենք
հանդիսատես պիտի ըլլանք թէ ի՞նչպէս գերեզմաններ
իրարու վրայ կը բարդուին, մարդկային ոսկորներով
խաւեր կը կազմեն, թէ ի՞նչպէս հրէներ պիտի քաշքը-
շեն իրենց գոյութիւնը, և թէ վառօղը պիտի շարու-
նակէ իր անախորժ հոտք բուրել, մինչեւ յաղթութեան
ժամը՝ պարտեալ Սատուծոյն:



ՄԱՅՐ...



Այն օրէն ի վեր երբ աչքս բացի , միշտ դէմքդ արեամբ ներկուած , ցնցափիներ հագած , տիրութեան բեռն ուսիդ , արցունքի կայլակներ կոպերուդ տակ լճացած տեսայ . այն օրը երբ աշխարհ նկայ որչափ անօթէիր . սահնքդ ցամքեր էր , հոգիիս ամբողջ ուժովն ալ կը ծծէի , կաթի հոտն իսկ չէի առներ . . . :

Այդ սև օրերու տիսուր վերջիշումը արիւնս կը սառեցնէ . այդ արեան օրերու կարմիր դրոշմը կայ ու դեռ պիտի մնայ սրախս վրայ , մայր . . . :

Ո՞ր մէկ էակ լացաւ քեզի չափ , մայր , ո՞ր մէկ էակ կրցաւ իր ուսերուն վրայ վերցնել քու կրած տառապանքի բնոր . կեանքիդ օրերը մարտիրոսութեան երեկար , ու տաժանելի շղթայի մը օղակները կաղմեցին , որոնք , աւազ , չի կրցին ճզմելով խեղդել Անոր ահարկու անդիթութիւնը , որուն «Հայրական իմասմք» անունը կուտայ ռամիկը . . . :

Մայր , բա՛ւ է լոռութիւնդ . ահա շըջապատած են զքեզ քու որդիներդ , որոնց անտարբերութեամբ բարխող սիրտերը դիտակից զղջման հետ՝ բերած են իրնց բազուկները . զորս պիտի լեցնեն երազներուդ արիւնով : Բաւական է , մայր , բաւական է որ նայիս ու լաս այդ հին պալատին վրայ , զոր նորոգելը անկարելի է . անոր քարերու ծուծին մէջ փոռութեան որդը մասած

է , այդ քարերը ոչ մէկ տեղ , ոչ մէկ բանի համար չեն կրնար զործածուիլ :

Մեր տունը քանդողին տունը Աստուած կը քանդէմայր , մի վհատիր . վաղը որդիներդ ապաննող անողորմ դահիճը պիտի զայ կոտրել սուրը՝ ոտքերուդ տակ . . . :

Թէկ անցեալը յարութիւն չառներ , բայց ապագան՝ ժպիտի վարդերով կուդայ . թէկ արեան հետքը չպիտի ջնջուի՝ բայց արդարութիւնն իր կը ինը ունի . . . :

... Մայր , հարսանիքի օրերդ պատմածիդ նայելով , երջանիկ են անցած , այնպէս չէ , անշուշտ սա պարտէցը ասանկ չէր . սա աղրիւրը կարմրորակ չէր և այն դիմացի լեռները այնչափ ցած չէին : Ի՞նչ անհուն փոխութիւն , հոն՝ ուր սոխակներ կ'երգէին , հիմա բուեր կը վստան , հոն՝ ուրիկէ կաթ կը բղմէր , հիմա արցունք կը ծորի . այն լեռները , որոնց վրայ եղնիկներու ոտքերը հազիւ կրնային հաւասարակառութիւն պահել , հիմա հասարակ մահկանացուներու ձամբաներն եղած են :

Անցեալի պատմութեանդ տեղեակի՝ սոսկալի տանձանքներուս ականատես ըլլակս ՚ի վեր , սիրտս՝ քեզմէզատ ուրիշի համար չէր կրնար , ու չպիտի կրնայ բարախել . . . :

Ապերախտութիւն է մայր , ապերախտութիւն , անանկ չէ , երբ օրերս զոհեմ Անոր համար՝ որուն գահին ուր գանուղութիւնն են : Այսպէս խօսելով չեմ վախնար , չեմ սարսիր . Անոր ամբողջ շանթերը թող պայմին իմ գլմին , դժոխք կոչուած վայրն ալ երթամ , աչքերս քեզի պիտի յառին . Մայր . . . :

Միթէ դժոխքը նախանձելի չէ՝ մեր վիճակին քով . . . : Այսօր ալ ձայն չես հաներ, մայր, ինչո՞ւ որդւոյդ անկեղծութեանը չե՞ս հաւտար. որդիդ՝ զոր ասկէ քսանե ինը տարի առաջ ծնար, և որ իր երիտասարդութեան փայլուն շրջանին մէջ արհամարեց Անոր խոստացած յաւիտենականութեան համար պատրաստուիլ, արհամարեց սէրը, հներու ժպիտները, արհամարեց ամբողջ աշխարհի յաղթողը, դրամը:

Մայր, լուռ ես, ու տխուր, աչքերդ սեւեռած կը նայիս մառախլապատ այս հին տանը՝ որուն պատերուն քայնդակները կը յիշեցնեն փառաւոր՝ բայց որդնոտած անցեալդ, երիտասարդութիւնդ, ժպիտներդ և դեռ ինչե՛ր . . . :

Գիտեմ ախրութեանդ պատճառը, մայր, լաւ գիտեմ, այն տունը, որուն տիրուհին էիր ատենօք, հիմա անոր թշուառ սպասուհին ես. բայց ներէ՛ մայր, որ ըսեմ թէ դո՛ւն հիւսեցիր քեզ համար տանջանաց ցանցը: Երբ շահագործող մեծատան դուռը աշխատիլ կ'երթայիր, երբ օրականդ՝ մեր ցամաք հացին միայն բուռող օրականդ՝ լաջակիդ ծայրը ծրարած տուն կը դառնայիր, երբ կատարեալ երկիւղածութեամբ ծունդերդ կը մաշեցնէիր եկեղեցւոյ գաւիթի քարերուն վրայ՝ սուրբի մը կամ Քրիստոսի պատկերին, և կամ խաչին առջեւ աղօթելով, երբ ոչխարի համակերպութեամբ, մըշիւնի մը վրայ նոյնիսկ չի կոխելու զգուշաւորութեամբ կ'ապրեցնէիր քուկիններդ՝ որոնց կրաքարէ խիղճը չարթնցաւ օր մը քաշելու համար ձեռքդ ուրիշներու դուռնէն. այն անողորմ անգութ ուրիշները, որոնց ձրի ծառայցիր միշտ, սակայն ձրի զթութիւն մըն ալ չնուիրեցին, մայր, այդ օրերու մէջ այդ ընթացքէդ հասկցուեցաւ թէ ապագադ խաւար պիտի ըլլար. դուն կրաւորակերպ գոր-

ծունէութեամբ ուրիշի տունը չէնցուցիր, ուրիշի հացը եփեցիր. հիմա մի զարմանար, տանդ քայքայումին վրայ վստահ եղի՛ր մայր, եթէ այդպէս շարունակես ներկան, ապագան աւելի եւս սոսկալի պիտի ըլլայ. հոն է կործանումը, հոն է ֆճացումը . . . :

Մայր, աչքերդ դարձու՛ր ու ներէ սա մարդուն, որ քովդ կանգնած ներողութիւն կը ինգրէ, որդիական ձեռքը կը մենակնէ քեզի. նայիր մայր, բայց մի զարհուրիր. այս մարդը իրաւ հին դահիճն է, որդիներէդ մի քանին խողխողող անողորմ դահիճը, բայց հիմայ փոխուած է. դահիճը յանցաւոր չէր, դատապարտելին՝ պաշտօնն էր, դահիճութեան պաշտօնը, որ հիմայ անկէ առնուած է, կ'ըսեն . . . ուրեմն փոխադարձ՝ մայրական ձեռքը երկնցու՛ր անոր, մոռցի՛ր անցեալը. այս անոր համար միայն աշխատելով անօթի չ'պիտի մնաս, մայր:


Մայր, բայց տառապանքի թերով կարուած ըբթունքներդ, ու հրամայէ. մենք կ'ուզենք որ մեր կեանքը քեզի համա'ր միայն մաշի. անզործութիւնը ոճիր է, ու ատելութիւնը պիղծ . . . :

Հրամայէ՛, մայր, քու որդիներդ դպատրաստ են կատարեկ՝ հրամաններդ. պարտէզը պէտք է մաքրուի քարերէն, խիճերէն, օձերէն, տատասկներէն. տունը պէտք է հիմէն վերացինել նոր ոճով, որուն վրայ հնութեան մը զբոշմը չմնայ . . . :

Եթէ կ'ուզես որ անպատճառ անցեալի փառքդ ու արեան օրերդ յիշելու համար յուշարձաններ ունենաս, մին փառքով, միւսն արիւնով շինուած, իուլլ բաւական է, մայր, ան իր լիզուն ունի և սերունդէ սերունդ կը պատմէ ամէն ինչ, Աճապարելու է, մայր, ով գիտէ, զուցէ վազը նորէն կ'սկսի անձրեւն ու ձիւնը, ինչ պիտի ընենք այն ատեն, չէ՞ մի որ օտարի դուռը գոց է

մեր առջեւ, ու կթէ բացուի ալ՝ այդ գանէն մեղ առաջ-
նորդելով պիտի տանին շահագործման խաչին քով. ո-
րովհետեւ հեռու է, կ'ըսեն, այն օրը՝ ուր ազգերը պի-
տի եղբայրանան, դասակարգերը ջնջուին, ուր մարդ-
կութեան համար օտար պիտի ըլլան թշուառութիւնն ու
տգիտութիւնը :

Կը ժպտիս, մայր, այս', ժպտի՛ր, ժպտի՛ր. քու
ժպտիտ եռանդ կը ներշնչէ մեզ : Նայի՛ր, պաշտելի մայր,
նայի՛ր հոն, դիտէ՛ հորիզոնը. հրեշտակ մը կայ, որ
ձեռքը ջահ մը բռնած է : Կը տեսնես, ահա մառախու-
զը կը փարատի, խաւարը կը մտրակուի, հորիզոնը կը
շառագունի. անշուշտ մօտ ատենէն ծածկուած Արեւը
վեր կը պոռթկայ . . . :



ԱՆՑԵԱԼԷՆ ՏԵՐԵՒ ՄԸ

(ՔԱՂՈՒԱԾ՝ ԲԱՐԵԿԱՄԻՒ ՅՈՒՇԱՏԵՏՐԿ)

Հին բաձկոնակ մ'ունիմ տունը. կոճակները թա-
փած են. ինքն ալ մաշած՝ անդործածելի ըլլալու աստի-
ճան : Ուրիշ մը գուցէ պատուէր ու նետէր, կամ ողոր-
մասիրութեան անուն մը վաստկելու համար աղքատի
մը տար զայն, բայց ես պահեցի ու պիտի պահեմ միշտ,
որովհետեւ անոր վրայ անցեալի տիսուր յուշեր կան դը-
րոշմուած, որովհետեւ արցունքու օրեր ունեցած եմ,
դորս պիտի յիշեմ, վառ եռանդով ապրելու վշտահար
սիրաերը միմիթարելու համար : Ան իմ յուշարարս է, կեն-
դանի, խօսուն յուշարարս. ատ իսկ պատճառով կը սի-
րեմ զայն, և կուզեմ որ սրտիս մօտը գտնուի, սրտիս
վրայ տիրապետէ : Անոր տիրապետութիւնը հաճոյքի տի-
րապետութիւնը չէ, որ մեղկութեամբ թունաւորէ զիս,
ոչ ալ ինքնասիրութեան տիրապետութիւնը որ համայ-
նական սէրը խեղդել սպառնայ :

Մանկութեանս գարունը աշուն եղաւ ինձ հա-
մար. մինչեւ ուրիշներու երազներու հունտերը կանաչ
ծիւեր կ'արձակէին, իմ երազներս կը դեղնէին, կը
խամրէին :

Դեղնած տերեւներ շատ ունիմ անցեալէս, որոնցմէ
մէկն է իմ բաձկոնակս, որ չինուած է մայրիկիս խո-

ցոտուած սրտի արիւնուայ թելերով, ու լուացուած՝
անոր աղի արցունքներով:

* *

Յիշողութեանս մէջ թարմ է այն օրը, երբ ես ալ դա-
սընկերներուս հետ, երեւակայութեամբ օրօրուած միտքս
դպրոցը թողելով, պիտի նետուէի գուրս՝ գործնական
կեանքի ասպարէզը: Դասընկերներով որոշած էինք, մեր
շընաւարտութեան հանդէսին՝ համազգեսառվ երեխի
ժողովրդեան. զրամ ունեցողին համար դիւրին էր այդ-
որոշման իրագործումը. բայց չունեցողին համար, ի՞նձ
համար: Այդ իրիկունը լացի ես, որովհետև չպիտի
կրնայի համազգեսափ դրամ ճարել, և իմ հազար կար-
կըտանով կերարիովս պիտի կանգնէի հագուած, շքուած
ընկերներով մէջ, որոնց համար չքաւոր վիճակս մտա-
հոգութեան առարկայ մը ըլլալէ հեռու՝ գուցէ անպա-
տուութիւն էր . . . :

Հօրս մահուանէն վերջը, որմէ յետէ ինդ առարի-
անցած էր, ապրած էինք մօրս քրտինքով: Նա՝ աչքե-
րուն լոյսը մաշնցուցած, ասոր անոր կար կարած էր.
Ճեռքերը արիւնուած՝ ասոր անոր դուռը լուացք ըրած
էր. ոտքերուն կաշին կեղուած, ասոր անոր հացին խը-
մոր շաղած էր, քառասուն փարայի՛ կամ երկու զա-
հեկանի փոխարէն: Սակայն հակառակ անոր քրտնա-
թոր աշխատանքին, որ բամբասանքի ու արհամարան-
քի նիւթ կ'ըլլար, հակառակ անոր բուռն ջանքերուն,
որք ատարդիւն կը մնային, մինք չկրցինք աղասուիլ
թշուառութեան ճիրաններէն. մեր ստամոքսը՝ հաց,
մերկ մարմինը՝ հագուստ, տան տէրը՝ տան վարձք, ու
կառավարութիւնն այ հօրս թողած յետամնաց տուրքը

Կ'ուղէր: Ամէն ամիս մայրս բան մը կը ծախէր տունէն,
ու ամէն ծախելուն՝ կարծես մարմինէն մաս մը կը կըտ-
րուէր, կը հանուէր: Տանը մէջ ա'լ բան չեր մնացեր:
կար մահիմ մը, վերմակ մը և երկու բարձեր, որոնց
մէջ կը քնանայինք բոլորս, կար նաև պղնձէ կաթսայ
մը, որուն մայրս դպչիլ չէր ուղեր: Ահա այսպիսի ան-
տանելի չքաւորութեան ժամանակն էր, երբ շրջանա-
ւարտ պիտի ելլէի, երբ ընկերներով համազգեստ պիտի
չինէինք: Ի՞նչ ընէի, կրնայի՞ խայտառակ ըլլալ, չէ՞ մի
որ չարագուշակ բան մըն էր, կեանքի ասպարէզը ոտք
կոխած առաջին օրը թուք ու մուր ընդունիլը. ծալշ-
բանքի առարկայ ըլլալը. որո՞ւ դիմէի, բարեկամներո՞ւս:
բայց անոնց անտարրեր ու կծու նայուածքը թոյնի պէս
մահացու էր. քանի՛ քանի անգամ ինձ խրատ? տուած
էին որ փախանակ գպրոց երթալու, շուկան՝ բեռնակ-
րութիւն ընէի:

«Ո՛չ, ո՛չ, մտածեցի ես. վերջապէս պէտք է բան
մը ընկել» աղաչելով, պաղատելով, արտասուելով ամէն
բան յայտնեցի մօրս, որ աչքերու աղու նայուածքը
գամեց պղնձէ կաթսային, ու լոեց: «Այդ իրիկուն մայրս
ո՛չ գործ գործեց, ո՛չ ալ խօսեցաւ. շուտ մը անկողին
մտանք. առտուն երբ արթնցայ, տեսայ թրջուած բար-
ձին այն մասը, որուն վրայ մայրս իր յոգնատանջ գը-
լուիը դրած էր, հանգչելու համար: Յայտնի էր թէ
գիշերը շատ լացեր էր նա:

Սրդեօք ինչո՞ւ լացեր էր մտածեցի ես, չէ՞ր չափած
մեր թշուառութեան ծայրայեղ խորութիւնը, նո՞ր կ'ըլշ-
գար ցաւը՝ սեւ ճակատագրի խարազանին անհամար
հարուածներուն: Դպրոցէն վերադարձիս միայն հասկցայ
պատճառը, նա ծախեր էր մեր վերջին ապաւէնը, իրեն
պիրելի կուռքը, զոր շինած էր իր մարմինով ու արիւ-
նով. պղնձէ կաթսան . . . :

Դրամը ձեռքիս մէջ համրած ատեն, ինձ այնպէս
թուեցաւ թէ նա կը համրէր իր կեանքի վերջին օրերը . . . :
Համազգեստը շինեցի. երեւութապէս ուրախ էի, թէ եւ
սրտով մեռած. երեւցայ հանդէսին մէջ, զլուխս խո-
նարհած, բայց մօրս լալէն յողնած աչքերը չուզեցին
դիտել դիս:

Օր մը մայրս ըստ ինձ. — «Զաւա՛կս, այս տունին
պէտք է ելել, ասկէ պէտք է հեռանալ» :

— «Ինչո՞ւ, հարցուցի զարմացած :

— «Որովհետեւ, պատասխանեց նա, պղնձէ կաթ-
սան, ահ, մեր դրացիին ծախեցի. ամէն լուացքի օր
«երբ կը տեսնեմ զայն, սիրտս կտոր կտոր կ'ըլլայ. ո՛չ,
«ո՛չ. այնպէս տեղ մ'երթանք որ ա՛լ այդ կաթսան
չտեսնեմ . . . :»

Յաջորդ օրը, զգեստներնիս մեր անութներուն տակ
բռնած, անկողին ալ շալկած, փոխադրուեցանք ուրիշ
թաղի մը, մեղի միայն յարմարող խարխուլ տընակի
մը մէջ :

* *

Այն օրէն ի վեր չորս տարի անցած է բայց ես դարձ-
եալ կը վերապրիմ անցեալի այդ ցաւերը՝ տխուր յիշո-
գութեամբ :

Հանդէսի օրուան համազգեստս կտրտած է ու կոր-
սուած. միայն բաճկոնակս կը մնայ: Ան հայելի մըն է
ինձ համար, ուր նայելով երէկուան ցաւերը կը կշռեմ,
մօրս արցունքները կը համրեմ, ու համատարած թըշ-
ուառութեան սև պատկերը կը տեսնեմ մահանուա: Գան-
ձի մը պէս պիտի պահեմ զայն. թէ եւ աղքատութեան
խորհրդանշանը՝ բայց աղնիւ զդացումներու, վսեմ խոր-
հուրդներու հարուստ ակն է ան: Գուցէ օր մը բախտը

ժպտի ինձ, և սպառնայ մոռնալ թշուառութիւնն ու
թշուառները. ինչպէս ըրած է շատերուն. ես այդ պա-
հուն պիտի հագնիմ հին բաճկոնակս՝ տառապանքի օրե-
րու զգացումներուս հետ, ցաւոտ վէրքերուս հետ, ու
անհանդուրժելի չքաւորութեամբ տառապողներու ար-
դար բողոքին հետ:

Ու եթէ մեռնիմ՝ ինձ հետ պիտի տանիմ՝ դայն, Աս-
ուած պապային ցուցունելու համար . . . :



ՍՄԱՆՈՐ



Կեանք կոչուած սա ալեծուփ ովկէանին մէջ, ուր նետուեր է սիրտս, ճակատազրականօրէն խաղալիք ըլլալու համար լեռնակուտակ ալիքներու, անդնդոց որով վայնին վրայ, կը բարբախէ գեռ վաղուան ոսկեղօծ յոյսերու արիւնով։ Որքան տխուր պատկերներ քանդակուեր են հոն. արցունքի արիւնի սև պատկերներ, որք կը խօսին ինձ կենդանի լեզով, անհասկնալի բառերով։ այդ բառերը կ'արձագանդեն միշտ հոգւոյս ամայացած լեռներուն մէջ . . . :

Ա՛հ, սա կեանքը. անապատ մըն է ան, ուր կը փէտ անընդհատ անբախտութեան խորչակը, որու շունչին տակ կը թոռմին շատ մը ծաղիկ կեանքեր. երկինք մըն է ան, ուր չիկայ արեւ ցորեկը, չի կայ լուսին՝ գիշերը, ուր կը թաւալին արցունքի կայլակներէ կաղմուած ամպեր, որոնց ստուերը կը թափառի անբախտներու գլխուն վերև, երակներու մէջ ձգելով թոյն, տանջանք, բայց ո՞չ մահ։

Չ'գիտեմ, կարմէ արդեօք ապրիլ կեանքը. վշառվ, արցունքով բաղադրուած սա կեանքը, ուր ժպիտը այնտքան հաղուազիւտ է, որքան սա ձիւն ձմռառուքին կանանչ ընձիւղ մը, ուր երջանկութիւնը ցնորք մըն է և լացը՝ ամէնուն բաժինը

Մելամաղձոտ սոսկալի վիճակիս մէջ՝ ա՛լ չկրնալով դիմանալ սև խորհրդածութեանց, որք վիշապի ակռա-

ներով կը թունաւորեն արդէն վատուժ մարմինս, դուրս կը նետուիմ սենեակէս, ուր սառի բերնէն փչող Յունավարի քամին կը մռնչէ, երգելով ցաւը՝ բոլոր վշահարներու, մահը՝ վայելումի երազով խանձած բոլոր վագամներիկ երիտասարդներու։

Դիմովի գանդազկոտութեամբ, քայլերուս անհաւասարակշռութենէն, մերթ իյնակով, մերթ ելլերով կը յառաջանամ ամայի վայրերու մէջ, ուր ծածկեր է ձիւնը, որու տակ ծածկել կ'ուզեմ նաև իմ սիրտը՝ ուր կ'եռեկփին սև մտածումներ, մահուան ստուերը նկարող, անարիւն էութիւնս հիւծող քամող մտածումներ, որք կ'առաջնորդեն երիտասարդի քայլերս դէպի ամենավերջին տխուր հանգրուանը, գերեզմանը։ Սիրտս հրաբուխ մըն է, որ կը միսայ, կը միսայ անդադար. ձիւնը, ցուրտը, քամին, ա՛հ, չեն կրնար մարեցնել այդ անշիջելի կրակը, որ կը բոցալափի, վշտերու կոյտին տակ, ապագայի անուշ երազներու անտառին մէջ

Ճակատս քամին տուած, կանակս գժբախտութեան, գտնկս՝ այլող խոհերու, կը քալեմ միշտ, առանց ետևս նայելու, որովհետեւ գիտեմ թէ-ի՞նչ կը գտնուի հոն։ Յանկարծ առջեւս կը պարզուի բնութեան անաւոր ուժերու բռնկումի ահագնատելի երեւյթ մը։

Դղրդացնող քամին սոսկալիօրէն կը փչէ, լեռները՝ Աստուածային այս ուժին առջեւ կ'երերան, ժայռեր թաւալագլոր կը սահին բարձունքներէն վար, ամպերէն սառի խոշոր կտորներ կը տեղան անհնարին արագութեամբ։ Ապշած, քարացած կը գիտեմ այս բոլորը. ոտքերուս ապահով յենակէտ մը կը վիճակնեմ Գետինը, չորս կողմա գանկեր. արիւնաթաթաւ դիակներ սիրուած են անհամար. անոնց դէմքերը գեռ փոխուած չեն, շատեր կը ճանչցուին. բոլորն ալ սիրելիներ, աղ-

գականներ, բարեկամներ, հայրենակիցներ են, որոնց
անհետացումին դեռ լուր չունի հեք դիտողը։ Հոս մայր
մը անշացած է իր նորածիններուն հետ. մին՝ իրեն
անարակից, միւսը՝ ստիճաններէն կախուած։ հոն՝ բաղ-
մաթիւ երիտասարդներ խողխողուած են անողորմ դահ-
ճին սուրովը։ Կատարեալ սպանդանոց մը։ Հոն տարած-
ուած մարդկային զոհերով բերդեր կը շինուին. հսկա-
յատեսիլ լեռներ կը կերտուին, Հիմալայայէն ալ բարձր
լեռներ՝ որոնց գագաթներէն, ողջ մնացող մահկանա-
ցուն, գուցէ նեղ, արիւնաներկ հորիզոննէն անդին,
անհամեմատ լայն, ոսկեղօծ հորիզոնը պիտի կրնայ
տեսնել . . . :

Մահուան ցուլտ սարսուռը կը պտտի երակներուս
մէջ այդ մահաբոյր դիակի դաշտէն, ուր ցանուած
ձիւնն ու սառը կարմիրով ներկուած են։

Ո՞ր արիւնաներկ դաշտն է այս, ուր ո և է մարդ-
կային արարած չի չնչեր, ուր մահը կը տիրապետէ սոս-
կատեսիլ ճիւաղներէ կազմուած բանակներով, ուր արիւն
կը հոտի. անծանօթ վար . . . : Սակայն ահա այն քարը,
որուն վրայ գարբնեցին նուիրական ուխտը՝ Մեծ ուխտի
վեհ ուխտաւորները, որոնք երդուընցած, գերութեան,
տառապանքի, անարգանքի ու կոսորածի դաշտը վա-
յելումի դաշտի վտիսել. արդեօք դաւաճաննեցի՞ն իրենց
ուխտը, թէ ինկան պատերազմի դաշտին վրայ. եթէ
իյնային՝ արիւնալի դրօշը պէտք էր կանգուն մնար.
ո՞չ դրօշը կ'երեւի, ո՞չ անոր պաշտպանները. ո՞ւր են . . .
ո՞վ դիտէ . . . :

Փակելով աչքերս՝ որոնց մէջ բիւրեղացած են ար-
ցունքի կաթիլներ, ետ դասնալ կ'ուղեմ. բայց ահա
կ'երեւի ոգի մը, որ բնութեան ահաբեկիչ, աներեւակա-
յելիորէն ահոնիլի խաղերուն հանդէպ պաղարիւն ու ար-

համարուա, դիակի դաշտերէն կը քալէ, կը մօտենայ
բնակութեանց։ Նոր Տարին է ան, շատ անգամ հիւրա-
սիրուած, համբուրուած՝ բայց խարեբայ Նոր Տարին,
որ միայն դգեստները վոխած է։ Անասնական տոփիտով
անբանացած մարդ մը, անշուշտ գերի կ'ըլլայ անոր-
բաւական գեղեցիկ ու հրապուրիչ է նա։

Ուշադիր, հետաքրքիր աչօք կը նայիմ իրեն.
մտիկ կ'ընեմ, լսելու համար քանի մը նոր բառեր, նոր
լուրեր, զորս ըսէ առաջին անգամ ինձ . . . :

Նա կ'երգէ երգ մը, տիսուր՝ քան գերեզմանը.
— «Մոռացութեան երգը» . . . : Յուսահատ՝ նայուած քո
կ'ուղղեմ ուրիշ կողմ. ա՛հ, ճիւաղներու մարդակերպ
ջոկիրէն զատ չնչաւոր չ'երեւ իր. չիկայ կենդանութիւն,
չի կայ . . . չիկայ մէկը, որ երգէ վրէմի երգը. վրէժ,
վրէժ, որդեկորոյս մայրերու վրէժը, իրենց մարմինը
ծախող աղջիկներու, գոհար հարսերու վրէժը, արեան
լիճին մէջ լոգցող՝ տառապող մարդկութեան վրէժը. չի
կայ մէկը որ սփռուած զանկերով ու դիակներով պատ-
ճշներ կանգնէ, անոնց ետեւէն արձակէ իր շանթերը,
վառերու համար վատերու սիրտերը, որոնց ածիւններու
տակէն պիտի երեւին կայծեր, որք պիտի ըոցավառեն ա-
պագայ սերունդի երազները . . . :

Յուսահատ մասլիկումով ետ կը դառնամ, դէպի
սենեակս, դէպի վշտի բոյնը, սրտիս մէկ էջին վրայ
արատապուած ունենալով այդ յաւէտ անմոռանալի
դժոխային պատկերը։ Քաղաքը թմրեցացիչ հաշիչի
ներգործութեան տակ անզգայ, հազար համբոյներով
կ'ողջագորէն Նոր Տարին, անոր բերած սին խոստումնե-
րուն համար. մինչդեռ հո՞ն, ցաւերու դաշտին վրայ,
դիակներ կը մսին՝ բայց թաղող չունին, կ'ուլան՝ բայց
համակրող չունին, կը գուան՝ բայց լսող ականջներ
չիկան . . . :

ԹԱՓԱՌԿՈՏ ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

ՀԵՐՈՍՆԵՐՈՒ ՊԱՏԿԵՐՈՆԵՐՈՒՆ ԱՌՁԵՒ

Տառապանքի հորիզոնին վրայ թափառող ուրուականեր են անոնք, այդ հերոսները՝ որոնցմէ ոմանք ժըպտուն կախաղան բարձրացան, ոմանք ծիծաղկոտ դահճին առջև ծնրադրեցին, ոմանք գնդակներու տարափին տակ սառնարիւնութեամբ դիմազրաւեցին մահուան, բոլորն ալ թողլով նոյն սուրբ տւանդը, նոյն սուրբ ուխտը ամէն վշտահար ու դիտակից մարդու. վրէժ . . . :

Այդ վեհ հոգիներու ահեղադզորդ կոչը արձագանք չի գտներ սակայն, անարի մարդոց մեղկացած սիրտերու մէջ. ամէն շրթունք կ'երդէ կեղծ սղբայրութեամ երգը, աղտառութեան երազով վառող հոգիները վիրաւորող տիտուր երգը: Դերիսները որո՞ւ համար դարաւոր ստրկութեան անարդ լուծին տակ հեծեծեցին այսչափ ատեն, որո՞ւ համար դաշտերը արեամբ ուսուզուեցան, գետերը կարմիրի ներկուեցան, ու զոհերու դիտակներու կոյաերը մինչեւ արիւնարբու մնեց միապետին գահը բարձրացան. ա՛խ, ըսէ՛ք. որո՞ւ համար բողոքի ու արեան արգանդէն ծնած անգին հերոսներ իրենց հայցը արցունքով թրջեցին, իրենց ջուրը արիւնախառն խմեցին. որո՞ւ համար զոհողութեան ճամբուն վրայ թաղուեցան հազարաւոր նահատակներ, որոնց գերեզմանէն ելած գոռոտին առջեւ շատեր ականջնին կը գոցեն, ա՛հ, խընդրեմ՝ ըսէ՛ք որո՞ւ համար. . . :

Շղթայակիր շահագործւողները դարաւոր տառապանքով կոտտացող վէրքերնին թողած՝ անիմանալին պաշտելու ելան. ճակատազիր անուանեցին այն ահաւոր երկար շրջանը, ուր չարունակ արիւն կը փախեն. չզիտեմ, ինչո՞ւ այս կուրութիւնը, ինչո՞ւ . . . : Լոյսը չի մեռնիր. ան կայ ու կը մնայ. անոր յաղթութիւնն ապահովուած է. փոքրիկ կայծ մը բաւական է տիեզերական մթութիւնը փարատելու համար. բայց ամօթ խաւարին մէջ գործողներուն, անէծք վատերուն . . . :

Մվզ ողորմելի էակ, ինչո՞ւ կը խանգարես գերեզմանական լուսութիւնն այն հոգիներուն, որոնք մարդկային ճակատազրի նոււին գլուխն անցած, զայն գերազոյն ճիգերով հայցընել ուղեցին գէպի լուսածածանչ նաւահանգիստը, ու փոթորկալի ալիքներուն զո՞ւ գացին պարտականութեան ճամբուն վրայ:

Տանչո՛վ մտածումներ, բաւական է որչափ այրեցիք, մրրկեցիք զանոնք. թողէ՛ք որ քնանան կազդուրումի քունը . . .

Անկասկած օր մը կ'արթննան անոնք. անոնց գարթնումը լուսաշող արեւու մը անակնկալ պութկումն է անտարակոյս. արցունքի ծոցէն, արիւնի ծոցէն, վրէժի ծոցէն . . . :

Հողին թանձր խաւին տակէն անոնց քարացած նայուածքէն չեն կարող վրիպիլ դասալիք զինւորներու վատթար խայտառակութիւնները, սրուկի համակերպութիւնները :

Հեռու չէ ապագան, ուր պիտի կերտուի այն երազի կուռքը՝ որուն առջեւ պիտի ծնրադրէ տառապող մարդկութիւնը, ինչպէս կը ծնրադրէ երկիւղածօրէն՝ աներեւոյթին առջեւ:

Հոգ չէ, թող փչէ արցունքի հովը, բայց օր մը
անդ կը յաջորդէ ժպիտի զեկիւռը, ու անցեալի դա-
րաւոր ստրկութեան, արիւնալի դէպքերու վերյիշումը,
քնական հրապոյր մը պիտի տայ հոչակուած համաշխար-
հային գինովցնող ազատութեան:

Հերոսներու այդ պատկերները հիմակուհիմա թող
կախուին անարիներու, դասալիք զինւորներու սենեակի
պատերէն, անտարակոյս կուգայ օր մը՝ երբ անոնցմով
պիտի զարդարեն խորանն այն եկեղեցւոյն, որուն պա-
տերը չեն սեցած աղօթքի ծուխէն, ուր խորնի տեղ
միլիոնաւոր նահատակներու յիշատակը պիտի մխայ, ուր
շարականի տեղ մողովուրդի կարքը պիտի երգուի, և
որու դրան վրայ պիտի ծածանի Աղատութեան կարմիր
դրօշը, եղբայրութեան, հաւասարութեան դրօշը, ան-
կաշկանդ յառաջդիմութեան նուիրական դրօշ...:



ԶԻՆԻՈՐՆԵՐՈՒՆ Ի ՏԵՍ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ
ՕՐՈՐՈՅՏ Մ Ա Ն Կ Ա Ն

Ննջէ՛ ո՛վ մանուկ, ննջէ անգիտակցութեան՝ այսին-
քըն երջանկութեան օրրանիդ մէջ. թող մայրդ մնարիդ
վերև նստած՝ երգէ մէկը այն հին օրորներէն, որք
վերյիշումը կուտան անցեալի ցաւին, ստրկութեան շըդ-
թաներուն տակ կմախացած թշուառ ժողովուրդի ցա-
ւին, որ վաղը, օձի գալարումներով պիտի սողոսկի քու
ալ սրտիդ մէջ, երբ բանաս աչքերդ, երբ ճանչնաս
տառապանքի բոյնը, արցունքի ու արիւնի դաշտը,
նախահայրերուդ երկիրը, պաշտելիներուդ՝ մարմիննե-
րուն՝ և անոնց գեղեցիկ երաղներու գերեղմանոցը...
Աշխարհը :

Ննջէ՛ ո՛վ մանուկ, ննջէ՛. մի՛ բանար աչքերդ.
Պքեղ շրջապատող ախրատեսիլ իրերը իրենց աւերիչ
ստուերը թող չի ձգն անրիծ հոգւոյդ վրան, ուր մայ-
րդ, անջինջ տառերով հիմակուընէ պէտք է արձա-
նագրէ ճշմարիտ մարդու պարտքերդ, որոնցմէ է՞ն ա-
ռաջինն է վրէժի պարտքը. որպէսզի վաղը չըլաս մեզի
պէս մեղկացած, եսասէր, այլամերժ զգացումներով լե-
ցուն, որպէսզի վսեմ գաղափարդ չի զոհես աղջայնա-
կան նեղ նկատումներու, անձնական հաշիւի, դիրքի ու
պարագաներու, այլ աննկուն ոգւով, անխոնջ յարա-
տեւութեամբ քաղես անձնաղոնութեան երկնային ճամ-
բան, ուր կը գտնուի գերագոյն վառքի պսակը:

Քնացի՛ր ո՞վ մանուկ, քնացի՛ր երկար ու խորուն ։ մի՛ դիտեր զինուորներու զինավարութիւնը գեղեցիկ ։ անոնք բոնադատուած են գրկել, ընդհանուր խաղաղութիւնը և հարստահարողի առժամեայ հանգստութիւնը երաշխաւորող գերագոյն նեցուկը, զէնքը . . . : Ոմանք խնդումերես են ու պատրաստակամ, ուրիշներ տրտում ու անդիտակից ։ բայց բոլորն ալ զինուորներ են, այս՝, զինուորներ այն դրօշին՝ որուն ատակ գարերով արիւն փախեցին քու հայրդ ու մայրդ, եղբայրներդ ու քոյլերդ, այն դրօշին՝ որ անգութ դաչիձը եղաւ մարդկային սուրբ աղատութեան, այն դրօշին՝ որ քամեց մեր կենսունակ հիւթը, գերութեան շղթաներով պրկեց մեր բաղուկը, անտարբերութեան ու եղբայրատեցութեան թոյնը ներարկեց մեր երակներուն մէջ, քաշեց մեր սրտէն ինչ որ երջանկութիւն էր ու յուս . ցանեց հոն ինչ որ թոյն էր, ու մահ . . . : Բայց մի վախանար թէ վաղը, նուիրական դատը հետապնդած պահուդ, առնական խիզախ ընդվզումներու ժամերուդ, անոնց գնդակները կրնան ուղղուիլ կրծքիդ՝ ուր պիտի բոցավառի տառապողներու համար տգիտութեան դէմ ուխտած վրէժիդ կրակը, հարստահարուածներու, գերիներու աղատագրութեան երազիդ սուրբ կրակը : Ոչ . անոնք դաւաճան չեն ըլլար կամովի . եթէ քեզի նշան առնեն, պիտի արտասուեն, եթէ դասալիք ըլլան, պիտի սպաննուին . հու՝ յանցանքը կը չքանայ . . . :

Անոնց սրտէն չ'անհետանար այն սէրը, որուն արմատը գարերու տառապանքի ձիւնին տակ չէ չորցած, քանի որ թաղուած է պաշտելիներու դիակներովն ուռածացած դաշտին մէջ, ու մնած՝ անարատ արիւնով :

Նիրհէ՛ ո՞վ մանուկ, նիրհէ՛ անվրդով . գեռ ժամանակը չէ որ լսես զինուորներու հանած մխորը, զէնքե-

րու շաչիւնը . անոնք վարժութիւն կ'ընեն, սպաննելու դիւային վարժութիւնը . որպէսզի օրին մէկը մարդու մը քմահածուքին՝ կամ ափ մը հողի համար հազարաւոր խեղձերու արիւնը թափի պատերազմի դաշտին վրայ, որուն վերջակէտը պիտի դրուի անշուշտ : Նա երկաթէ դարուն սկսաւ, լոյսի դարուն պիտի մեռնի, այս է ապագալի վճիռը :

Անկասկած կուգայ օր մը, երբ զէնքը իր ամենասոսկալի ձեին վերածուելով՝ պիտի դագրի գործածուելէ . երբ մարդկութիւնը մէկ կալապարի մէջ ձուլուած պիտի քալէ յառաջդիմութեան ճամբան, որ պիտի տանի զայն դէպի երազուած դրախտը, որու աղօս պատկերը «Այսնդերու, յիմարներու մտապատկերը» կոչուած՝ ծածկուած է թուքով, անարգանքով :

Սակայն մինչև այն օրը հազար անգամ պիտի լոգնաս արիւնով, ու քու մարմինդ, ձիւնի պէս ճերմակ՝ անձանաչիլի պիտի ըլլայ կարմիրին մէջ . մազերէդ արեան կաթիլներ անընդհատ պիտի կաթկթիւն . բայց այդ կաթիլները քեզ պատողներուն դիւրութիւն պիտի տան շաւիզդ գտնելու :

Անշուշտ երբ մեծնաս, առաջին գործդ՝ զօրանոցներու ապականեալ մինուրախն մէջ զինուորներու քայքայուած մարմինները վերաշինել պիտի ըլլայ, սիրայօժար ընկերանալով անոնց հետ : Զանոնք սիրելէ աւելի պիտի պաշտես . որովհետև դուն անոնց կեանք պիտի տաս աղատելով զանոնք տիրապետողի լուծէն, հին ու անմարսելի գաղափարի հոսանքէն, որուն հետպէտք է ջնջուի աղգայնական այլամերժ մտածումը : Եթէ զօրանոցներու գուռները անակնկալօրէն փակուին քայլերուդ առջև, այն ատեն պտտի՛ր գունէ դուռ . ձեռք առած եռանդի հոթիրներ, մէկիկ մէկիկ նետէ հոն՝

ուր որ բռնկելիք նիւթ կայ։ Ամէն տուն հնոց մը շինէ, ամէն սիրտ հրաբուխ մը, ամէն գանկ արև մը... թող լուսաւորուի տարտարոսը, բաւական է այսչափ մթութեան թագաւորութիւնը։

Ննջէ՛ ով մանուկ, ննջէ՛, արթնցի՛ր այն ատեն, երբ գոցուած են յաւիտենապէս մեր աչքերը, երբ տառապող մարդուն արիւնով ներկուած հորիզոնին վրայ, կը ժպտի՛ երազուած Արշաղոյսը...։



ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՈՒՐՈՒԱԿԱՆԸ

Յ... Յ...ի յիշատակին

Գերեզմանապահը ամէն օր՝ արեւը մարը մտածին պէս, սկսած էր, անբացատրելի վախի մը դրդումէն, շուտ մը փակել գերեզմանոցի դուռը, ու քաշուիլ իր խցիկը՝ մտիկ ընկով մեռեներու մահուան երգին, որ սե է ինչպէս ամէն մարդու ճակատագիրը, ահաւոր՝ ինչպէս ապագայի վսեմ յաղթանակը։ Երկու ամիսէ ի վեր անհանգիստ էր, այսինքն այն օրէն ի վեր երբ դահիճներու սուրը կտրեց երկու հերոսներու գլուխը և անոնց սուրը արիւնով ներկեց այն հրապարակը՝ ուր այսօր, Քիւրան իր աւանակով փայտ կը ծախէ, վաճառականը միամիտ յաճախսորդներ կ'որսայ, անցեալի արիւնոտ զէպքերու անտեղեակ մարդը, կ'ոտնակոխէ նոյն սրբավայրը, ուր պէտք է կանգնէ Դործի արձանը, որուն առջև անտարբերութիւնը ևուանդի փոխուէր, անհոգութիւնը՝ գործունէութեան, և մեռելութիւնը դառնար ու ըլլար անչիչելի հրաբուխ մը՝ լափելու ամէն վատութիւնները, ամէն պղծութիւնները։ Ի՞նչ անցաւ իր հոգիէն ներս, ինք՝ որ հարիւրաւոր մեռեներ թաղած էր առանց թողելու խղճի խայթ մը որ սողոսկի իր կրաքարէ կուրծքին տակ՝ կրանիթէ սրտին ծոցը, ինք՝ որ խաղաղ ու անվրդով քունը կը քնանար գերեզմաններու դրացնութեան մէջ, ինչո՞ւ թողուց որ

մահուան խռովքը իր հոգին շղթայէ . ինչո՞ւ անձնատուր եղաւ անիմանալիին մագնիսացնող վերասլացումներուն . ո՞վ սորվեցուց իրեն՝ թէ զո՞ողութեան աստուածներու մահը մարդկային ազգի յառաջդիմութեան խոչընդունեարու աղբիւրը պիտի ըլլայ . ո՞վ հասկցուց իր անտաշ մտքին՝ թէ արեւին թազումը խաւարի անվերջանալի տիրապիետութեան սահմանը պիտի ըլլայ : Նա, գերեզմանապահը, չէր գիտեր, ու չէր կրնար այս հարցումներուն պատասխանել . միայն՝ երկիւղի օձին խայթումը կ'զգար իր հոգին ամէն իրիկուն՝ երբ լուսինը իր վախուկոտ, գեղնած ճառագայթները կը զրկէր հաւասարութեան դաշտին, ուր նոյնացեր էին հարուստն աղքատին հետ, գեղեցիկը տգեղին հետ, սիրող սիրու զինքն ատողին հետ, ու հերոսը՝ դաւաճանին հետ :

Ա՛ն, երանի թէ ոչնչութեան սահմաններու պահպանութեան պաշտօնը ստանձնած չըլլար . այն ատեն չպիտի լսէր դիակներու ձանձրոյթի ողբը, հերոսներու բողոքը, ու յաւիտենական անէութեան շնիփորի խլացուցիչ ձայնը :

Ա.մէն իրիկուն՝ երբ գլուխը բարձին կը դնէր, նոյն հեծկլտանքը, նոյն ողբը, նոյն աղերսը : Ի՞նչ ունէին իրեն հետ . ինչո՞ւ զինքը այդքան կը հալածէին . ինք կրաւորական համակերպութեամբ ըրած էր ինչ որ հրամայած էին . ինչո՞ւ այդքան խղճահարութիւն . արդեօք ի՞նքն էր գրած անոնց ճակատագիրները, միթէ իր հրամաններո՞ւն հնալզանդած էին հոգէառ հրեշտակները : Ոչ, ոչ . նա հասկցաւ թէ այլ ևս չէր արժեր ապրիլ, երբ ոչնչացած դիակները հրէններու փոխուած հոգին կը վրդովէին, երբ արդար աշխատանքի քրախնքի պտուղը տառապանքով կը համեմէին :

Պէտք էր հեռանալ այդ ձայներէն՝ կամ խեղդել

զանոնք . սակայն, աւա՛ղ, երկուքն ալ անկարելի էր . աշխարհի ամէնէն հեռաւոր ծայրն ալ երթոր, պիտի լսէր անոնց ձայնը : Ախ, ուր էր թէ այն օրը ինք հեռացած ըլլար քաղաքէն, ու չտեսնէր անոնց դիակները անջատուած՝ իրենց գլուխներէն . իր կեանքի քսան տարիները յօժարակամ պիտի տար այդ ողբալի դիակները թաղողին . միայն ինք հանգիստ ըլլար :

— «Կնի՛կ, ա՛խ, կնի՛կ, կը լսե՞ս» . գոչեց գերեղմանապահը իր կողը, կէս գիշերին :

— «Ի՞նչ կ'ըսես ա՛յ մարդ, ի՞նչ կայ որ լսեմ» . հարցուց կինը առանց զարմանքի կամ վախի արտայայտութիւն մը ցուցադրելու դէմքէն :

— «Զայնը, ձայնը», պատասխանեց խեղճ մարդը :

Կինը՝ իր էրկան ցնորամառութեան վրայ ժպտելէ վերջ . քնացաւ հանգիստ, մինչդեռ ինք առանց հագուելու, ոտքի եւաւ, աչքերը բացաւ խաւարին մէջ, ականչները լարեց աւելի լաւ լսելու համար, Զայնը կ'արձագանդէր գերեզմանական ահաւոր լոռութեան մէջ . «Անէ՛ծք, անէ՛ծք, անէ՛ծք :

Գերեզմանապահը սարսափեցաւ . ալես անտեղի էր կասկածիլ . բառերը շատ որոշ կը հասկցուէին, «անէ՛ծք, անէ՛ծք» . գերեզմանն էր որ կը խօսէր :

Բայց ինչո՞ւ անէծք կուտային իրեն, ինք ի՞նչ ըրած էր, միթէ յանցանք է թաղել այն մարմինը, որ ապրելէ կը դադրի, միթէ ոճէր է փոսի մը մէջ ամփոփել այն դիակները, որոնց ածիւններու ամբողջութիւնը ապագայ մարդկութիւնը պիտի պահանջէ անկասկած :

«Անէ՛ծք, անէ՛ծք, անէ՛ծք», կրկնեց ձայնը դարձեալ : Այս անդամ գերեզմանապահը բացաւ իր լոցիկին դուռը, ու սոսկումը ծրարած՝ սկսաւ պտակի գերեզմանոցին մէջ, հասկնալու համար թէ ո՞ր տեղէն կ'ելէր այն ահեղ ձայնը

Բոլոր մեռելները կը քնանային խաղաղ ու երջա-
նիկ քունը անզգայութեան փոսին մէջ։ Զայնը գերեց-
մանատան հեռաւոր անկիւնէն կը լսուէր։ մարդը հոն
դիմեց։ «Անէ՛ծք, անէ՛ծք», կը գոռար նոյն ձայնը
մահուան խռչակէն։ Գերեզմանապահը կանգ առաւ ա-
կամայ։ ոտքերը կը կթուէին, ա՛լ ոյժ չի կար յառաջ
երթալու։ քանի մը քայլ հեռու կը գանուէր հերոսնե-
րու գերեզմանը, ուրկէ կ'ելլէր այդ ահեղ որոտը։ մտիկ
ըրաւ։ «Հեռացէ՛ք սրբավայրերէն, գոռաց ձայնը՝ ցուրտ
հողին բերնէն։ հեռացէ՛ք, դուք՝ որ պլծութեան եր-
«կըրպագդուներն էք. անէ՛ծք այն աչքերուն, որք կու-
լան իրենց ու իրենցիններուն համար. անէ՛ծք այն բա-
«զուկներուն, որք շղթայուած են անգործութեան ժանա-
«շղթաներով. անէ՛ծք ատելութեամբ հոտած այն սրտե-
«րուն, որոնց վրայ զրոշմուած չէ համամարդկային
«բարձր իտէալի մը աստուածային, անչնչելի կնիքը։
«Հեռացէ՛ք մեզմէ, մի՛ վրդովէ՛ք մեր խաղաղ հանգիս-
«տը. գացէ՛ք, հրապարակի վրայ քաշքշեցէ՛ք սողունի
«ձեր լրճուկ կեանքը, մինչև որ անհնտանաք, մոռ-
«ցուիք, ու տեղի տաք նոր աշխարհի նոր սերունյիի։
«Հեռացէ՛ք, դուք՝ որ յուսանատութիւն, անտարբե-
«րութիւն, վատութիւն կ'անուանուիք։ Այս գերեզմա-
«նը, ուր պառկած ենք, ոչնչութեան փոսը չէ, այլ մեր
«վլաղուան ծննդեան խանձարուրը. երազուած կեանքը
«գերեզմաններէն կը ծնիք։ Մեր ծնունդը արեւով
«պիտի ողջունուիք. մեր օրբանը անփուշ վարդերով պի-
«տի զարդարուիք. վայ ձեզի, վայ ձեզի...»

Գերեղմանապահը ոսկորներուն ծուծին մէջ սարսուռ
մը զգաց, ու ևտ գարձաւ դէպի իր անշուք հիւղակը,
որ կը հսկէր արթուն, զիակներու գլխուն վրայ՝ զա-
նոնք չի վիտիցներու համար, մինչդեռ ետեւէն ձայնը կը
գոչէր . . . «անէ՛ծք, անէ՛ծք, անէ՛ծք . . .»

ԳԱՐՆԱՆ ԽՈՀԵՐ

ԱՌ, այն ձմրան սառնամանիքը, այն ձիւնն ու
բուքը, այն ահեղագոչ քամին՝ որ տառապող մարդուն
կարմիր բողոքը կը տանէր զարնել մեծ բռնապետի
ճակտին. ա՛խ, այն անսահման տարածութիւնը ձիւնին,
որու տակ երբեմն կը պաղեցնէի իմ վառած սիրտս,
մեղամաղձո՞տ, ածխացած սիրտս, ա՛խ, այն ձմրան
տխուր իրիկունները երբ պատուհանիս սոզեւ կծկաներ՝
աշնան տերեւէի նման դողահար, կը դիտէի նայուածքս
շղթայող ամայութիւնները :

Երիբը բնութեան անոելի ուժերու անդիմադրելի
յարձակումներուն առջև կը գողար, ու երկինքը սար-
սավհանար՝ կը դիտէր, բայց ես սենեակիս չորս խար-
խուլ պատերուն մէջ սեղմուած՝ կ'ասպրէի, մօտաւոր
Գարունը ողջունելու յոյսով, որուն կեանք ու արիւն
կուտար պատուհանիս ետև թազարին մէջ խնամուած
վարդը, բնութեան անգութ կատաղութիւնն արհամա-
րող այդ միակ գործարանական մարմինը, ինչպէս նաև
վառարանիս մէջ պլազմոդ անհոգի կրակը, որ կը յի-
շեցնէր ճնշուող, հալածուող, ապառակուող ժողովուրդի
սրտին մէջ առկայից՝ ազատութեան տկար յոյսը . . . :

Ես կը յուսայի թէ վերջապէս կ'անհետի այդ ձիւնը
ինչպէս իմ խորունկ վիշտերը . թէ բնութեան կատա-
ղութիւնը անկասկած կը կորանցնէ իր սաստկութիւնը ,

ինչպէս իրենց հլու հպատակներու արեամբ ներկուած սուրերը իվզող բռնապեաններու վայրենութեան ձարաւը. և թէ սառած արեւը կը հալի անշուշտ՝ ինչպէս մարդկութեան լեռնակուտակ ցաւերը:

Զարչարանքի սև ապակիններու վրայ լուսանկարուած անցեալի արհաւրալից պատկերները, աստուածային կերպարանքով յարութիւն առած՝ իրենց դիւթիչ, հմայիչ ներգործութեան տակ անուշ քաղցրութեամբ մը կ'օծեն քայլքայեալ ուղեղու՝ ուր կը կայծկատան երբեմն վշտախառն, բայց միշտ քաղցր յիշողութեան կայծեր: Հիմա կը սիրեմ ձմեռը, կը սիրեմ այն ձիւնն ու բուքը, կը սիրեմ լսել սոսկալի քամիին գոռումը սարսաւղդեցիկ, այո՛, կը սիրեմ ատանք բոլորը, ինչ փոյթ թէ բոկտաներ, մերկեր մնանէին ցուրտէն, թէ թշուառներու ակռանները հոգեվարքի երգն երգէին կափկափելով. որովհետեւ անոնց արիւնախառն արցունքները, անոնց անգթօրէն փեռեկտուած դիակները որպէս զրօշ ծածանելով Մէծ Ուխտի ուխտաւորներուն կեանք ու խանդ կուտային, ու անոնց արաին մէջ կը վառէին սուրբ նպատակի իրագործումը հետապնդող անձնազո՞նութեան կրակը, որու արծարծած լոյսին չնորհիւ քառսին մէջ յուսահատութեամբ խարխսափող ժողովուրդները պիտի կարենային գանել ազատութեան ճամբան՝ որ ապըստամբութեան ճամբան է:

Զմրան մէջ չիկար մեղկութիւն, չիկար թուլութիւն. իրենց շուքէն վախցողներն անգամ զօրաւոր ինքնամփոփման մը համար բոլոր ուժերնին համախմբելու ձիգեր կ'ընեն. հոն կեանք կար, որովհետեւ յոյս կար. ա՛խ, այդ յոյսը, որու փճացումը կեանքը մնատանելի բեռ մը կը դարձնէ: Իրաւ է թէ ձիւնը անհետացած է, բայց ան՝ ցաւի փոխուելով աւելցած է հին վիշտերուս վրայ,

որովհետեւ անոր յաջորդած է աղքատին խրճիթը քայլքայող անձրեւը և գաշտերու մէջ պառկող անպատշապար, եղկելի արարածները փշրող ահարկու կայծակը. դադրած է քիչ մը բնութեան կատաղութիւնը, բայց ո՛չ ատելութիւնը մարդու, որ սա դրախտ աշխարհը դժոխքի փոխած է:

Ինչ ընեմ գարունն ու անոր բերած խարսուսիկ գեղեցկութիւնները, չէ մի որ նա հինն է զոր տեսած ենք քանիցո. ինչ ընեմ դաշտերու հագած կանանչը, երբ իմ սիրտը խամրած է. ինչ ընեմ կապոյտ երկինքը, երբ հոգիս յուսահատութեան սև ամպերով պատած է. ինչ ընեմ նորափթիթ ծաղիկները գգւող և բանաստեղծին երեւակայութիւնն օրօրող զեփիւռը՝ քանի որ կուրծքիս տակ կը վիչ անյուսութեան ցուրտ քամին:

Անբուժելի հիւանդութիւն մը կը տառապեցնէ զիս. տիսուր եմ, շատ տիսուր. թէե ծառերը ծաղկեր են, բայց այդ ծաղիկները մօտաւոր ձմրան հոտը կը բուքեն . . . :

Ամէն առառւ, արեւն իր անկողնէն չելած, երբ կը կատարեմ յուսահատեալի թափառկու շրջագայութիւնը, կը լսեմ երգեցիկ թուչուններու անուշ գեղգեղանքովը յօրինուած՝ բնութեան ուղեղեալ փառաբանական աղօթերգութիւնը. ծաղկանց աչքերուն մէջ աղամանդէցօղեր կը մրափեն երազկոտ, ու ես երկար կը դիտեմ զանոնք:

Ա՛հ, ո՛րքան նմանութիւն ցողին ու յոյսին միջև, երկուքն ալ աղուոր՝ բայց վաղանցիկ, երկուքն ալ շոգիանալու դատապարտուած սա գարնան կիզիչ արեւէն . . . :

Ինձ համար արժէք չունի այս գարունը և ատորքերած գնդեցկութիւնները. ձմրան իրիկունները ան-

գուն՝ կը լուսցնէի անոր գալստեանը սպասելով, սաւկայն հիմա կ'արհամարեմ զինքը։ Ես կ'ըղձայի լսել սուխակի գեղգեղանքը՝ բայց առանց փուշի անթառամ վարդի տերեւներուն մէջէն։ Կ'երազէի տեսնել կանանչը՝ բայց մշտադալար կանանչը, անամպ երկինքի տակ, կը փափաքէի տեսնել ծառերու ծաղկիլը, բայց պէտք էր ծաղկէր նաև իմ յոյսա ալ, ու պաղաբերէր

Ո՛չ, ո՛չ, այս գարունը Յոյսիս Գարունը չէ, որովհետեւ իր հետ չէ բերեր իմ երազած Ապրիլլ :



ՊԱՇՏԱԾԻՍ ՇԵՐՄԻՆ ՎՐԱՅ



Ու ըսին ինձ . «Մեռու պաշտելիդ, որուն սիրովը ակը տրոփէր հիւանդ սիրտդ, որուն ժպիտին արժանի «ըլլալու համար զիշեր ցորեկ տառապեցար, ընկերացի՛ր «մեզ, ու պիտի ցուցունենք քեզ այն փոսը՝ ուր ամ «փոփուած է նա, այն քարը, որ ծածկած է անոր դամ- «բանը, իրը յաւիտենականութեան կալիարիչը՝ զոր չի «կրնար վերցնել Աստուածն իսկ իր ամենազօրեղ լճակով։ «Կրնար վերցնելի անդարմանելիին վրայ ողբա՛՝ «յիմարութիւն է, ինչպէս յիմարութիւն էր ողաշտելու «այդպիսի էակ մը, որուն կեանքի տեսողութիւնը գիւ- «աէիր որ կարձ պիտի ըլլար, ինչպէս ժպիտը՝ սա կեանք «կոչուած Դժոխքին մէջ . որուն սրախն տիրանալդ ան- «յուսալի էր, ինչպէս վերացումը՝ տառապող մարդկու- «թեան կարմիր ցաւերուն»։

Այս անակնկալ բառերու տակ չանթահարուած՝ մեքենաբար հեռացայ խօսակիցներէս, դոնէ վերջին անգամ համբուրելու գերեզմանաքարն անոր՝ որուն սկրը սիրս հնոց մը ըրաւ, եւ կեանիս դժոխի մը

Անձանօթ դաշտերը անցնելով մտանք նեղ ուղի մը, որուն երկու կողմերը կային սեպաձեւ, ամպմերձ ժայռեր, որոնց գագաթն ելլելով նետել ուղեցի բողոքս Անոր արիւնաներկ գահին առջև, քանի որ նա զլացաւ

ինձ տալ երջանկութեան վայրկեան մը, վայելումի երկնային վայրկեան մը, որ ապրած քսան և հինգ տարիներս պիտի արժէր . . . :

Մաքով՝ վայրկեանի մը համար յանդուգն, կարողութեամբ անզօր՝ քալեցի մատացնոր, խելագարի պէս այն ճամբան, ուր կանանչ ընձիւղ մը չիկար, թէև կ'ըսէին թէ Գարուն է, և որ երկար էր, չատ երկար, տառապանքի դարաշրջանին չափ երկար: Ինձ կը թուէր թէ սիրտ չունէի լանջքիս տակ և մտածում՝ գանկիս մէջ. շնչաւոր էակ մըն էի թէ երազ. պահ մը կասկածեցայ գոյութեանս վրայ. շօշափեցի աչքերս՝ բաց էին անսնք. մարմինս՝ տաք էր ան, ու սրտիս տրոփիւնի ձայնը կարձագանդէր այդ ամայի հովիաներուն մէջ:

«Ախ, ո՞ւր եմ.» գոչեցի բոլորովին յոգնած, յուսահատ, թեւաթափ. «Քալէ» ըսին ինձ. քալէ, քալէ, միշտ քալէ, թափառական հրէին պէս. բայց ո՞ւր, մինչեւ ե՞րբ: Ամայացած վայրերու այլազան, տիսուր պատկերները կ'սպառնային փճացնել արդէն ստուեր գոյութիւնս, ու ես կը քալէի երազի պէս թէթև:

Ետեւս չէի նայեր, որովհետեւ գիտէի բնազդմամբ՝ թէ անյուսութիւնն էր քայլերուս հետեւողը, դէմս, հորիզոնն ալ չէի դիտեր, որովհետեւ ըսին թէ գերեզմանը հոն է, պաշտամիս գերեզմանը:

Որչա՞փ կը յառաջանայի, նոր ու անծանօթ տեսարաններ կը շրջապատէին դիս. ամէն բան երազով կերտուած կը թուէր. այնպէս կարծեցի որ միայն ես չէի այդ ճամբան ու այդ վայրերը չճանչողը. որովհետեւ մարդու ոտքի նշան չէր երեւէր երեսը, կակուղ գետնին՝ ուր նորատի գարունը վախցած էր ինքինքը ցուցալելէ: Նահանջել չի խորհեցայ, քալեցի անվհատ, մտամոլոր, խենթի պէս . . . Զեմ կընար ըսել թէ ինչ-

պէս ցնցուեցայ, երբ տեսայ կարմիր դաշըլ . . . : Ճամբուս վրայ աջ ու ձախ ձգուած էին մարդու հաղարաւոր դիակներ, գանկեր, հոգիս լեցուած ամէնաահաւոր տպաւորութիւններով, ա'լ կաթիլ մ'անգամ ընդունիլ չէր կարող. ու ես ափուուած դիակներու, գանկերու վրայէն սկսայ արագօրէն վաղել սարսափահար, ապաստանարան մը գտնելու համար:

Մեր գտնուած մահաբոյր տարածութենէն քիչ անդին, լերան կուրծքը, կ'երեւէր նորազարդ, ծաղկաւէտ պարտէզ մը. հօ՛ն ուղղուեցայ: Առաջին անգամ, ահաբեկ՝ կոյր մտքով չի հասկցայ թէ ինչ կը նշանակէին մահուան շունչին տակ, անապատի ակուաներուն մէջ՝ նորաբողբաջ ծառերը, բայց երբ մօտեցայ, տեսայ որ չինծու էին անսնք. կանանչ թուղթեր տերեւի ձեւով և ճերմակներ՝ ծաղիկի ձեւով կտրտած՝ փակցուցած էին այդ գրեթէ կիսակլործան ծառերուն, որոնց դրսերեւոյթը հոգ չէ թէ այլանդակօրէն չպարուած՝ հեռուէն հաձևի տպաւորութիւն մը կը գործէր դիտողին վրայ, թէև խարուսիկ . . . : Խայտառակութեան զզուելի թիփը ներկայացնող և կեղծիքով գեղազարդուած այդ ծառերուն մէջ, մարդախողիսող գայլեր ծածկուած՝ սոխակի դայլալիումը նզանակաւորել կը ճգնէին . . . : Պղծուած գեղեցկութիւն, կեղծիքի աշխարհ . . . :

«Ահա այս է» ըսին, ցոյց տալով ինձ հողակոյտ մը ծածկող ճերմակ քարը: Թմբած զգայութիւնս յանկարծ յարութիւն առաւ, ու ես զլորուեցայ անոր հրեշտակային մարմինը ծածկող դամբանին վրայ, բոլորովին զգայազիրկ. միայն յետոյ զգացի թէ ցուրտ էր քարը. շատ ցուրտ, անարի, մնղկացած ու եսասէր սիրտերու պէս ցուրտ:

Ո՞րչափ մնացի այդ զիհակին մէջ, չեմ յիշեր.

միայն կրտ ուշաբերեցայ, զարմանօք տեսայ որ այն գերեղմանաքարը՝ որուն վրայ ինկեր էի խելակորոյս, անհետացած էր. ծառերու թուղթէ տերեւներն ու ծաղիկները գիտակցութեան հովէն սրբուած քչուած էին. սուխակի դայլայլումը կեղծող գայլերու ձայնը դադրած էր, կը լսուէ՞ր միայն անոնց ոռնումը, որ ծոցւորւած էր ներքին ահաւոր ցաւերու ախտանիշերով, միենոյն ատեն ինքնակազդուրման անզօր ճիգերու հոգելարքով։

Ոտքի ելայ, աննկարազգելիօրէն տխուր տպաւորութեանց շղթաներով, յուսահատութեան յետին մրուրն քամած, հաղիւ լսելի ձայնով. — «ո՞հ, նա մեռած... ըսի, երանի թէ գիտնայի գերեղմանը, որպէս զի ամէն առտու, արիւնախառն արցունքներովս ցօղէի անոր ցուրտ չիրիմը...»։ Մինչդեռ այսպէս կը մրմնջէի, գայլերը ոռնալէ դադրեցան, ու լսելի եղաւ ձայն մը. դըդրդեցուցիչ էր ինչպէս ամպերու որոտը։ Այդ ձայնը սապէս խօսեցաւ։

«Հեռացի՛ր հէք մահկանացու, թո՛ղ բուի լալահառաջ հեծեծանքներդ. նա մեռած չէ, թէև վատերն ու դաւաճանները անոր գերեղմանը փորած են։ Նա չի մեռնիր, քանի դեռ աշխարհը թաղուած չէ. անոր մարմինը կազմուած է տառապող մարդկութեան արցունքներով և հաղարաւոր նահատակներու սուրբ արիւնով։ Գնա՛ մութ քարանձաւորներու մէջ պահուըտողները, անգործները յորդորէ՝ ու միասին աշխատեցէ՛ք. ցանեցէ՛ք գաղափարի սերմերը՝ որք արտադրուեցան գոհար միտքերէ, ճնշուածներու քրտինքի ու արեան կաթիւներէն։ Աստուած, արեամբ յագեցած, ու դիակներով լեռնացած այս միջավայրին դարուն չի կրնար տալ, այդ կարող է ընել ձեր բազուկը...»։

Գացէ՛ք ու թագեցէ՛ք զոհուածները, ոչ թէ հողին՝

այլ հոգիներուն մէջ թոյլերուն՝ որոնք շլթայուած են գձուած, գետնաքարը կամէութիւններով. դիակները եռանդի անշիջելի կրակը պիտի ըլլան։

Այս մահաբոյր դաշտը պէտք է փոխուի եղեմական դրախտի, ուր գայլերու անունն իսկ չպիտի լսուի, ուր ոչխարները առանց հովիւի պիտի արածին, ուր վարդը առանց փուշի պիտի ճպափ, և քու պաշտելիդ այդ դրախտին առաջին զիցուհին պիտի ըլլայ...».



դաժան, արդար բողոքներուդ տուին սա կարուկ պատասխանը, որ դարբնուած կը թուէր ճիւազներու ձեռքով՝ մահուան գանկին մէջ. «յաւիտենական անյեղի օրէնք»

Այս ահաւոր վճիռէն վերջ չի յուսահատեցար դուն, որովհետև չիկայ յաւիտենական օրէնք ու ճշմարտութիւն. անընդհատ գուացիր, անընդհատ բողոքեցիր, քանի անդամ յնցոտիվլ շինուած խանձարուրէդ դուրս արձակեցիր թերդ՝ բզքտելու համար անբարտաւան հարուստին մետաքսեայ օրրանին մէջ քնացող մանչը. սակայն մանկական անխոնեմ, անժամանակ, խիզախ ընդվզումի շարժութիւնը՝ որք նախնական աղօթքի անուշ թոթովանքներ էին ազատութեան աստուծոյ խորանին առջև, բիրտ ուժէն, կտրող սուրէն, մահացնող գնդակէն և քու նմաններուդ անտարերութենէն փրչրուեցան. քաշեցիր թեւերդ, ու լոեցիր: Տարիներ անցան, գարեր գլորուեցան, դուն մեծցար՝ ծամերով արցունքով թրջուած ցամաք հայը, որ շինուած էր քըրնքիդ ալիւրով և զոր եփած էիր տառապանքի փուռին մէջ, ոսկորներով վառել: Առանց ուրիշին ինքնառ անդամ ուղարկած էին, ու բռնապեսի մուկանը կը ճօճէր գլխուդ վերեւ: Աչքովդ գիտեցիր աշխարհը՝ հակադրութեանց անծայր ովկիանոսը, ուր ինկող թշուառը իր ազատութիւնը կրնայ գանել միայն մահուան մէջ. ականջովդ լոեցիր այնպիսի բառեր, որք շարունակ արձագանքեցին երկար դարերու ընթացքին՝ վշտուոյց կուրծքիդ տակ:

Անլուծելի դժբախտութեան գաղտնիքի պարզումը կարդալ ուղեցիր աչքերուն խորը մօրդ՝ որ մայրն է հաւասարապէս աղքատին՝ ինչպէս հարուստին, տղէտին՝ ինչպէս գիտունին, գերիին՝ ինչպէս աղատին, բռնապետին՝ ինչպէս ստրուկին.—մարդկութիւնը . . . :

Մանկական թոթով լեզւովդ բողոքի պաքներ ուղեցիր ասոր անոր, որոնք արհամարուա, անկարեկիր ու

Սիրով ու յօժարութեամբ, անուշ միսիթարութիւնը ունենալով, գոհունակութեամբ կրեցիր վզիդ ձգուած երկաթէ ծանր անուրները, որոնց աղմուկը կ'արթնցնէր քեզ նման տառապողներու թմրութիւնը և սրախիդ մէջ կը վառէր եռանդի կրակը, որու լոյսէն պիտի առաջնորդուէին եղկելի անբախդ եղբայրներդ՝ քալելու համար ընտրած ճամբար՝ ճշմարտութեան ճամբան, գործի ճամբան, երաշխաւորեալ յաջողութեան՝ այսինքն արդար վրիժառութեան երկնային ճամբան։

Ատելութիւնն ու հալածանքը, սուրբն ու հուրը յաճախ մոլորեցուցին քեզ, կասեցուցին յախուռն վաղքդ, որու չափազանցութիւնը չնչասպառութեան, գուցէ շընչանեղծութեան պիտի յանգէր. բայց վայրկինական շընփոթութիւնդ շուտով կանցնէր, երբ կը յաջորդէր լուրջ դատողութիւնը. և դու քալեցիր հպարտ՝ քու պաշտած ուղին, թէև վատահաբար գիտէիր թէ նա լեցուն էր անեղ անսկնկալներով, թէև կաշառուած վատերն ու դաւաճանները անդադար կը կրկնէին ետ դառնալ՝ անարդիւնք աշխատութիւն հաշուելով յամառ յարատեւութեամբ յառաջխաղացութիւնդ այդ անծանօթ ու վըտանգաւոր ճամբուն մէջ, ուր սփառուած գտար նմաններուդ անթաղ զիակները, որոնց ճակտին վրայ գրրուած էր «անկարելիութիւն» բառը։ Ճանչցար գրովը, ժպտեցար, ու արհամարական նայուածքդ պտացնելով անոնց վրայ՝ յառաջ անցար. և յաջողութեան ծարաւով պապակած շընթունքդ քանի անդամ ողջունեց աղատութեան արեւը՝ որ մայրն է հաւասարութեան զիցունոյն։ Երբ կուրծքիդ տակ հաւաքուած ատելութեան ու վրէմի հուժկու հոսանքին առջեւ տապալուեցան բըռանապեաններու գաները, երբ բիրտ ուժի կրթնող աւազակները իրենց սուրերն եկան կոտրել ոտքերուդ տակ


ներողութիւն իմնդրելով, դու հեռատեսութիւնը չունեցար գուշակելու ամէն բան. անոնք որ ծոցէդ իշածէին, որոնց քու կաթէդ մնունդ տուած էիր, որոնց վրայ կեղրոնացուցած էիր յոյսդ, յաջողութենէ վերջ դաւաճանեցին սուրբ ուխտը, ու քու միամտութեանդ և կատարեալ հաւատքիդ գետնին վրայ շնչեցին իրենց փառքի պալատը, ուր պիտի շնչէին քեզ համար աւելի ճանր շղթաները, ուր դահիճը իր սուրբ պիտի սրէր՝ կըտրելու համար բանութեան դարաւոր լուծը կրող վիզդ։ Հերոսը՝ բանտապահ, բարերարը՝ դահիճ ու Քրիստոսը գահնձապես եղաւ . . . :

. . . Աշխատաւո՞ր, ետեղ, յուսահատութեան ուրուականին մի՛ նայիր. դաւաճաններու մեքենայութիւնները թող չի վախցնեն սիրտդ. քա՛լէ միշտ. հորիզոնը նեռու չէ։ Քու թափած քրափնքներդ, ըրած անհաւատավի զոհաբերութիւններդ, վատոյժ մարմնէդ հոսիլ տուած արեանդ կաթիները մարմնանալով պիտի փոխուին աստուծոյ մը որ պիտի բազմի երազիդ գահուած վրայ, որուն առջեւ ներկայի անտարբեր, անդութ մօրդ պապագայի բոլոր զաւակներն անխտիր, ծունդի պիտի գան, ու աղօթեն, իսկ դուն՝ այդ աստուծոյն աջ կողմը նստած՝ երկրպագուներուն պիտի երկարես ձեռքդ, որուն վրայ դարերու պատմութիւնը գրուած է՝ կարմիր տառերով . . . :

Պաշտելի՛ աշխատաւոր, աշխատի՛ր, քրտնի՛ր, յոդնի՛ր. մի՛ վհատիր, պատրաստէ՛ հաւաքական գերակըշիու ուժը . . . Ներկան անստոյդ՝ բայց պապագան յլի է. անոր որովայնին մէջն է երազիդ իրականութեան երեխան։ Անկասկած օր մը կը փշուին շղթաներդ. իսկ երկու ձեռքերդ՝ որոնցմէ մէկով հաց կը ճարես, մահերկու անարդ գործիքը բանած՝ ինքզինքդ կը պաշտպառած անարդ գործիքը բանած՝ ինքզինքդ կը պաշտպառած

նես, այն ատեն պիտի գործածես դրախտի վերածելու
աշխարհը, ուր շատ խորունկ պիտի թաղումին ամբարտա-
ւան հարուստն ու անարդ բռնաւորը. և ոսկին՝ ան-
հաւասարութեան այդ գժոխաղէմ աստուածը, պիտի
ջախջախուի հարուածներուդ տակ, անձանաչելի ըլլալու
աստիճան

Աշխատաւո՞ր, աշխատի՞ր անլիատ. աշխատի՞ր ան-
արտունջ. որովհետեւ քուկդ է վաղը իր արեւով ու
երկինքով, իր դրախտով ու փառքով . . . :



Ի Մ Ց Ա Ւ Ս

Տարիներ առաջ՝ միտքս չէր կրցած չափել ցաւին
խորութիւնը. ես կը խորհեի թէ տիեզերական օրէնք
մըն է թշնամիէն վրէժ լուծելը, թէ գերեզմանը անհաւ-
մեշտօրէն պէտք էր բացուէր մեր արիւնը ծծող գա-
զաններու ոտքերուն տակ, թէ գնդակը միայն պէտք էր
ըլլար վարձարութիւնն այն ճիւաղներուն, որոնց ե-
րակներուն մէջէն փոխանակ արեան՝ ատելութիւնը կը
չըի, թէ՝ մեր թափած արեան հաւասար ծանրութեամբ
պէտք էր վազէր վատերու արիւնը. որպէս զի սաղմ-
նաւորուէր աղատութիւնը՝ արդարութեան արդանդին
մէջ. բայց համկցուցին ինձ որ սխալ խորհած եմ . . . :

Ներքին ձայն մը կը գուայ ականջիս. «Ապրելու
իրաւունքով ծնած անհատը չքացնել՝ վրէժը կշացնե-
լու համար, անցեալի արատը սրբել աշխատած ատեն
պատմութեան մէկ էջը արիւնով ներկել, գերեզմանին
վրայ գերեզման մը բարդել, դիւակներ աւելցնելով խոր-
հիլ թէ հատուցման կշուը իր հաւասարակշուութիւնը կը
գանէ, օձը սպաննելով կարծել թէ թոյնը կ'անհետի աշ-
խարհէն. սիրոյ թագաւորութիւնը անխախտ հիմքերու
վրայ հաստատել աշխատած պահուն ատելութեան կաթ-
տալ. ասոնք այնպիսի հակասութիւններ են, որոնք
մարդկային երջանկութեան նաւը կորուստի անդունդը
կը գլորեն, ու յոյսի ծաղիկները կրակի ակռաներուն
մէջ կը նետեն. վա՛յ սխալ խորհողներուն»:

Զեմ զիտեր թէ այդ ձայնը որտեղէն կ'ելլէ . միայն կ'զգամ թէ ամբողջ էութիւնս անորոշ մտատանջութեան անիւին տակ կը ճգմուի , կը չքանայ : Սրտիս մէջ մասնաւուներու ծովու մը վրայ ցաւեր կը լողան : Որովհետեւ գործելէ դադրած է ուղեղս . սիրտս կը կառավարէ զիս . ելուկ սրտիս , եղուկ ինձի . . . :

• • • Մեծ է վիշտ, քանի որ անորոշութեան ան-
ձայր անապատին մէջ կը թափառիմ. ո՞ւր երթամ, ո՞ւր
է անապատին սահմանը. ըսէ՛ լուսին, անծանօթ՝ բայց
սիրելի բարեկամ. դուն որ երկինքի բարձունքէն ան-
հունութիւնները կը չափես, դուն որ գմբախղներուն
հետ. կուլաս ու զոհուածներու գերեզմանին վրայ երգեր
կը հիւսես, դուն որ մարդկութեան սրտակեղէք թշուա-
ռութեանց պատկերները կը պահես ծոցիդ մէջ, ըսէ՛,
ո՞ւր է այն վայրը ուր մարդն արցունք չպիտի ճանչնայ,
ուր մարդկային հոգին չի շղթայուիր ատելութեամբ՝
անբախտութեան բանտին մէջ . . . :

Հո՛ւսին, ըսէ՛. արդեօք ո՞ր աստուածը պիտի պաշտէնք, վրէ՞ժը թէ սէրը. այո՛, այս հարցման պատճանանը գո՞ւն միայն կրնաս տալ. որովհետև զիշեր ցորեկ գո՞ւն համրեցիր մեր թափած արցունքներն ու արիւնները. գո՞ւն էիր որ լոյսիդ հետ անէծքդ զրկեցիր, գամելու համար մեր ճակատին, մեր անտարբերութեան ու անարդ համակերպութեան սեւցած ճակատին :

Բայէ լուսին, ըսէ. գերեզմաններէն աղաղակող բերանները ինչ պիտի լցնենք. մոռացութեան թո՞յնը թէ արդար հասուցման նեկտարը . . . :

Դարերէ ի վեր, ազգերու ճակատագրին հաւատաւը իմ աւանդապահն եղած ես. ըսէ՛ ուրեմն, լուսին, ո՞րն է փրկութեան ճամբան. մարդկութիւնը ե՞րբ պիտի ապրի անպլառը յառաջդիմութեան դրախտին մէջ,

իսպաղութեան հրետակներու հսկողութեամբ՝ անմաշ հութեան շունչով. սա ցաւերս ե՞րբ պիտի հալին, ըստ լուսին, բա՛ւ է լոռութիւնդ . . . :

կեանքի հարիւր տարիներ վայրկեանի մը արժէքն
խակ չունին . այդ վայրկեանը կ'անցնի հիմա . խօսի՛ր
ուրեմն . խօսի՛ր ու հասկցո՛ւր ինձ թէ ի՞նչ է կեանքին
նպատակը . մեռածներո՞ւ՝ թէ օրօրոցի մանկան համար
աշխատինք . անցեալո՞վ մասնինք՝ թէ ապագայի երազ-
ները որոճանք . օ՞ձը սպաննենք՝ թէ թոյնը ջնջենք .
գայլե՞րն անհետացնենք՝ թէ վայրագութիւնն ու տղի-
տութիւնը յեղափոխութեան դահնին յանձնենք : Խօսի՛ր
լուսին , արտասանէ՛ բառ մը . զիտցի՛ր թէ խաւարի
թագաւորութիւնը չի կրնար գոցել ականջո՞ւ՝ իր շեխոր-
ներով , ոչ ալ խեղդել ձայնդ՝ իր հանած խացուցիչ աղ-
մուկով : Օրօրոցիս մէջ , երբ գեռ աչքերս բացած չէի ,
մշտաքս ճամբայ մը գտած էր . երեւակայութեանս ու
միամիտ երազիս աչքը այդ ճամբան միայն ճանչցաւ .
բայց երբ սկսայ նայիլ բոլորտիքս , տեսայ որ վտանգա-
ւոր էր այդ ուղին՝ որ կը վերջանար այն գարշելի տար-
տարոսի ծայրը , ուր սատանաները տիեզերական խա-
ղաղութիւնը բոցերու յանձնել կ'ուզեն : Մայրս , կ'ըսէ
որ պէտք է անկէ քալեմ . իրեն չնազանդած պահուա-
կը ինձ տուած կաթը անէծքի պիտի փոխուի :

լուսին, ըստ՝ ինձի. գիտակցութեանս աչքերը ու-
րիշ ճամբայ մը նշմարած են, աւելի լուսաւոր, աւելի
փառաւոր. ատ երկու ճամբաներէն ո՞րն ընտրեմ. լու-
սին, դարման մը ցոյց առւր... այս է իմ ցաւս...:

ԱՅՆԱՆ ԽՈՀԵՐ

~~~~~

Այսպէս պիտի տեսնէի մեր գեղեցիկ հովիտները, պճնուած լեռները, գեղածիծաղ դաշտերը։ Ահա, այսպէս պիտի տեսնէի այն սաղարթախիտ ծառերը, որոնց զով շուքին տակ սիրային համբորներ կը փոխանակուէին, բանաստեղծն իր երազը կը հիւսէր, վշտահարն իր վիշտ կը քնացնէր, հովիտն իր միամտութիւնը կ'երգէր, զեփիւն իր օրորը կ'ըսէր։ Այսպէս պիտի տեսնէի այն կանաչաղարդ առուները, որոնց անուշ ձայնը հեշտանշի փոխուելով՝ կը լեցուէր վիրաւոր սրտիս ծոցը։ Այսպէս դժնեա՞յ պիտի տեսնէի այն երկինքը, որմէ յոյսի շողեր կը կաթկթէր խսւար հոգւոյս մէջ։

Ամայութիւն, ախրութիւն, յուսահատութիւն . . . Աշունը երկնցեր է դաշտին մէջ, ծառերուն տակ, ու թափած գեղնած տերեւները կը մարսէ. մահաճրաւէր լուսութեան շունչը հազճնպով կը շրջի հոս հոն, չիկայ իր մը, որ ժպիտ մ'ունենայ. չիկայ կանանչ մը, որ ինդայ. բոլորին վրայ ալ ամայութիւնը կը հսկէ՝ մահուան սե կնիքը ձեռքը։ Դաշտը, որ ամիսներ տուած իր հարուստ դալարագեղ ստիճնքին վրայ կը գրկէր ու կը համբուրէր աշխատող գիւղացին, ճարակող ոչխարը, երազող հովիւը, հիմա՝ բերանը լայն բացած՝ կը նայի դէպի երկինք, որու կապոյտը, ա՛լ չունի տուածնարապոյրը, և ուր յաճախ կուտակուած վշտի անհամար տոպրակներէն՝ ամպերէն, կը կաթկթի ո՛չ թէ կենսու-

նակ անձրեւը, որու ապտակին տակ վարդը կը բացուէր, սոխակը կ'երգէր ու երկիրը էն շքեղ արդուզարդովը կը փայլէր, այլ կ'իջնէ յամբարար արցունքը՝ գեղեցկութեան դագաղին վրայ . . .

Վայ բնութեան. մեռած է ան. վայ մարդուն, որ այլեւս դագաղակիր մըն է. վայ յամառ ու չնեռացող թռչուններուն, որք այդ մեռեալին վրայ երգող դպիներ են ու պիտի երգեն բաժանումի երգը, ամայութեան երգը . . .

Իրաւ. առտու կանուխ աքաղաղները դարձեալ կը կանչեն, ցորեկը ճնճղուկները դարձեալ կը ճուան, դարձեալ կ'երգեն, բայց այդ երգերը համ չունին բնաւ. մեր անհոգի կարծած կենդանիներու սրտին վրայ ալ միսուած է տիրութեան դաշոյնը . . . Տիսուր է արեւը, տիսուր է երկինքը, տիսուր է երկիրը . . .

Ես կ'ուղէի որ ամայութիւն ըլլար հոն, ուր գայլերու բնակարանը հաստատուած էր. ես կ'ուղէի որ սոխակը չ'երգէր այն թաւուաներուն մէջ, ուր օձեր կը քնանային. ես կ'ուղէի որ և ոչ մէկ կանանչ ընճիւղ ըլլար այնտեղ, ուր աւերտումի անգթութեան անվերջ թագաւորութիւն մը կար. ես կ'ուղէի որ արեւ նոյն խակ չծագէր հոն, ուր անմեղներու գիւղիներ յօշոտղ գեւերու խումբեր կային։

Այո՛, ես կ'ուղէի ասոնք բոլորը, բայց բնաւ չէի երազեր թէ օրին մէկը պիտի ամայանային արօսները, քըուած հարսի պէս երեսի վրայ պիտի մնային դաշտերը, ուր չինականը առաւօտեան իր ջերմեռանդ ազօթքէն վերջ՝ քրտինքները կը թափէր, աճեցնելու այն սերմերը, որք իր պարէնը պիտի ըլլային։ Ահա, ես չէի երազեր թէ իմ պաշտած աստուածս գերին պիտի ըլլար հողիովլս ատած սարդանաբաղին, ես բնաւ չէի երազեր

թէ գեղեցկութիւնը մահուան երգը պիտի երգէր, ճշշ՝ մարտութիւնը զլխիվար պիտի խաչուէր, ժպիտը օձի ակուաներուն տակ պիտի պառկէր, յոյսը միշտ երազին հետ պիտի քնանար, թէ փերուզակ երկինքը օր մը գերեղմանաքարը պիտի ըլլար այն վշտակոծ հոգիներուն, որոնք սա կեանքը դժոխք կը նկատեն և գերեղմանը՝ ոչնչութեան սահմանը:

Ես չէի երազեր բնաւ՝ թէ պիտի գար ժամ մը՝ երբ վարդենին չորնար, ու անոր մերկ ճիւզերուն վրայ աներես ագռաւը գար, թառէր և իր հեգնոտ կոինչով գեղեցկութեան հայոյէր. ո՛չ, ես բնաւ չէի երազեր ասոնք . . . : Ո՛րչափ կամայապաշտ է բնութիւնը. ո՛րչափ կոշտ ու եսասէր է ան. ինչո՞ւ չհպատակիր մեր կամքին . . . :

Այս յարատեւ վոփոխումները՝ կեանքը կը հալեցըւնեն. պէտք էր վոխուէին տատասկները՝ վարդերու, գայլերը՝ ոչխարներու, օձերը՝ անվեսս մողէղներու. բայց պէտք չէր որ վոխուէր այն, ինչ որ մարդկային ժպիտը կը ծնի: Անկատար օրէնք է սա . . . :

Բնութեան անփոփոխ գեղեցկութիւնը ձանձրոյթ չպիտի պատճառէր, մշտատեւ բարօրութիւնը մեղկութիւն չպիտի ծնէր, որովհետեւ մարդկային կեանքը, որչափ ալ որ երկար ըլլայ՝ կայծ մըն է, որ կը մարի . . . Տիրութեան օձը պառկած կուրծքիս տակ, խածեր է սիրտս ու կը թունաւորէ արդէն ցամքած արիւնս:

«Պիտի ապրիմ արդեօք մինչեւ ծաղկաւէտ, յուալից երազուած Ապրիլը». այսպէս կը կրկնեմ անգիտակցարար, առանց մտաբերելու թէ՝ քսանեւհինք ձմեռներու. ճիւնը ճերմկցուցած է մազերս, ու դիս մօտեցուցած՝ գերեղմանի դրան . . . Բայց . . . ո՛չ, ո՛չ.


կը յուսամ թէ օրին մէկը պիտի տեսնեմ սա ծառերուն ծաղիկ շրջապահատը . . . :

Ուրեմն, հեռո՛ւ ինձմէ ինչ որ յուսահատութիւն կը կոչուի, հեռո՛ւ ինձմէ գերեղմանական ուրուականներ, ևս պիտի ապրիմ, տեսնելու համար մշտածիծաղ գարունը. տեսնելու՝ դժբախտութեան յուղարկաւորութիւնը, ցաւերու թագումը, ու վերածնունդը՝ նոր ու երանաւէտ կեանքին:

Այս աշունը երկար չի կրնար տեսել. վաղուան ձմեռն ալ չուտ պիտի անցնի, որովհետեւ նա հիմակուընէ ամուսնացած է իմ յոյսերուն հետ, իր ստամքսին մէջ սաղմնաւորուած կը տեսնեմ երազած դարունս . . . :



## ՈՒՂԵՐՁ ՄԸ ՊԱՇՏԱԾԻՍ



**Գեղեցիկներու թագուհին. եկուր. սիրէ զիս. քու ժով սրտէդ զոնէ շիթ մը կաթեցուր այրած սրտիս վրայ: Դեռ գերեզմանի եզրը չհասած՝ թող որ քու անհունութեան խորհրդանշանն եղող աչքերէդ ժպիտի ճառագայթ մը լուսաւորէ ճամբաս՝ չարչարանքի անել անդունդին մէջէն...:**

Ծնած օրս, ինծ ըսին թէ՝ «մօրդ ստինքէն ծծած կաթդ, երջանկութեան ակերէն կը բղսի. թէ զիտակցութեան աչքերդ բացուած ատեն ինքջինքդ պիտի գտնես երանութեան յարածիծաղ պարտէզի մը մէջ, ուր ձմեռը չի յանդգնիր մօտենալ, ուր գայլի ոտքի հետքն իսկ չի տեսնուիր, ուր մահը շղթայուած է և որուն սահմանին վրայ վիշտը կը չիկնի յանցաւոր հարսի մը պէս...»: Խաբեցին զիս...:

Կերած կաթս անբախտութեան կաթն էր. երբ զիտակցութեան աչքերս բացի՝ նկարուած պարտէզը չի տեսայ. առջեւս պարզուեցաւ անապատ մը, ուր օր մը չի փչեց ժպիտի զեփիւոք, ու չեկաւ իր զով համբոյրով գգուել վշտերով թորշոմած ճակատս, որու տակ զըտնուած այրող մտածումներուս հրաբուխը չէ մարած, ու չպիտի մարի դեռ...: Ախ, ի՞նչ կ'ուզէին ինձմէ... ինչո՞ւ չթողուցին որ օրրանս՝ իմ գերեզմանս ըլլար:

Խայթող գիտակցութեան վայրկեաններուս, անօգուտ զզիումի ժամուս, թանձրամած խաւարին մէջէն,

երբ ջահովդ ինծ նշան ըրիր, ես կարծեցի թէ կեանքը իրաւ որ գժոխմք մը չէ, թէ հրէշներ՝ իմ երազներո գողցեր՝ ու զիս վայելումի ծոցէն փախցնելով, տարեր, կապեր են անյուսութեան անտառի ծառերէն մէկուն. ցաւի շղթաներով։ Քսանըհինգ տարիներու, այսինքն քսանըհինգ դարերու միջոցին, կրծեցի, մաշեցուցի. խորտակեցի շղթաներս, ու վազերով հասայ քովկ. բայց... տեսայ որ աչքերդ անտարբերութեան սառոյցով պատած էին, և սիրտդ՝ աշխարհի սա խաւարին չափ թանձր երկաթով ծածկուած էր։ Ուզեցի որ տաք արցունքներովս այդ սառը հալեցնեմ, ու տկար բազուկներովս սիրտիդ դռները ծեծեմ. սառը չի հալեցաւ, ու հարուածներուս ձայնը կրաքարէ խղճիդ խուլ ականջներուն չի հասաւ։ Դուն ալ զիս խաբեցիր։

Ես որ Աստուծոյ խորանին առջեւ իրբ աղօթք երկու բառ արտասանած չէի, տարիներով աղօթեցի քու սենեակիդ պատերուն տակ։ Եթէ չես հաւտար՝ բաց պատուհանը ու նայի՛ր, սա առուակները արցունքներէս կազմուած են, սա քարերը համբոյրներէս մաշած են...: Ինչո՞ւ խաբեցիր զիս. ըսէ՛. միթէ բաւ չէ՛ր քաշածները. միթէ կեանքս ապաշխարութեան շրջան մը չեղաւ. եթէ իմ զոհաբերութիւններս խունկի մը արժէքն իսկ չունեցան, եթէ աղօթքներս իրբ հայշոյութիւն հաշուեցիր, բաց ուրեմն զուռդ, որ ինծ համար խորան է, ու անկէ ներս անցնիլ՝ ոմիր. անոր սեմին վրայ ես քեզի պիտի բանամ սիրտս, որ վառ ածուխի կտոր մըն քեզի պիտի բանամ սիրտս, որ խառնարան մըն է, գանկս, որ գժոխմք մըն է։ Գիտե՛մ, դուն ալ պիտի մեռնիս, անզթութիւնդ քու միրմիդ տապանաքարը պիտի ըլլայ, զոր թուքով պիտի լուայ վաղուայ սերունդը։ Զեմ գիտեր թէ գեպիտի լուայ վաղուայ սերունդը։

ըլլայ՝ մմնք չպիտի երթանք միւսնոյն տեղը, ուր ծընթագրելով զզումդ յայտնես. անկասկած արդարութեան նժար մը պիտի ըլլայ հոն։ Արհամարանքի պարիսպներուն մէջ կղզիացած կեանքիդ մեղքերէն, ուրոնցմէ էն մեծն է անզթութիւնը, երբ դրուի նժարին մէկ թաթը, ինչ որ ալ նետես միւս կողմը, չպիտի կըրնաս տեղէն շարժել զայն։ Եթէ հաւատացեալ ես՝ վախցիր գերեզմանէն։

Անէծք այն շրթներուն, որ իմ երազիս ու վարդիզներուս կաթով սպիտակացած այցերէն համբոյր մը պիտի քաղեն. անէծք քու սրտիդ, երբ նա իր ծոցին մէջ անունը կարձանագրէ ուրիշի մը՝ որուն սէրը կեղծէ. անէծք այն մարդուն, որ պիտի բռնէ ձեռքդ՝ որով նետեցիր զիս անբախտութեան անդունդը . . . :

Եթէ ես քեզմէ առաջ մեռնիմ, իմ հոգիս սև ամպի պիտի փոխուի ու պիտի ծածկէ յոյսերուդ. երկինքը, քայլերուդ. առաջնորդող արեւը. Եթէ ուրիշներուն համար անհետանամ աշխարհէս, ուրուական մը պիտի ըլլամ՝ հանգստութիւնդ վրդովող, իժ մը՝ անզգայ սիրադիածնող, խորչակ մը՝ ոսկի երազներդ խամրեցնող, կամ մահուան մանգաղը՝ գլուխդ հնձող։ Հաստատապէս զիտամ, ժպիտը չպիտի գայ կախուիլ քու շրթներէդ, ուրոնց վրայ վազը մահուան դալուկը պիտի նկարուի. Երբեք վայրկեան մը ուրախութեամբ չպիտի բարախէ սիրտդ՝ որ անէծքներու գժոխքին մէջ մշտավառ նիւթ մը պիտի ըլլայ։ Ես պիտի կենամ այդ գժոխքին բերանը, ու չպիտի թողում որ ջուրով մարեն տանջանքիդ կրակը. փոխարինութիւնը արդար օրէնք է։

Վստահ եղի՛ր, սէրս որչափ բուռն ու անկշռելի է, գրէժա նոյնչափ սոսկալի ու անսահման պիտի ըլլայ . . . Բայց . . . վայ քեղի, վայ ինձի . . . :

## ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՍ ՊՈԼՍԷՆ

(Քաղուած՝ բարեկամիս յոււատերէն)

Վերջապէս տեսայ պատմական շատ մը դէպիքերութատերաբնմը, երազներու օրբանը, բնական գեղեցկութիւններով պճնուած քաղաքը, Պօլիսը։ Այսօր՝ ամիսներէ ի վեր է որ վերադարձած եմ. սակայն չեմ կրնար նկարել այն տպաւորութիւնները, զորս ունեցայ հոն, այն խորհուրդները, որք պղտորեցին կոյս միտքս, խեղձուկ գաւառի մը լոին ու մութ անկեան մէջ միամտութեամբ շինուած միտքս։

Դրախտ մը մտնովի պէս ուրախութեամբ գինովցայ՝ երբ ողջունեցի Վոսփորի ափերը, դժոխքէն փախչողի մը պէս լայն շունչ մը առի, երբ բաժանումի ժամուս, երեւութապէս ծիծաղկոտ այդ վայրերուն վրայ հրաժեշտի նայուածքս գամենլով հեռացայ . . .

Պօլիսը տեսնելէս առաջ, էութեանս մէջ բան մը կար, որ ինձ կը բաւէր, կը միսիթարէր զիս. ինձի մարմին ու կենդանութիւն կուտար. չգիտեմ ի՞նչ էր այդ. միայն սա գիտեմ թէ՝ առ գիւթիչ քաղաքը տեսնելէ վերջ՝ ինքզինքս պարապ զգացի. առին ինձմէ այն՝ որ վերջ՝ ինքզինքս պարապ զգացի. առին ինձմէ այն՝ որ վերջի կարծեր թէ անդնդախոր վիհեր կրնային, բացես չէի կարծեր թէ անդնդախոր վիհեր կրնային, բաց-

ու հարստանարուղին միջեւ. չէի երեւակայեր բնաւ՝ թէ դժուար է ցատկել այդ փոսերէն, միացնելու համար իւրարու հակառակ, զիրար ատող այդ դասերը, որոնց գոյութիւնն եղած է համամարդկային թշուառութեան միակ պատճառը: Տեսայ Եւրոպացիներու երազավայրը՝ Բերան, տեսայ հրաշագեղ Պէյգողը. տեսայ վերջապէս ինչ որ գեղեցիկ կը հաշուըռուէր. տեսայ բնական սքանչելքներու ստինքէն սնած անթառամ ու աղամանդ, հեշտօրօր աղուորութիւնները, որոնց կաթը հարուստն է որ կը ծծէ, որոնց հմայքը մեծատունն է որ կ'ըմբոշինէ: Այս՝ դիտեցի ատոնք բոլորը, բայց այդ հիանալի գեղեցկութեանց վրայ վշտի դրոշմն ալ տեսայ...: Ես կարծեցի տեսնել հպարտ դրամատիրոջ քսակը չքաւորի քրտինքովն ուռած, հրաշագեղ պալատներու հիմերը մարդկային գանկերու վրայ հաստատուած, ու անոնց փայլը՝ թշուառներու արեամբը տրուած:

Ես դիցուհի Վասիրի որովայնին վրայ խաղող ժպտուն կոհակներու աչքերուն մէջ արցունքի կայլակներ համրեցի, երբ նաւը կը հեռանար անկէ, ու իր կուղերէն փրփուրէ ժանեակներ կը սփուրէ անոր ջինջ ու կապոյտ դէմքին վրայ, որուն ներքև խորուն անդունդի մը գոյութեան կասկածն ունեցայ. անդունդ՝ ուր գահավիժած են դարերէ ի վեր հաղարաւոր դրախտներ, ուր կուտակուած է տառապողներու բողոքը, որ օրին մէկը, հրաբուխի մը պէս պիտի ժայթքէ լափելու համար ինչ որ տգեղ է, ինչ որ աղսեղութիւն է:

Պոլիսը, Պոլիսը... ի զուր կը փորձեմ յիշողութեանս մէջ ամփոփելու գրիչով նկարելն այն աղուորութիւնները, որոնց թովիչ հմայքը անթափանց մշուշի մը պէս դիզուած էր մտքիս հորիզոնին վերև. այդ մշուշը շղթայած էր իմ խորհողութիւնս, ու ես շուարած խեն-

դի մը պէս կը քալէի Պոլսոյ փողոցներէն, որոնց սալյատակներուն վրայ դարերու միջոցին կաթկթած արեան հետքեր նշմարեցի. այն մշուշը հիմա ալ չէ փարատուած:

Ինձ կ'ըսէին թէ Պոլիսը հիանալի է, անարատօրէն գեղեցիկ է, նախապէս՝ չափազանցուած ոչինչ գտայ. այո՛, գեղեցիկ էր, հիանալի էր, բայց չզիտեմ ինչո՞ւ վերջը, շատ վերջը, այդ գեղեցիկը զգուանքով յիշեցի:

Գեղեցկութիւնը կուտութեան մէջ է, ու Պոլսոյ գեղեցկութիւնները բոլորն ալ պղծուած են, Պոլիսը գեղատեսիլ՝ բայց լկուած կին մըն է, զօր կը սիրեն միայն անոնք, որ քշուած են վաւաշոտ կիրքերու հոսանքէն, անոնք՝ որոնց հոգին բարձր չէ չափելու համար կուտութեան մը անկոխ բարձրութիւնը:

Բանաստեղծի մը համար զգիմիչ այն համայնապատկերը, զոր դիտելու առիթն ունեցայ Ղալաթիոյ աշտարակէն, ինձ թուեցաւ թէ համայնապատկերն է թշուառութեան անտառին, որու ծառերը՝ զեփիւռին ու սոխակին հետ ներդաշնակ երգելով՝ կ'օրօրին մեղկ ու տարիազրգիո զգայութիւնները կարգ մը առանձնաշնորհեալ անհամաներու, որոնք կ'երթան յագենալ պղծուած կոյսերու գարշանոտ բարձերուն վերեւ, անոնց ծախու հանած մարմինով: Երկար մնացի աշտարակին ծայրը, անհետացաւ աչքերէս անոր ոտքերուն տակ փուռած քաղաքը, ու նայուածքս ասլականուած մըթնողուած ճեղքելով՝ գնաց յառիլ այն անուշ պաշտելի երկրին վրայ, ուր ժողովուրդ մը կար տառապող, ժողովուրդ մը, որ դարերով արիւն փսխեց, որ մերկացաւ իր սրբութիւններէն և որուն համար գերեզման մը դարձաւ կարծես այն հողը, ուր պէտք էր ծածանէր աղատութեան դրօշը...:

Անոր սէրը և իրենց մարմինը ծախող եղկելիներու նույիրուելիք սէրը, սկսան մենամարտիլ սրտիս մէջ . չեմ գիտեր թէ ո՞րը յաղթուեցաւ, միայն հասկցայ թէ՝ չէի կրնար հանդուրժել այդ տեսարաններուն . չէի կրնար անցնիլ Պօլսոյ սահմանէն անդին, գէպի Եւրոպա, ուր անկասկած հանդիսատեսը պիտի ըլլայի տեսածներուս ամենաահաւորին, ամենէն քստմնիլիին: Այո՛, չկրցի, ու երկար ալ չ'մնացի . վազելէն ու հեւալէն նետուեցայ նաւը, ու յետոյ իմ հօրենական օճախը . նման այն մանկան, որ սոսկալի վտանգի մը բերնէն մազապուր՝ կուգայ նետուիլ իր մօր բազկաց մէջ, անոր գգուանուշ համբոյրներուն տակ մոռնալով սարսափի դիմագիծը . . . :

... Բաւական հանդիսա եմ հիմա, քանի որ կը համբուրեմ այտերը ծննդավայրիս, որու կաթէն մեծցայ ես: Այդ կաթի փոխարժեքը պէտք է տամ, որպէս զի ազատ գլամ ինքինքս՝ միրտս ուրիշն նույիրելու: Չեմ կրնար դաւաճան ըլլալ . կը սիրեմ նախահայրերուս ծննդավայրը՝ որու գեղեցկութիւնները թէև շղթայուած՝ բայց պղծուած չեմ . . . :

Սակայն ինչո՞ւ երկու սէրեր գեռ կը շարունակեն իրենց մենամարտը . գիտեմ թէ մէկը շատ զօրաւոր է, բայց միւսը կուռի դաշտը թողելու յօժարակամութիւնը չունի . ատոր համար չեմ կրնար մոռնալ Պօլսը, որու անունը խառնակ տպաւութեանց կծիկի մը պէս դըրուած է մտքիս մշուշապատ մէկ անկիւնը: Ա՛հ, չեմ կրնար մոռնալ մանաւանդ Պալաթիոյ այն փողոցները, ուր՝ տեսայ որ աղջիկները իրենց մարմինը կը ծախէին հացի համար . . . :

## ՀՐԱԺԵՑԻ ՑԱՒԾ

(ՔԱՂՈՒԱԾ՝ ԲԱՐԵԿԱՄԻՍ ՅՈՒԴԱՏԵՏՐԷՆ)

Ո՞վ մտքէն կ'անցընէր թէ ես ստիպուած պիտի ըլլայի բաժնուիլ հայրենի օճախէն, ուր թողած եմ կրակ երազներս՝ որոնք օր մը անչէջ բոցերու փոխուելով, պիտի կրնան փոխացնել այն հիւղակը, որու փլփկած պատերուն տակ իմ օրրանս կապեցին, որու սեւցած առաստաղին տակէն, մանկական աչքերս ապագայի փայլուն հորիդոնը չափել ուղեցին: Ո՞ր մտքէն կ'անցնէր թէ ամայի պիտի մնար այն խրճիթը, ուր միամտութիւնն ու անմեղութիւնը ամիսներով ուրախութեան հարսանիքն ըրած էին, ուր թէև վիշտը ծուխի փոխուելով սեւցուցած էր ամէն ինչ, սակայն անպատուութիւնն ու վատութիւնը չէին կրցած նոյն իսկ նայիլ անոր փոքր լուսամուտէն՝ ուրկէ արեւուն ճառագայթը դուրսի ապականուած մթնոլորտէն դեղնած, կուգար կախուիլ ներաը, դողդոջուն ու ամօթահար: Ո՞ր մըտքէն կ'անցնէր թէ ժպիտի հովիտը արեան հովիտ մը պիտի ըլլար, ու անմեղութեան խորհրդանշան շուշանին տեղ, արիւնահօտ ծաղիկներ պիտի վիթթէին: Ո՞ր մըտքէն կ'անցնէր թէ հայրենի պարտէզներուն ու դաշտերուն կանանչները շոյող զեփիւոի համբոյրը սրտիս վրայ

պիտի բանար անբուժելի վէրքեր, որոնց սպեղանին մաշնը պիտի ըլլայ: Ո՞ր մտքէն կ'անցնէր թէ ցաւերու աշխարհին մէջ պիտի թաղէի իմ մայրս՝ որու գերեզմանը կարմիր հողուն գիրկը բացուեցաւ, որու տապանաքարը՝ վատութեամբս չինուած մոռացութիւնն եղաւ: Եթէ մահը անջնջելի ճակատագիրն է ամէն մարդու, ո՞վ ըստեղծեց ուրեմն բաժանումը, որ ակն է մահուան. ո՞վ գծեց այն օրէնքը, որ անանցանելի անդունդը կը բանայ վշտին ու միսիթարութեան, օրբանին ու գերեզմանին միջէ:

Սակայն ի՞նչ օգուտ այս տրտունջները. չէ՞ մի որ ցաւը յաւիտենական բաժինն է դժբաղդներուն, չէ՞ մի որ մեր կեանքը շարունակական խաղալիքն է այն մնձմիապետին, որ «ամենակարող» ու «ամենողորմած» կը կոչուի տհաս արամարանութեամբ. . . :

Մնաս բարո՞վ, հայրենի օճախ, մնաս բարո՞վ . . . քու պատկերդ գրոշմուած է սրտիս վրայ: Զմրան ցուրտ գիշերները մեղ տաքցնելու համար արձակած բոցերդ՝ գաղափարներու փոխուած՝ կը վառին գանկիս մէջ, ու տիսուր ժամենրուդ արտաշնչած ծուխդ սեւցուցած է հոգիս, որ վաղը բողոքի գնդակ մը պիտի ըլլայ և անարդարներուն կուրծքը պիտի միտուի:

Մնաս բարո՞վ, հայրենի տնակ, մնաս բարո՞վ . . . անբաղդութիւնն չի թողուց որ պահպանէիր ինծ պէս որքի մը գլուխը անձրեւէն ու կայծակէն, ծիւնէն ու սառ քամիէն: Ահա ես կ'երթամ, ասկէ վերջ՝ ձմրան ցուրտ գիշերները գայլերը հիւրընկալէ քու գրկիդ մէջ, ու գարնան եղանակին ալ՝ օձերը . . . : Վնաս չունի, անո՞նք ալ մեղք են, վաղը գայլին ակռաները պիտի քաշուին, ու օձին թոյնը պիտի թափի, կ'ըեւեն . . . :

Մնաս բարո՞վ, անշուք ու աւերակ գիւղս, մնաս բարո՞վ . . . : Իրաւ, քու առողջարար օդդ ծծեցի ու մեծացայ, որպէս զի օրին մէկը կուրծքէդ անցնող վճիտ առուակին մը կանանչ ծառեր տնկեմ, որպէս զի աւերակ տուներուդ բուերը վանտեմ ու զանոնք վերաշինեմ, բայց . . . աւազ . . . առուն ցամքեր է հիմա. անոր ճամբան արցունքի խորունկ ակօսի մը պէս կ'երթայ ցաւերու անապատին մէջ կորսուիլ. այդ աւերուած տուներն ալ չեն վերաշինուիր. բաւական է որ բուերը իրենց վուվուն երգած են հոն, օրերով, ամիսներով . . . :

Մնաս բարո՞վ, մանկութեանս աղբիւրը, մնաս բարո՞վ, դուն՝ որ իմ նազելիիս հետ ունեցած սիրային տեսակցութիւններուս ժամադրավայրն եղած ես, դուն՝ որ անխարդախ վկան ես մեր անկեղծ սիրոյն, ու փոխանակուած անհամար համբոյրներուն, յիշէ զիս, քանի որ ես ալ պիտի յիշեմ զեկէ: Փոխան այն անուշ ջուրիդ, որով երեմն մանկական ժպտալի գէմքս լուացիր՝ ու սա վերջին օրերուս հրավառ սիրոս զովացուցեր եմ, քանի որ քու սիրելիներդ արցունքէն ծնան ու արցունքանի որ քու սիրելիներդ արցունքէն ծնան ու արցունքանի յուսակապ՝ անէծքի թուքը . . . :

Մնաք բարո՞վ, տիրատեսիլ հայրենիքի լեռներ ու բլուրներ, դաշտեր ու ձորեր, ծառեր ու ծաղիկներ, մնաք բարո՞վ, հայրենի կարմիր արեւ ու լալկան լուսին, թախծոտ սատղեր ու սև երկինք . . . : Ես պիտի մին, թախծոտ սատղեր ու սև երկինք . . . : Ես պիտի կը կներթամ թափառիլ օտար հորիզոններ, ուր ձեր կը կներթամ թափառիլ օտար հորիզոններ, թող անցնին ամիսներ, թող անցնին տարիներ, մինչև որ ժամանակը թաղէ

ցաւն ու գժբաղդութիւնը, մինչև որ ապագան դայ, ու  
յոյսի սերմերը ցանէ արցունքով ոռոգուած արտերուն  
վրայ:

Այսօրուան հրաժեշտի ցաւին որովայնին մէջ վաղ-  
ուան գիրկընդխառնումի երազը կ'երկնուի . . . :

Բայց . . . ո՞վ կ'ապահովցնէ թէ երկունքը մահա-  
բեր չպիտի ըլլայ, ու երեխան չպիտի վիժէ . . . :



## Ի Մ Գ Ի Ւ Ղ Ս

Կը սիրեմ իմ գիւղս. աղքատ ու խեղճուկ գիւղս:  
Այդ սէրս անարատ է՝ ինչպէս սիրաը աշխատասէր շի-  
նականին, որու հոգին լուծի մը փոխուած՝ կը ծանրա-  
նայ իմ այնքան սիրած եղներու վզին. և արիւնը՝ շըր-  
ջան կ'ընէ երակներուն մէջ այն արտերուն, որոնք այսօր  
թէւ ձիւնի վերմակի տակ կծկտած՝ բայց վաղը պիտի  
վերակենդանանան անշուշտ, հմայիչ գեղեցկութեամբ  
ցուցադրելով պճնուած շրջադգեստնին, որու տակ պահ-  
ուած կուսութեան պիտի մօտենան միայն անոնք՝ որ  
արցունքու աչքերով անոր հասուննալուն սպասեցին,  
արիւնոտ սրտով գեղեցկութեան աստուծոյն առջեւ ա-  
դոթք ըրին:

Կը սիրեմ իմ գիւղս, որովհետեւ զայն շրջապատող  
անշուք ծառերու հովանին տակ պարզութեան դիցու-  
հին իր երազները կը լուայ, որովհետեւ անոր ցածկեկ  
հիւղակներու խարիսուլ դուռներուն առջեւէն կեղծիքը  
ամշնալով փախեր է, ու եթէ երբեմն անոնցմէ ներս  
վայրենութիւնը օձի պէս սողոսկելով բռնաբարած է  
աղջկան կուսութիւնը, նա, այդ աղջկը, մահը ապրե-  
լէն գերադասելով՝ հայրենի օձախին մէջ փորած է իր  
գերեզմանը, ձեռքովը կանգնեցուցած է վրէժի խաչը,  
որու տակ, օրին մէկը՝ գիւղացին աչքերը պիտի բանայ,  
հատուցում պահանջելու համար: Կը սիրեմ իմ գիւղս,  
որովհետեւ հոն կընամ տեսնել շինականի միամիտ որդ-

ւոյն երազներու կծիկը, մէկ ծայրը յիշողութեան թելով  
մը արիւնոտ դիակներու կապուած՝ իսկ միւսը՝ արդար  
հատուցման մը անբռնաբարեկի պահանջին։ Կը սիրեմ  
իմ գիւղս, ուր թէւ վիշտը կապարի ծանրութեամբ կը  
ճգմէ բոլորին պիրտը՝ սակայն մօտաւոր երջանկութեան  
մը աւօտը ողջունելու յոյսերու հրեշտակը կը ժպակի հու-  
նա, հորիզոնին ձիշդ վերեւ։ Կը սիրեմ իմ գիւղս,  
որովհետեւ հոն բնակողներու հոգին մեղկացուցիչ վա-  
յելքներու ծուխէն կեղև կապած չէ, որովհետեւ հոգիս,  
ազատուելով քաղաքի գաղրեկի մթնոլորտէն, անոր  
գրէէն է որ կը բարձրանայ, կը վերապահայ՝ հանգչելով  
բարձրաթռիչ արծիւի մը թեւերուն վրայ, ու երազային  
անվերջ ու զգիլիսիչ յափշտակութեանց ստինքներէն ձեւ-  
լով յոյսի կաթը, կը մոռնայ պահ մը գառնութիւնը  
կեանքին, սև գէմքը մահուան, անհաւասարութիւններն  
երկրին, դիտելու համար երազի ոլորտներէն անդին՝  
ապագայ աշխարհի հորիզոնը . . . :

Ահա այն դարաւոր ծերունի ծառը, որ անխօս վը-  
կան է հեռաւոր ու անուշ անցեալին, արցունքոտ ու  
անորոշ ներկային, խուզարկուն՝ յուսալից ապագային։  
Կը սիրեմ այդ ծառը, որովհետեւ անոր ստուերին տակ՝  
յոգնած ու ցաւատանջ ժողովուրդին զաւակը իր քրտ-  
նած հոգին վերակենդանացնող զովութիւն մըն է առեր։  
Ահա՛ այն աղբիւրը, որուն ջուրը սիրոյ ակերէն կը  
բլիսէր ատենօք և որուն աւազանին մէջ, երբեմն ար-  
դարութիւնը կուգար լոգինել իր արիւնարբու զաւակը՝  
հատուցումը։ Սիրած ծառիս տակն է այդ աղբիւրը, որ  
ժամադրակայրն եղած էր երկու սիրահարներուն, որոնք  
ամէն իրիկուն իրենց սիրոյ ուխտը կը դարբնէին անոր  
ետեւի խոչոր քարին վրայ, ուր յետոյ նահատակուե-  
ցան լուսնի նայուած քին տակ։ Այդ աղբիւրն այ կը

սիրեմ, թէւ այսօր իր ջուրը՝ որ վշտի ակերէն կը մըղ-  
ուի, լեզի է ու արիւնախառն, թէնւ աւազանը կոտ-  
քած է ու արդարութիւնը չերեփիր. կը սիրեմ այո՛.  
որովհետև զիտեմ թէ երկու սիրահարներու հոգիները  
սաւառնին անոր վերեւ, և արդարութիւնն ալ հե-  
ռացած չէ . . . :

Ահա այն լիուներն ու ձորերը, որոնց մաղերը գեռ  
չեն ձերմկած. որոնց ստինքը դեռ չէ ցամքեր. եթէ  
այդ ստինքներէն հիմա նապաստակները կը մնանին,  
վաղը, քարանձաւներու մէջ քնացող առիւծները պիտի  
արթնան ու պիտի գոռան ահեղօրէն. անոնց գոռումը  
զարթնումի փողը պիտի ըլլայ թմրած, անզգայ ժողո-  
վուրդին:

Այդ օրը վայ նապաստակներուն, վայ ուխտագրուներուն, վայ քնացողներուն . . . :

10

Սիրած գիւղիս սիրած շինակա՞նը , չըլլա՞յ թէ օր մը  
խարուիս երաղելու օտար արև մը կամ օտար երկինքը .  
Հըլլայ թէ թողուս հայրենի օճախդ , ուր դարաւոր տա-  
ռապանքի շղթաներուն տակ հեծեծող մարդուն ցաւը  
կը միսայ փոշիներու մէջէն :

Գիւղացին, այդ ծուխը հոգիդ չի սեւցներ բնաւ,  
երբ չնչն զայն, անիկա քու երակներուդ մէջ եռանդի  
արիւնը կը պատցնէ, իսկ երբ բարձրանայ՝ Անոր խորա-  
նին առջև կ'ելէ, մեր վիշտերը պատմելու համար. եթէ  
նա չի զիջանի իր բարձր գահէն վար նայիլ տեսնելու  
քազմազլսեան վիշտապը, որու ահարկու ճանկերուն մէջ  
բազմազլսեան վիշտապը, այսօր թշուառ ժողովուրդը, այն տեսն  
կը չարջկուէր այսօր թշուառ ժողովուրդը, այն տեսն  
քու օճախիդ վիշտերու ծուխը, որ բողոքի ծուխն ալ  
է, պիտի սեւցնէ անկասկած այդ Աստուծոյն երեսը:

Մի՛ հեռանար այն հողէն, որուն ծոցը կը նիրհեն սիրելիներդ, որուն արգանդին մէջ ամբարներ կան արիւնի, որուն վրայ ձգած ես որտէդ ու հոգիէդ մաս մը: Գիւղիդ սահմանէն անդին թովիչ պերճութիւնները իրենց հմայքով թող չի հրապուրեն քեզ, այդ պերճութեանց վերմակին տակ անբարոյականութիւնը գրկուեր պառկեր է նեխած հոգիներու հետ, հոն արցունքի ծով մը կայ ու անոր եղերքը՝ ապականութեան ճահիճը:

Գիւղացի, հիմակուհիմայ սիրէ գիւղդ՝ ինչպէս կը սիրեմ ես. հողին նուիրուած սէրը սուրբ է, այն հողը՝ որուն հետ մանուկ եղած ատենդ երազներդ ու յոյսերդ խառնեցիր, մեծնալէդ վերջ՝ արցունքներդ ու արիւնդ...:

\*

Կը սիրեմ իմ գիւղս. այդ սէրը տեւական ու անշիջելի է՝ ինչպէս անձնասիրութիւնը...: Ահա հոն, տիսրութեան բուն նստեր է. բայց լաւ գիտեմ, եթէ չի սատկի՝ պիտի հեռանայ. թանձրամած խաւարը պատած է չորս կողմը, սակայն յուսահատութեան ոռնոցը չի լսուիր:

Ես կը տեսնեմ շատ հեռուն ջահ մը որ կը շարժի, հրաբուխ մը, որ ահարկու որոտումներով կը պոռթկայ ու հորիզոնը կրակով կը լուայ, արև մը, որ վազելով կը բարձրանայ...:

Այդ ջահն անկասկած յոյսի դիցուհւոյն ջահն է, հրաբուխը՝ ճնշուածներու անզուսպ բողքի արգանդէն ժայթքող յեղաշրջումի լավան է, ու արեւը՝ գերիներու պատութեան հրեշտակը: Զեմ գիտեր թէ պիտի տեսնեմ արդեօք յոյսին յաղթութիւնը, բայց եթէ չի տեսնեմ ալ՝ անոնց հեռանկարը պիտի արժեցնէ ապրած կեանքս:

Վաղը երբ մեռնիմ, գերեզմանիս մէջէն պիտի շարունակեմ գիտել ջահն, հրաբուխն ու արեւը, ու գերեզմանս պէտք է բացուի սիրած գիւղիս գիրկը, իսկ տապանաքարը պէտք է ըլլայ մէկը այն քարերէն, որնց վրայ ուխտի զրոշմը կայ, արդար ատելութեան կնիքը, ու անբռնաբարելի իրաւունքի մը անյետաձգելի նուիրական պահանջը....:



## ԿԱՂԱՆԴԻ ՆՈՒԷՐՍ

Ի՞նչ պիտի ըլլայ կաղանդի նուէրս, մայր, ըսէ՛.  
ծաղկեփունջ մը, բայց բուսական կեանքը ձիւնի ակ-  
ռաներուն տակ կը մսի հիմա. և րդ մը, բայց սրտիս  
հեծկլտուքները չեն մարած դեռ. միրային համբո՞յր մը,  
սակայն շրթունքներս արիւնոտ են, ու ևս չեմ ըդձար  
որ տեսնեմ վարդ այտերուդ վրայ արեան դրոշմը: Հօ-  
րենական տան օճախի գիրկը՝ սեւցած առաստաղի մը  
տակ, այս քանի՛ տարիներ է զոր կ'ապրինք, այս քա-  
նի՛ կաղանդներ է, զոր կը տեսնենք, աւա՛զ, գոնէ օր  
մը ժպիտի ճառագայթը չեկաւ ուղեկորոյս՝ իյնալ մեր  
երդիքէն վար: Ուրեմն, ի՞նչ պիտի ըլլայ իմ կաղանդի  
նուէրս, երբ ծիծաղը բառ մ'եղած է ինձ համար, ու  
երջանկութիւնը՝ յիմարական ցնորք մը . . . :

Երթամ լերան, արդեօք նա իր ամպամերձ բարձ-  
րութեանց մազերուն մէջ պահա՞ծ է կոյս նշխար մը,  
որուն վրայ իմ երազներուս պատկերն ըլլայ. արդեօք  
իր մթին քարանձաւներու խորը զոհերու փոշիին տակ  
չէ մնացած կայծ մը, որ յոյսերս հրդեհէ սա անվեր-  
ջանալի խաւարը հալածելու համար: Երթամ քամիին,  
արդեօք իր բղխած ակին մէջ չէ տեսեր զեփիւռի մը  
կարօտակէզ արցունքը, որ երբեմն մեր գեղեցիկ հո-  
վիաները զարդարող ծաղկանց կոպերուն տակ ադա-  
մանդէ ցողը կ'ըլլար փայլիկուն: Երթամ սա լայնանիստ  
ու ձիւնով ծածկուած ճերմակ դաշտերուն, փորեմ ու

մէկդի ընեմ ձիւնը, գանեմ հողն ու հարցնեմ անոր թէ  
արդեօք իր ստինքներուն տակ պահա՞ծ է նոր ու գե-  
ղցիկ երազի մը սերմը: Երթամ սա գետին քով, որու  
կապոյտ ալիքներու վարադոյրը չէ սառեր ցուրտէն.  
Երթամ ու հարցնեմ թէ արդեօք մեր յոյսերու դիցու-  
նին խեղդուած է թէ ձուկերուն հետ պար է բռներ:

Վստահ եղի՛ր մայր, եթէ լեռը իր անմատչելի  
բարձունքներուն մէջ նշխար մ'ունի, ատ կ'ըլլայ իմ  
նուէրս. եթէ իր անձաւներուն խորը զոհերու փոշիով  
ծածկուած կայծ մը կայ, ևս անով կը բռնկեցնեմ սիրտս  
և զայն ճրագ մը կ'ընեմ քեկ համար վառող. եթէ քա-  
միէն կրցի խլել զեփիւռի արցունքը, զայն իրը ադա-  
մանդ՝ աչքիդ մէջ կը դնեմ. եթէ հողին տակ նոր երա-  
մանդ՝ մը սերմը գտայ, չպիտի հաւտամ Աստուծոյ ու բնու-  
զի մը սերմը գտայ, չպիտի թաղեմ սրտիդ մէջ, ուր չե-  
թեան, այդ սերմը պիտի թաղեմ սրտիդ մէջ, ուր չե-  
թեան աւերիչ միջատներ՝ անոր կենսունակութիւնը ծնող,  
կան աւերիչ միջատներ՝ անոր կենսունակութիւնը ծնող,  
ոչ ալ ճմեռ՝ անոր ժպիտին գերեզմանը փորող. եթէ  
ոչ ալ ճմեռ՝ անոր ժպիտին գերեզմանը փորող. եթէ  
գետեղը յոյսի դիցուհին տեսնեմ, անպատճառ նա կու-  
գետեղը յոյսի դիցուհին տեսնեմ, մայր, ուրէ: Իսկ եթէ ասոնցմէ և ոչ մին գտնեմ, մայր,  
կրնա՞ս գուշակել թէ ի՞նչ պիտի ըլլայ կաղանդի  
նուէրս . . . :

Հոդ չէ թէ մեր մեծափարթամ դրացիներու խրախ-  
նանքը թոյնի կաթիներու փոխուելով կաթկթի իմ ու  
քու հոգիէն ներս. հոդ չէ թէ անոնց արհամարանքի  
գու հոգիէն ներս. հոդ չէ անոնց արհամարանքի  
կծու նայուածքները մեր տան մազի պէս ծակծկած  
կծու նայուածքները մեր տան մազի պէս միտուին մէջ,  
պատերէն անցնելով դան ու միտուին սրտերնուս մէջ,  
հոդ չէ թէ լեռը՝ տառապանքի հսկայական զանգուածին  
փոխուած՝ դայ բազմի մեր կոնակներուն վրայ, հոդ չէ  
թէ սա գետերը վիշտերու յորձանքին վերածուած՝ դան

լեցնել մեր վշտուռող կուրծքերը, հոգ չէ թէ գերեզ-  
մանը իր լայն երախը բացած՝ մեզ կլեկու անհամբեր  
սպասումը ցուցադրէ, ու իր սեմին վրայ կեցող երջան-  
կութիւնը մեր երեսը թքնէ, ևս ցաւելուս կրակը մա-  
րեցնելու համար միխթարութիւն մ'ունիմ. — Այսին

Աւազ, մայր, այս միսիթարութիւնը տիտուր է, ինչպէս մեր ներկան, ատոր համար չպիտի կրնամ գոնէ անուշ երազներու փունջ մը տալ քեզի՝ որ տարիներով հոգացիր զիս, և երբ աչքերս բացի, ասկէ անկէ ժպիտ քաղեցիր ու ինծի կերցուցիր, քրտինքներովդ ծառեր մեծցուցիր ու զիս անոնց շուքին տակ դնելով՝ արեւուն կիզիչ համբոյրներէն պահպանեցիր, երակներուդ արիւնը սրտիս մէջ վազցուցիր, կարմիր կազանդի տօներուն՝ ձերմակ վարդերու պասկ դրիր ճակտիս . . . :

ԱՇ, մայր, թշուառ մըն եմ, որ չեմ կրնար կաղանդչէք մը գտնել, որու մէջէն մահուան հոսք չի գայ... ՈՇ. ո՛չ... քաշելու է վարագոյրը, թաղելու է ամէն յոյս... :

Աչքերուս ետև արցունքներու առաջ պաշար ունիմ. կ'առնեմ գաւաթ մը, ու զայն իմ արցունքներով կը լիցնեմ, ու դողահար ձեռքով քեզ կ'երկնցնեմ... ա՛ռ, մայր, խմէ՛... այս է իմ կաղանդչէքս, այս է կաղանդի նուէբս...:



## ԲԱԳՈՒՄԻ ԽՆԿԱՐԿՈՒԹԻՒՆԸ

• ♪ . . . ♪ . . . ♪

Մենք խմեցինք գինին, որպէս զի մեր բորբոքեալ  
երեւակայութիւնը իր խաղաղ օրբանին մէջ հանգչի,  
որպէս զի մեր կուրծքերուն տակ թափահարող երազներդ  
իրենց թմրութեան վերարկուն հազնին, որպէս զի մեր  
վրէմի արիւնով բարախած սիրաը իր հանգստութիւնը  
գտնէ: Մենք խմեցինք գինին, որպէս զի արհաւրակի  
պատկերը ջնջուի մեր մտքէն, որպէս զի յուսահատու-  
թեան ուրուականը հեռանայ մեր յոյսի սահմաններէն,  
որպէս զի մոռնանք վիժումը մեր ըգձանքներուն, վի-  
ժումը՝ երէկուսոն մեր յզի երազներուն:

Գարնան ծիծաղկոտ երկինքին տակ, կանանչ մար-  
մանդին գիրկն ընկողմանած՝ մենք վստահութիւն մ'ու-  
նէինք թէ գեղեցկութեան թագաւորութիւնն անվերջ,  
ժպիտի զեփիւռն անպակասո՞ ու երջանկութեան դիցու-  
հին յարածիծաղ է։ Մենք չէինք երազեր թէ վարդին  
գերեզմանին վրայ դամբանական պիտի կարդայինք, թէ  
բնութեան կոյս աղուորութիւնները առանց վայելումի  
ցամքէին իրենց ակերուն մէջ, թէ ցաւերու խա-  
պիտի ցամքէին իրենց ակերուն մէջ, թէ ցաւերու խա-  
խն քով, անվերջ, ու սոսկալի չարչարանքներու ուրիշ  
մըն ալ տնկուած էր, աւելի ահաւոր, աւելի քըստ-  
խաչ մըն ալ տնկուած էր, աւելի ահաւոր, աւելի քըստ-  
խաչ մըն ալ տնկուած էր, աւելի ահաւոր, աւելի քըստ-

արիւնոտ դէպքերու կարմիր յիշողութեան, որպէսզի մարենք այն թունաւոր խղճի խայթը, զոր կը զգայ մարդ՝ նուիրական ուխտ մը չկարենալ կատարելու թուլութեան մէջ։ Մենք ուխտաւորներ էինք և ուխտած՝ մահուան գնով մեր զոհաբերութեան անգին նուէրները տանիլ Աղատութեան Աստուծոյն։ մեր քայլերուն առջեւ բացուած էր սակայն անդունդ մը, զոր պէտք էր լեցնել մարդկային դիակներով անցք մը շինելու համար. մենք սահպուեցանք խմել գինին, որպէսզի այդ անդունդին անչափելի խորութիւնը պատոյտ չի տայ մեր մտքին, որպէսզի անկարողութեան դիտակցութիւնը սարսուռ մ'ըլլալով՝ մեր երակներուն մէջ չպատի……

Մենք խմեցինք գինին, որպէս զի բռնաբարուած աղջիկներու նամուսին արդար ձայնը մեր ականջներուն չի համար, ու համատարած ողրի ու թշուառութեան սոսկալի պատկերը մեր սիրտերուն վրայ չի դրոշմուի։ Մենք խմեցինք գինին, որպէս զի կարենանք դիմադրել հազարաւոր որբերու, մայրերու, երիտասարդներու, Ակուած հարսերու անտէր գերեզմաններու յիշատակի արձակմանը, որ կ'սպառնայ խափանել մեր ճակատագրական ուղին, դէպի երջանկութեան օթեւանը, որու մշտածիծաղ ու փառաւոր արեւը՝ անամպ երկինքի վրայ, պիտի մոռցնէ երէկուան լացն ու կոծը, արցունքըն ու արիւնը, սուզն ու յուսահատութիւնը……

Ու մենք՝ մեր դողահար ձեռքերով շարունակ կը լեցնենք ու կը խմենք թմրութեան գինին, մինչեւ որ եսասիրական ու նեղ մտածումներու մարմարով շինուած կուռքերը, մինչեւ որ խաղաղութեան Աթենասը ձիթենիի ճիւղը հանէ գետնէն, մինչեւ որ հաշտութեան աստուածը ատելութիւնը վառէ ու սիրոյ սերմերը ցանէ։

Գերութեան զոհերը ճնշուածներու փառքի պսակներն եղած են, ու ներողութեան ոգին՝ մեր դիցուհին, թէև անտարբերութիւնը կրակ մ'եղաւ մեր տունը վառող, ու թշնամին գազան մը հաւատացեալի սրբութիւնները պղծող։ Երկար ատեն թողուցինք որ զոհերու մարմինները ճենձերին ազատութեան խորանին առջեւ, առանց խորհերու թէ այդ դիակները հրդեհին արիւնը պիտի շատցնեն, ու անգութներու վայրագութիւնը պիտի կրկնապատկեն։ Բայց . . . ո՛չ, ո՛չ . . . մենք անցեալին հոգի չենք տար, այլ թոյն . . . մենք վրէմին ձեռքը սուր չենք յանձներ, այլ՝ արդարութիւն . . .

Զարչարանքի երկար դարերու լկումն ու անպատութիւնը, արցունքն ու արիւնը մենք գինին մէջ կը հալեցնենք ու կը խմենք. ստրկութեան, թշուառութեան սադայէլը գինին բաժակին մէջ կը խեղդենք։

Թմրութիւնը մեր խանձած հոգիններուն մէջ կը սուզուկի օձի պէս, ու վշտերու ծանր անուրը մեր ուսերէն վար կ'իյնայ . . .

Լեցուր, ուրիմն, ո՛վ բագոսի դիցուհին, լեցուր մեր բաժակները գինիով, որովհետեւ մեր կուրծքերուն տակ ատելութեան արծիւը գեռ կը թափահարէ ուժգին եր թեւերը; որովհետեւ երէկուան ցաւերու մարմնացած դիակը գեռ կը շարժի մեր հոգին մէջ, որովհետեւ մեր խոռվեալ գանկի մէկ անկիւնը սուրբ պահանջի մը ամենակուլ հրդեհը կայ բռնկած։

Մենք պիտի խմենք գինին, մինչեւ որ թմրի մեր զգայութիւնը, քնանայ մեր բանականութիւնը, մինչեւ որ ցաւերու լեռը հակի արդարութեան կրակով, մինչեւ որ ծագի երջանկութեան Արեւը . . .

## Լ Ք ՈՒ Ա Ծ Ծ Ա Ղ Ի Կ Ը

Հունա, ամայի ու բարձրաբերձ լերան քղանցքին տակ շղթայուած ամայութիւններով, կը նայի ու կը ժպտի աստղի մը պէս, լքուած ծաղիկը։ Իր նայուածքին մէջ բողոք մը կայ, դէմքէն ախրութիւն կը կաթի։ Մթունքներով կը մրմնջէ երգ մը՝ դուն ըսէ աղօթք մը, խորհրդաւոր աղօթք մը՝ ուր ցաւը կայ մենութեան, ցաւը մահուան, ցաւը՝ կեանքը չվայելելու լեզի գիտակցութեան։ Ո՞վ նետեց զինքը այդ ամայութեան բերնին մէջ, ո՞ր անխիզը հեռացուց զայն գեղազարդ պարտէզներէն, ուր մարդը կուգար երբեմն համբուրել բնութեան գեղեցկութիւնը, ուր վերջապէս կեանքի վայելքը կար, երջանկութեան զինին կը խմուէր, գեղեցկութիւնը կը պաշտուէր, ուր մահը կամչնար մանել, ուր անփերջ թագաւորութիւնը կար ծագի ու ծիծառի։ Ո՞ր նախանձուը չուզեց որ նա ալ ի՛ր ներկայութեամբ աւելցնէ պարտէզին գեղեցկութիւնը, զոր կրնանք անկատար կոչնէ՝ քանի որ չերեւիր ան։ Ի՞նչ էր իր պակասութիւնը. փուշ չունէր որ խոցէր իրեն մօտեցող ձեռքը, քովն եկող օձերուն թոյն ալ չէր տար, հոտ սիրովին հոտը չէր զանար, աղւորութիւնը պաշտողին երեսն ի վեր կը ինդար. ուրեմն, ո՞ր անդութը չուզեց որ նա գրացնութիւնը վայելէր յասմիկին կամ մեխակին, որոնց գոյնն ու հոտը ինքն ալ ունի։ Լքուած ծաղիկը չկրցաւ հասկնալ թէ ինչո՞ւ հեռա-

ցուցին զինքը. շատ աղաչեց, լացաւ, ոչ ոք գթաց բոլորին խիզճն ալ քարէ շինուած էր, ու իր աղու նայուածքը անկարող եղաւ արթնցնել այդ քար խիզճերը . . .։ Անպաշտպան մնաց, ու մոռացութեան հովը, վշտահար հողիներու այդ գերեզմանափորը եկաւ հեռացնել զինքը պերճութեանց առընթերութենէն, ու նետեց այնպիսի վայր մը, ուր տարին գոնէ անդամ մը, հովիւն իսկ իր անխարդախ միամտութեամբ, չէր ուզեր այցելել, ուր մեղուն անգամ չէր գար զինքը միսիթարել այդ մենաւոր առանձնութեան մէջ, այդ մահանոտ ու անտանելի լըքման մէջ։ Ահ, եթէ վայրի ծաղիկներու դրացին ըլլար, անոնց առջեւ իր սիրտը բանալով ինչեր պիտի պատմէր ինչեր . . .։ Սւաղ, հիմա նա քարերէն զատ չունի վըշտակից, ու քարերն ալ չեն հասկնար իր լեզուն, իր ցաւերը, անոնք իրենց վիշտերով կը տապկառուին, ու կարծես դարերէ ի վեր ապրելէ ձանձրացած՝ կը յօրանշեն ծուլութեամբ։ Ահ, ինչ կ'ըլլար եթէ զեփիւոը, օրին մէկը, իր ճամբան չեղեղով. խաղալէն խնդալէն գար ու անցնէր իր քովէն, այն ատեն նա իր վշտահիւս կեանքի պատմութիւնը պիտի փսփսար անոր ականջին, որպէս զի փոխանցուէր բերնէ բերան իր քոյրերուն ու եղայրյներուն, որոնց սրտին մէջ կարօտի ու սիրոց փոքրիկ կայծ մ'անգամ չէր մնացած, որ գային ու գէթ անգամ մը տեսնէին զինքը՝ յուսահատութեան ակուներուն տակ, ծամուելու և կլուելու վտանգով։ Բայց զեփիւոը միթէ խննթեցե՞ր էր որ անապատի աղիքնեղիւուն մէջէն ճամբորդէր, ուրեմն որո՞ւ պիտի բանաց իր ըուն մէջէն ճամբորդէր, ուրեմն որո՞ւ պիտի բանաց իր ցաւերով ծակծկած սիրտը, հովին, սակայն կարելի՞ է, ցաւերով ծակծկած սիրտը, հովին, սակայն կարելի՞ է, չէ՞ մի որ յաճախ երբ հրէ քամին կը փրթի լերան գաթէն, քաթէն, քարերու հանգիսան իսկ վրդովելով կուգայ, կանցնի իր քովէն, նա՝ իր վախէն գլուխը կը պահէ

խոշոր քարի մ' անութիւն տակ, վստահ գիտնալով թէ փոքր յանդգնութիւն մը կը պատժուի գլխատման սու- կալի պատիժով :

Եթէ քամին իրեն չի վասելու չափ բարեսիրտ ալ ըլլայ, պիտի կրնա՞յ լսեցնել իր մեղմ ձայնը, որ ան- կասկած պիտի մարի ու չքանայ անոր ոռնումին մէջ . . . :

Աքսորուած ծաղիկը գիտէ ամէն բան, ու քաշած է վարագոյքը, ցորեկը անքթիթ կը նայի արեւուն, որու- լոյսով դբաղզներն ալ կը լոդնան. երջանիկներն ալ . իսկ գիշերը՝ անուշ ու ոսկեզօծ երազներով կը մրափէ աստղերու անքուն նայուածքին առջև, լուսնի աչքե- րուն տակ . . . :

Հոդը ինչո՞ւ իրեն սնունդ տուաւ, ինչո՞ւ ծլեցաւ, քանի որ ժպիտի երեսը չպիտի տեսնէր, քանի որ ար- ցունքը միշտ իր կոպերուն տակ կծկած պիտի մնար, քանի որ թոռմիլը ամենամեծ երջանկութիւնը պիտի համարուէր :

Ա՛խ, երանի թէ մէկը սիրէր լքուած ծաղիկը, որ թէւ մեծցած վայրի ամայութիւններու ստինքով, բայց իր հրաշագեղ թերթերու ականներով խածեր է բնու- թեան ազատ ու չպղծուած գեղեցկութիւններու գոնա- րը. ա՛խ, երա՞նի թէ մէկը եթէ չէր կրնար սիրել՝ գոնէ գթար անոր վրայ, ու չմողուր որ վայրի հովն ու կար- կուտը մարակէին զայն, որ միակ յանցանքը իր ան- բծութիւնը և միակ պակասութիւնը՝ իր գեղեցկութիւնն է . . . Բայց . . . ո՞վ պիտի սիրէ զքեղ և ո՞վ պիտի գթայ վրագ, լքուած ծաղիկ, ո՞վ պիտի երգէ գեղեց- կութեանդ չերգուած բանաստեղծութիւնը այնպիսի ա- տեն մը երբ ձմեռը լերան ետեւ կցեցեր, ճամբայ ելելու կը պատրաստուի, առաջին քայլին զքեղ լափելու հա-

մար . . . : Սէլն ու գթութիւնը պարագաներէ կը ծնին, պարագաներէ կը մեռնին. ինքնաբուխ չեն անոնք . . . կեղծիք . . . :

Գիտեմ, մեծ է վիշտդ, բայց խորհիր թէ այդ վըշ- տիդ մէջն է ծշմարիտ մեծութիւնը, ո՞վ լքուած ծաղիկ, վստահ եղի՛ր թէ այդ լքումը փառքի պասկ մըն է ճակատիդ . . . : Երջանիկ ես, երբ կ'ապրիս քաղաքէն հե- ռու, հեշտագրգիռ մեղկութիւններէն անդին, լկտի ու ինքնամատոյց ծաղիկներու դրացնութենէն դուրս: Խրոխտ ինքնաբաւականութեամբ մը կաղդուրէ սրտիդ վերքերը, ու վայելէ մենութեան վսեմ հաճոյքը . . . : Դիտեմ, շուտ պիտի մեռնիս, բայց՝ մահուընէ առաջ անուշ միսիթարու թիւնն ունեցիր թէ՝ վաւաշու մար- դոց ապականուած ձեռքերը երբեք չեն կրցած ու չպի- տի կրնան բանաբարել քու անբիծ կուսութիւնդ, որ բարձր է ամէն գեղեցկութիւններէ, քանի որ ակն է բոլոր առաքինութիւններուն . . . :

Ապրիր մենաւոր ու հեռուն, ո՞վ լքուած ծաղիկ, թէւ հունտ մը չես թողուր սերունդդ շարունակող, բայց քու անունդ պիտի ըլլայ խորհրդանշան՝ վշտա- հարներու ճակատագրին, խորհրդանշան՝ հալածական ու լքուած կեանքի մը, ու այդ անունը՝ ոչ ոք գիտէ . . . Կ'ս միայն գիտեմ . . . :



— «Ի՞նչ կ'ընէք հոս», հարցուց թափառական ողին  
բարկութեամբ:

— «Վաղուայ սերունդին հաց ճարելու միջոցները  
կը սորվեցնենք». պատասխանեց վարժապետը:

— «Ո՞չ, ո՞չ, ըստ ողին այլայլած, անհատական  
ինքնասիրութիւնները տիեզերական դժբաղդութեան  
էներն են, հաց ճարելու միջոցներու ուսուցումը խորա-  
ակերն են, անհատամանկութեան, լսարդախութեան, զրկումի ու հարստա-  
մանկութեան, լսարդախութեան, զրկումի ու հարստա-  
մանկութիւնը գիրքերու մէջ զրուած է: Թողուցէք այդ  
հարութեան գիրքերը. այս աշակերտներուն սորվեցնեցէք ուրիշնե-  
գիրքերը. համար աշխատելու, ուրիշներու համար տառապե-  
լու վսեմ մարտիրոսութիւնը»:

Դուրս ելանք, ու առանց ժամանակ անցնելու  
մտանք մեծափարթամ հարուստին ապարանքը, ուր  
դրախտանման սենեակի մը մէջ, աղնուական օրիորդը  
իր ակնախատիղ զարդերով կը պճնուէր:

— «Ի՞նչ կ'ընես հոս», հարցուց թափառական ողին  
յուղուած:

— «Կը պճնուիմ, որպէս զի սիրականիս հաճելի երե-  
ւիմ». պատասխանեց նաղելի օրիորդը . . . :

— «Ահ, հառաջեց ողին. այդ աղամանդները թըշ-  
ուառներու արցունքովը շինուած են, այդ ոսկիները՝ ա-  
նոնց արիւնով: Զոհերու գերեզմանին վրայ փառքի շէն-  
քեր շինելը, ոճիրներու ամէնէն ահաւորն է. դուն գե-  
ղեցիկ ես ու ոճափործ չպիտի ըլլաս, որովհետեւ ոճիրը  
դուն մայրն է: Ծախէ՛ զարդեղներդ, ու ա-  
տզեղութեանց մայրն է: Ծախէ՛ զարդեղներդ, ու ա-  
տզեղութեանց մայրն է: Ծախէ՛ զարդեղներդ, ու ա-

թշուատ մարդկութիւնը . . . :

... Անկէ ալ հեռացանք, ու ողին ձեռքէս բռնած:

## ԹԱՓԱՌԱԿԱՆ ՈԳԻՆ



Պատուիրեցին որ հետեւիմ իրեն, հնազանդեցայ,  
թէև անծանօթին վախը սրունքներուս ուժը կը քաղէր  
և անստուգութեան արհաւիրքը սիրսս կը ճզմէր:

— «Իմ ճամբաս անվերջանալի է, ըստ նա, որով-  
հետեւ կոր է աշխարհը. յոյսերս անհատնում են, քանի  
որ անսանձ է երեւակայութիւնը». ու ես քաղեցի իր  
ետեւէն գլխիկոր, համակերպողի կերպարանքով . . . :

Անյանք լեռներէ, որք ցաւերով շինուած էին,  
դաշտերէ, որք արեամբ ներկուած էին, ձորերէ, որոնց  
մէջ տառապանքը կ'ոռնար վայրի ձայնով, գետերէ,  
որք արցունքներէ կազմուած էին և կ'երթային թափիլ  
ճակատագրական յաւիտենականութեան ովկէանը:

Տեսայ որ արհամարտիան ժպիտ մը կը խաղար ա-  
ռաջնորդիմ՝ թափառական ողին դէմքին վրայ. նա  
կ'արհամարէր անցեալն ու ներկան ու կ'ապրէր ապա-  
գայի արիւնով. կ'ատէր ամայութիւնները, կը վնատէր  
բնակութիւններ՝ հեռուէն տեսաւ մեծ քաղաքը, ու  
հոն մտանք: Առաջին անգամ մեր քայլերուն հանդի-  
պեցաւ մեծ շէնք մը, որու բաց դռնէն ներս անցանք  
ու սանդուխներէն վեր ելանք աճապարանքով: Դըպ-  
րոցին մէջ կը գանուէինք. հարիւրաւոր աշակերտներ,  
իրենց գիրքերուն վրայ ծուած՝ դասերնին կը սերտէին,  
այսինքն՝ երազներ կը սանտրէին. իսկ ուսուցիչը,  
մտազբաղ՝ ստուար հատոր մը կը թղթատէր:

առաջնորդեց զիս ամէնուն տունը, որ եկեղեցի կը կոչուի: Քահանան կը պատարագէր, ժողովուրդը՝ կ'ունկընդրէր երկիւղածութեամբ ու միամտօրէն:

— «Ի՞նչ կ'ընէք հոս», պոռաց իր էութեամբ ինձ անծանօթ ոգին՝ խրոխտ չեշտով մը:

Այրանի ետեւէն ձայն մը՝ պատասխանեց. — «Սա անցաւոր կեանքի անտանելի վիշտերը անդրչիրիմեան գեղեցիկ երազներու բոցովը կը վառենք, ու անոնց փոշիները՝ որք կայծերով շաղուած են, չ'ապաշխարովներու հողիին մէջ կը սփռենք: Սա ապականուած աշխարհին մէջ սիրուելու արժանի բան մը չունենալով՝ մեր Աստուածը կը պաշտենք»:

— «Ինեղն ողորմելիներ, գոռաց թափառական ոգին զայրացած. ո՞վ ձեզի սորվեցուց թէ արհամարելի ունչութիւն մը իրական ցաւերու դարմանը կ'ըլլայ: Թողուցէ՛ք այդ ցնորամտութիւնները, թողուցէ՛ք այդ խորանը, թողուցէ՛ք այդ Աստուածը. եթէ պաշտելի աստուած մը կայ՝ Մարդկութիւնն է. բաւական է որչափ աւելորդապաշտութիւններ ցանեցիք ու կեանքեր հնձեցիք»:

Առանց սպասելու որ տեսնենք իր խօսքերու թողած տպաւորութիւնը, նա նշան ըրաւ ինձ ու հեռացանք. մինչդեռ եկեղեցւոյ պաղ քարերուն վրայ հանգչած ժողովրդեան դարաւոր հաւատքը հաղարգլիսեան վիշապի փոխուած՝ կը հալածէր մեզ:

Առաջնորդս, արդէն դիսէր երթալիք տեղը. նա կեցաւ խոշոր, քարաշէն պալատի մը առջև, որու դրան վերև դրօշներ կը ծածանէին, իսկ քովերը՝ հրացանակիր պահակներ կը հակէին անխոնջ:

Մենք ներս անցանք անարգել. մեր առջև բացուեցաւ ընդարձակ սրան մը, ուր հաւաքուած էր շղթաներով բեռնաւորուած թշուառներու ահագին բազմու-

թիւն մը: Սրահին ճակատը, ալեզարդ ծերունի մը, մետաքսեայ բարձր աթոռի մը վրայ նստած՝ հին օրինագիրք մը կը թղթատէր: Դատարանի մը մէջ կը գտնուէինք:

— «Ի՞նչ բանով կ'զբաղիք», հարցուց ոգին, յօնքերը պոստելով:

— «Արդարութիւնը կը գործադրենք» պատասխանեց հանդարատութեամբ դատաւորը:

— «Արդարութիւն... կրկնեց թափառական ոգին զլուխը երերջնելով. արդարութիւնը օրէնքէն կը բղիի և ալիեղերքի մէջ միայն մէկ օրէնք կայ, ալիրական ու բնական օրէնքը: Զեր օրէնքները մասնաւոր անհատներու քմահաճոյքովը շինուած՝ ուրիշ բան չեն եթէ ոչ՝ իւրաքանչիւր մարդու ազատութիւնը կապտող շղթայի օղակներ...: Հարկ է չնշուի այդ օրինագիրքը, որու էջերուն մէջէն է որ կը ծնի յանցանքը...»:

Արձակեցէ՛ք սա անմեղները, որոնց միակ յանցանքը իրենց լրին համակերպութիւնն է...: Մի՛ բանտէք բնական լոյսը, ու խաւարը պիտի փախչի...»:

Անապարելով դատարանէն ալ հեռացանք. անորժամերը համրուած էին. առանց խօսելու՝ ձեռքով հասկցուց ինձ որ ալ չնետեւիմ իրեն. իսկ ինք՝ ելաւ քաղաքէն դուրս, ու արշաւակի դիմեց դէպի անծանօթ հորիզոններ, ուր վիշտը համատարած է, ուր արցունքը ծով է, ուր կեանքը դժոխք է: Նա գնաց, ու ետեւը չնայեցաւ, մինչդեռ հաղարաւոր թշուառներու ողբեր գալարուէին ոտքերուն կոխած տեղը, ու միլիոնակը կը գալարուէին ոտքերուն կոխած տեղը, ուր հարատահարուածներու կարմիր բողքի կայծերը զիրար կը խաչաձեւէին իր գլխուն վերև...»:

բանական էակը կ'ընդվզէր, զգացական էակը կը համա-  
կերպէր, առաջինը կը հայոյէր՝ երկրորդը կը սիրէր. ա-  
նոնց հակամարտ ուժերը հաւասար գօրութիւն ունեին.  
և չեի զիտեր թէ որո՞ւն նպատակէի . . . :

Կրնա՞յի հեռանալ այն թատրոնէն, ուր կար այն-  
պիսի էակ մը, որ իմ ուշադրութեանս շրջանակին կող-  
ոնն էր. կրնա՞յի հրաժեշտ տալ այն տեղէն, ուր Մա-  
ռին կը շնչէր. Մառին՝ թատրոնի դերասանուհիներէն  
ամէնէն տգեղը, որու համակրեր էի իր աչքերուն հա-  
մար, որոնցմէ ներս նայողը անոր հոգւոյն սեցած եր-  
կինքին վրայ ներկայ մարդկութեան ծոցին մէջ ապրող  
դժբախտ ու ստրուկ կնոջ պատկերը պիտի նշմարէր,  
ապագայ կնոջ տանելիք յաղթանակին փառաւոր լու-  
սապսակին հետ . . . :

Մառին սև աչքերը վառօդի գնդակներ էին բամ-  
բակէ ճերմակ սառնենիի մէջ դեսեղուած, որոնց բուրն-  
կումի կայծ մը տալու յուսահատական փորձ մ'ըրի  
վերջին գիշերը, որմէ յետոյ որոշեցի այլս չայցելել  
հոն, խղճովս հանգստանալու և ինձ ուղղուած բամբա-  
սանքի պաքներէն ազատ մնալու համար :

— «Մա՞սի, ըսի այդ գիշերը՝ իր խաղալէն վերջ  
հանդիսականներէն որպէս նուէր՝ դրամ հաւաքած պա-  
հուն, Մա՞սի, արդեօք գիտակցած ես քու վիճակիդ,  
գիտե՞ս թէ զուն ինքզինքդ կը ծախես մեր հաճոյքին  
համար» :

Իր սև աչքերը ուղղելով իմիններուս, որք աղօտա-  
ցած ու մթագնած էին արդէն, բաւական ատեն լուռ-  
կեցաւ. ու յետոյ ձայնով մը, որ թշուառութեան խըռ-  
չակէն կ'ելլէր՝ ըսաւ :

— «Ես չեի սպասեր քեղմէ այդ հարցումը. ի՞նչ  
ըսել կուզես. կրնա՞ս ցուցնել աշխարհի մէջ մէկը, որ  
ի՞նքզինքը ծախած չէ . . . »:

## ԹԱՏՐՈՆԸ


Այս պատասխանը տալէն վերջ հեռացաւ ժաղուն՝  
ատուերի մը պէս :

Ես չէի ակնկալեր լսել ինկած կնոջմէն, մարդը խո-  
րապէս ուսումնասիրող փիլիսոփայի յատուկ՝ այդ կըշ-  
տուած խօսքը . . . :

Այս վերջին գիշերէն յետոյ սրտէս ձայն մը ամէն  
օր կը հարցնէ . «կրնա՞ս ցուցնել աշխարհի մէջ մէկը,  
որ ինքզինքը ծախած չէ . . .» : Ճիշդ է, այո՛, շատ  
ճիշտ . ամէն ոք ծախած է ինքզինքը . աշխատաւորը  
ծախած է իր բազուկները՝ հացին, կինը իր մարմինը՝  
ստամոքսին յագուրդ տալու տենչին, դարգացած մարդը  
իր համզումները՝ տիրապետող տարրին . փիլիսոփան  
ինքզինքը՝ իր խոկմունքներուն, անձնուերը՝ իր երա-  
զին, մարդասէրը՝ իր չողողուն իտէալին : «Մառին իրա-  
ւունք ունի», ըսի ես . բայց չգիտեմ ինչո՞ւ այլևս տես-  
նել չուզեցի անոր դէմքը, չզիտեմ ինչո՞ւ այլևս ոտքս  
չնետեցի այդ թատրոնի սեմէն ներս, ուր կեանքի սնուախ  
վայելքները ըմբոչնելու համար, քանի մը դահեկանի  
փոխարէն գնելու կ'երթայի այն կնոջ հոգին, որ հաց  
ճարելու նպատակով՝ յուսահատ երկար թափառումներէ  
վերջ՝ ինքզինքը ծախելու անողորմ օրէնքին անձնատուր  
եղած էր : Ո՛չ, ո՛չ, ա՛լ ես հոն չեմ կրնար երթալ,  
որովհետև ինկած թատերաբեմին վրայ միայն Մառին  
չէ, զոր կը տեսնեմ, այլ ամբողջ իդական սեռը, լըք-  
ուած, ստրուկ, ինքնամատոյց, համակերպող . ինչպէս  
նաև բոլոր մարդիկը՝ ինքզինքնին ծախելու ողբալի  
առուտուրի մէջ . . . :

Օրեր անցած են վերջին գիշերէն ի վեր, բայց  
թարմ է անոր յիշատակը . մարմնացած յուշարար մը  
Մառինը բերնով՝ կը կրնէ անոր խօսքը . «սա աշխար-  
հին մէջ ով ինքզինքը ծախած չէ . . .» :

## ՊԱՏԿԵՐ ՄԸ



Սենեակիս ճակատը պատկեր մը կայ մեծաղիր,  
պատերազմի մը պատկերն է : Ամէն օր, չգիտեմ ի՞նչ  
անդիմաղբելի զօրութեան մը մղումով՝ կ'երթամ, առ-  
ջեւ կը կանգնիմ, ու կը դիտեմ երկար . . .  
Ճերմակ հազուած մարդոց բազմութիւնը ճակատ  
առ ճակատ եկած է սեւեր հագած բազմութեան հետ,  
ողորմելի զանազանութիւն . . . :

Հոս, հրամանատարը սուրը բարձրացուցած՝ յաղ-  
թութեան երազով, յաւաշ կը մղէ իրենները, որոնք  
ճակատած իրենց եղբայրներուն դէմ, կը կոււին մոլեզ-  
նօրէն : Երիվարները կը գլորին, մարդիկ սոսկալի հոքն-  
դիւններով գետին կը փռուին, ճակատագիրներ կը հե-  
ծեծեն, սուրը կը շարմի, կը շարժի անդադար, բանա-  
կանութիւն չի կայ, անսանականութիւնը կը տիրապետէ,  
կը գարնեն անինսայ, զիրար չեն ճանչնար, եղբայրը եղ-  
բօր արիւնը կը խմէ . բացակայութիւն ճանաչողու-  
թեան :

Գետինը դիակներով ծածկուած է . դիակը ճամբայ  
կ'ըլլայ ու յաղթութիւնը՝ նշանաբան . վայրենութիւնը  
յարութիւն առած է . . . :

Արձակուած հրացաններու վառօղի ծուխը ամպեր  
կազմած է, Արեւը չտեսնուիր, շարժող սուխնները պա-  
րիսպ եղեր են ու ակրը չերեւիր . . .

Տիրապետութեան ոգին կուրութեան ոգին է . . . :

Ո՞չ ոք կը մտածէ թէ ինչո՞ւ կ'սպաննէ, տգիտութեան դաշտին վրայ գիտակցութիւն չիկայ...:

Ով որ ճարպիկ է, կ'ապրի... վատեր չկան, տը կարներ կան, փախողներ չկան, սպաննուողներ կան. բոլորին ոտքը շդթայ զարնուած է, ով որ դասալիք է, դաւաճան է...: Պատերազմին սկզբնաւորութիւնը յայտնի չէ, վերջաւորութիւնը՝ անձանօթ... ո՞չ երէկը որոշ է, ոչ ալ վազը. միայն այսօրը ցուցադրուած է և այսօրը սոսկալի է, սահմոկեցուցիչ, արիւնոտ, գուցէ անվերջանալի...:

Կապոյտ երկինքէն կտոր մը և պայծառ արեւուն ճառագայթէն նշող մ'իսկ չկայ. չորս կողմը խաւարէ ու խաւարին մէջ կ'սպաննեն զիրար:

Սրդեօք անբան կարծուած ձիերը չե՞ն բողոքեր, արդեօք գետինը չի լար, արդեօք պաղարիւն բնութիւնը չի զայրանար...: Ո՞վ սորվեցուց այդ ինեղծ ողորմելիներուն թէ կեանքի նպատակը ինքնամոռացութիւնն է, թէ իրենք ստեղծուած են ուրիշներու համար, թէ իրենց գերեզմանին վրայ մեծամիտները պէտք է վայելումի չենքեր շինեն... եթէ այդպէս սորվեցը նողներ եղած են, պէտք է անոնց գանկերը հրդեհնել, լեզուները կտրել, անոնց մարմինը խորոյիկն յանձնել. ներկան ինչո՞ւ ապագային համար ողջակէզ ըլլայ...:

... Ահա ալեղարդ ծերունին չափանախն հետ կը կռուի. տարեցը՝ երիտասարդին հետ, բարբարութիւնը՝ տգիտութեան հետ. փոխանակ անոնք երթալ ծընթագրելու իրաւանաւասարութեան խորանին առջե, եկեր կը կռուին գերեզմանական հաւասարութեան դաշտին վրայ՝ անհաւասար ուժերով. անորակելի յիմարութիւն...:

Այս պատկերը եթէ անցեալի մէջ որոշ խումբերու

կռիւը ներկայացնող պատկերն ըլլար, ես պիտի ինդայի. բայց նա կը ներկայացնէ ամբողջ մարդկութեան մը պատկերը, զոր կը տեսնենք ամէն օր:

Ատելութեան մրրիկը կ'ոռնայ բարձրածայն. շատ են իյնողները, միլիոնաւորներ են մեռնողները. քիչ են անոնք՝ որ կանգուն կը մնան. ճակատագիր չկայ՝ ոյժ կայ միայն: Ով որ անվեհներ մարտիկ մըն է, այսինքն կենդանիներն իսկ կը սոսկան՝ դիտելով քստմնեցուցիչ կենդանիներն իսկ կը սոսկան՝ դիտելով քստմնեցուցիչ առաջ միան ու արիւնը ուրիշին սնունդ կ'ըլլայ, մինչ ասոր միան ու արիւնը ուրիշին սնունդ կ'ըլլայ, մինչ գեռութիւնը, գասակարգալին ու աղգայնական խնդիրներ կը յուզէ ու արիւնով կը լոգնալ...:

Յասաներորդ դարու մարդկային պիտակ քաղաքակրթութիւնը, գասակարգալին ու աղգայնական խնդիրներ կը յուզէ ու արիւնով կը լոգնալ...:

Յառաջդիմութիւնը այն կառքն է, որուն լծուած են սուրն ու դրամը. սակայն ճամբան քարուտ է, ան սուրն ու դրամը. սակայն ճամբան քարուտ է, այդ ձիերը պիտի մեռնին վազը կամ միւս նանցանելի. այդ ձիերը պիտի մեռնին չափաթի կենայ, նա պիտի օր, բայց յառաջդիմութիւնը չափաթի կենայ, նա պիտի մարդկութիւնը թոփ աւելի արագ. որովհետեւ համայն մարդկութիւնը պիտի լուծուի անոր՝ եղբայրութեան, հաւասարութեան պրօն ի ձեռին:

Իսկ մինչև այդ օրը «ես» կը շարունակեմ նայիլ իմ սենեակի պատկերին...: Վառօդի թանձր ծուխին մէս ապագայի աստղը կ'երեւի. ատելութեան գերեզմէն ապագայի աստղը կ'երեւի. ատելութեան գերեզմէն վրայ սիրոյ թագաւորութիւնը կընդհմարուի, մանին վրայ սիրոյ թագաւորութիւնը վրայ վաղուան անխառն ու մըշ գիռուած դիակներուն վրայ վաղուան անխառն ու մըշ պընջենական երջանկութեան կեանքը կը լուսանկարուի:

ԳԵՐԱԼՈՅԱԾ

—>>>><<—

Քնած է զիւղը, քնած են դաշտերը: Խաւարը, որ  
վարը նօսր է, հետզհետէ կը թանձրանայ. հսկյատեսիլ  
լուները կը հային, կը լուծուի այդ մթութեան մէջ. խաւարի անծայր ու անսահման ովկիանոսն է որ կը խոր-  
դայ: Վայ այն նաւապետին; որ իր նաւով անոր ա-  
լիքները պեղելու յիմար յանդգնութիւնը կ'ունենայ-  
ալեկոծումն անխուսափելի է, ու մահը՝ ճակատագրա-  
կան. անկէ Աստուածն ալ չկընար անցնիլ՝ իր ամենա-  
կարողութեամբ:

Արեւմտեան կողմը աղօտապէս բլուրներու երկար շարքը կ'երեւի միայն . խաւար աշխարհի շրջապարհապն է ան , որմէ անդին լուսոյ թագաւորութիւնը կայ . դրախտի սահմանը այդ շարքէն անդին է . յոյսը՝ անկէ պիտի ծորի . Արեւ՝ Արեւմուսթին պիտի ծագի . վերջալոյսը պայծառ ու վարդագեղ արշալոյսին մայրը պիտի ըլլայ . զրկումն ու հարստահարութիւնը , թշու առութիւնն ու անտանելի տառապանքը վաղուան այխատանի թագաւորութեան օրրանը պիտի ըլլան : Ապուշէ

ան, որ կը տարակուսի. մեռած է ան, որ կը յուսահատի. խենթ է ան, որ ըմբռատ անհամբերութեամբ կ'ուղէ փութացնել իր երազով ու կամքով ծնունդն այն այգուն, որու երկումի ժամանակը կայ . . . .

Փառք խաւարին, քանի որ լոյսը կը ծնի. Երկրպատգութիւն Արեւմուտքին, որովհետեւ իր որովայնին մէջ կը սաղմնաւորուի վաղուան Արեւ, որ պիտի բարձրանայ անշուշտ գեղածիծաղ հորիզոնին վերև, ժափտ բաշխելու ամէնուն, սիրոյ ու երջանկութեան ժափտը, մարդկութեան թախծոտ ճակատը գեղաղարդող երկնային ժափտը . . . :

Վերը, ամպերն իրենց ակուաներուն մէջ խածեր են աստղերը, որոնցմէ ոմանք հազիւ երբեմն կը տեսնալին ու կ'անհետին. անտարակիոյս անոնք ջահերն են հոգինեռուն, որոնք երգեցին յաւերժացնելու համար լուսոյ թագաւորութիւնը: Քիչ մը յարգանք անոնց յիշատակին, որոնք հօն ալ կը չարչրկուին. անշուշտ այդ ամկին, պարագաների վարատին օր մը, ու իրենց տիսուր նայպերը պիտի փարատին օր մը, ու իրենց տիսուր նայուածքէն յոյսեր պիտի կաթի, երբ սա դժոխք աշխարհը դրախտի փոխուի:


... Մութ է գիշերը . լուս թիւնը խաւարին չափ  
անձր ու անյատակ անդունդներ կը բանայ . արհա-  
րքը ամէն տեղ , աջէն ու ձախէն , վարէն ու վերէն  
ճզմէ , կը չքացնէ զքեզ , Օձերը քնացեր են , գայ-  
որ օրուան անօգուտ թափառու մներէն վերջ՝ մրափեր  
ևսու տակեմբ թէ ո՞ր տեղէն է վախը . . . . .

զարարութեան գուման մութի թագաւորութեան ամէնէն  
Զգուշութիւն . մութի թագաւորութեան ամէնէն  
սոսկալի ըլջանն է , Երազէն ու կամքէն լոյս չծնիր .  
Թողելու էր որ խաւարը փրփրի , ալեկոծի , բարկանայ

ու ինքնասպան ըլլալ . թողելու է որ նիւթը իր տարերային ճակատագրական բարեշրջումի ճամբան քալէ : Մարդը դեռ ստրուկ է բնութեան հասարակ ուժերուն . արշալոյսը բռնութեամբ չ'ծնիր . ո՞վ չուզեր համոզուիլ ասոնց . . . . :

Անցեալի տառապանքով ու արիւնով , ներկայի արցունքով ու ցաւերով սաղմնաւորուած Արեւը պիտի ծագի անշուշտ , որչափ ուշ՝ նոյնչափ պայծառ . . . . :

Սակայն պահակները պէտք է միշտ արթուն մնան , երկունքին հսկելու համար . . . . :



## ԱՐԴԱԼՈՅՍԸ

Ամէն օր՝ առտու կանուխ , գիշերուան անհանգիստ երազներէն , մղձաւանջներէն յոզնած , կ'արթննամ ու բնութեան զարթնումը կը դիտեմ : Ինձ համար համու խորհիլը , կեանքի հակադրութիւննոյք է դիտելն ու խորհիլը : Կեանքի հակադրութիւննոյք է մէջ զայրոյթի փոթորիկը կը ծնին . ևս կը ները գանկիս մէջ զայրոյթի փոթորիկը որու բերնով կ'երգեմ իմ ցաւերս , արիւնոտ , անվերջանալի ցաւերս :

Արշալոյսը ծագեր է . երկինքի երեսը ամպի կտոր մ'իսկ չ'կայ , փերուզակի պէս կապոյտ է . թոչունները արթնցեր են ու բանաստեղծին բացատրութեամբ՝ «կը աղեղղեղէն» : Լոյսը արդէն ապտակեր՝ հալածեր է խաւարը , որ փախեր , պահուըտեր է անդունդներուն մէջ , անդիներու մէջ . . . . :

Բայց . . . ո՛չ , ո՛չ , ևս սա արշալոյսի աշքերուն մէջ մայզ . . . ո՛չ , այլ՝ արցունք . ևս անոր ժպիտի նշոյլը չեմ տեսներ . այլ՝ արցունք . ևս անոր պայծառ ճակատին վրայ վերջալոյսի խաւարային ուրուապաններու թափառիլը կը տեսնեմ : Բանաստեղծական կաններու թափառիլը կամ ըստացուցիչ , փառափարանող տասցուածքները կամ ըստացուցիչ , փառափարանող տասցուածքներն վրայ արտապաննուած դատողութեան գերեզմանին վրայ արտապաննուած հայնոյանքներ են նետուած՝ գեղեցկութեան աստուծոյն երեսին և կամ՝ թմրած բանականութեան աստուծոյն երեսին՝ հոսած զգայութիւններու լզրձուկ արտայայկողքին՝ հոսած զգայութիւններ : Արշալոյսի գեղեցկութիւնը վաղանցուկ է , առութիւններ : Արշալոյսի գեղեցկութիւնը վաղանցուկ է , ևս չեմ փառաբաներ , անոր առթած հաճոյքը վայրկե-

կոիւը դեռ կը շարունակուի անհաւատալի ուժգնութեամբ . ճակատները դեռ խորշումած են , սրտերը վիշտաւոր :

Ցաւի աղաղակներ կը լսեմ երկրի խորէն , աղաղակներ՝ աշխարհի չորս կողմերէն : Արցունքի համապարզակիանու աշքերէ կը հեռացնէր պղծութիւնները . լոյսը կը ցուցադրէ ամէն ինչ . . . : Մեղք այսպէս լոյսին . . . :

Սրչալոյսր անժամանակ է . նա պէտք էր գար այն ատեն , երբ մթութիւն սիրողները մեռած ըլլային խաւարին հետ , երբ ժպիտը յաղթուած ըլլար արցունքին , երբ կեանքը հաշտուէր մահուան հետ . . . :

• • • Թուլօրէն կրթնած խոչոր ծառի մը բունին , կը խոկամ . մտածումներս շատ են ու թունաւոր . ոտքերուս տակէն անցնող առուակը մեղմիկ կարկաչելով՝ կը սահին , կ'երթայ . ահ , երանի թէ նա մոլորեցնէր իր ճամբան , լեցուեր գանկիս մէջ , և իմ յոյսիս թոշնած ծաղիկները ջրէր : Թոչունները կը շաղակրատեն . ոսխաւ կը՝ վարդենին վրայ , ծիծեռնակը՝ օդին մէջ , անծեղը՝ ծառին վրայ . հազար ու մէկ ձայներ զիրար կը կտրեն :

Այդ երգերը կեանքին բանաստեղծական աչքով նայող մարդուն համար միայն գեղեցիկ են , անոնք ինձ տըխութիւն կուտան , որովհետեւ ամէն տեղ , անմեղ թըռչուններուն ալ բերնէն գոյութեան կուռի երգը կը լսեմ , դժբաղդութեան սե երգը . . . :



Երանին թէ ես յիմար չեմ ըլլար . ասկէ զատ , խաւարը կը ծածկէր աղտերը , կը քօղարկէր պակասութիւնները , հետաղօտող աչքերէ կը հեռացնէր պղծութիւնները . լոյսը կը ցուցադրէ ամէն ինչ . . . : Մեղք այսպէս լոյսին . . . :

Սրչալոյսր անժամանակ է . նա պէտք էր գար այն ատեն , երբ մթութիւն սիրողները մեռած ըլլային խաւարին հետ , երբ ժպիտը յաղթուած ըլլար արցունքին , երբ կեանքը հաշտուէր մահուան հետ . . . :

• • • Թուլօրէն կրթնած խոչոր ծառի մը բունին , կը խոկամ . մտածումներս շատ են ու թունաւոր . ոտքերուս տակէն անցնող առուակը մեղմիկ կարկաչելով՝ կը սահին , կ'երթայ . ահ , երանի թէ նա մոլորեցնէր իր ճամբան , լեցուեր գանկիս մէջ , և իմ յոյսիս թոշնած ծաղիկները ջրէր : Թոչունները կը շաղակրատեն . ոսխաւ կը՝ վարդենին վրայ , ծիծեռնակը՝ օդին մէջ , անծեղը՝ ծառին վրայ . հազար ու մէկ ձայներ զիրար կը կտրեն :

Այդ երգերը կեանքին բանաստեղծական աչքով նայող մարդուն համար միայն գեղեցիկ են , անոնք ինձ տըխութիւն կուտան , որովհետեւ ամէն տեղ , անմեղ թըռչուններուն ալ բերնէն գոյութեան կուռի երգը կը լսեմ , դժբաղդութեան սե երգը . . . :

Երանին թէ արշալոյսը չ'ծագէր . որովհետեւ ոսկիք բաղձանքներուս արեւ անոր առջեւ կը հալի , կը մարի . այլես ես ստրուկ մը պիտի ըլլամ . հոս հոն թափառող , թոյն պիտի ըլլամ . մարդիկ մեռդնող , ու անդադար պիտի երգեմ յաւերժացնելու ոչնչացումի փառքը . . . :

Եթէ ես կարող ըլլայի պիտի խեղդէի սա արշալոյսը՝ իր խանձարուրին մէջ . կարմիր մազերովս . դիակները , որոնցմով լեռներ կազմուած են աշխարհի ամէն կողմեր , դեռ թաղուած չեն . դեռ արիւնը ծծուած չէ հողէն , ժպիտը դեռ եկած չէ թառիլ դակահար շրթներու վրայ :

ՄՈԼՈՐԵԱԼ ԹՐՅՈՒՆ

Երէկ իրիկուան՝ մինչաղին, թռչուն մը տեսայ, որ  
կը թռչտէր աստ անդ . չի ճանչցայ ի՞նչ տեսակ թռչուն  
էր, միայն հասկցայ որ մոլորեալ էր, իր սպյնը, թերեւտ  
ձագուկները կորանցուցեր էր: Ասոր աղիողորմ ճիշը կը  
խզէր վերահաս զիշերուան խորհրդաւոր լուռթիւնը, երբ  
կը թափառէր մեր տանը շուրջ: Դժբաղդը դժբաղդութեան  
դժոխքին բոլորտիքը կը պատէր . զարմանալի՛ զուգա-  
դիպութիւն . . . : Բնութիւնը որքա՞ն անքննելի երևոյթ-  
ներ ունի . ինչո՞ւ նմանութիւնները զիրար կը սիրեն: Ո՞վ ըստ իրեն՝ այդ հէք թռչնեկին թէ՛ յուսալու է  
սիրոյ ու հանգստի գանձերը գանձել սա անսապատ աշ-  
խարհին մէջ, ուր մպիտը հազուագիւտ է, երջանկու-  
թիւնը ցնո՞րք . . . :

Թոչունը կը ճռար, կը ճչէր շարունակ, ու միշտ  
բոլորակ շրջան մը կը գծէր, մերթ կը մօտենար տանի-  
քի քիւերուն՝ ձայն չէր լսեր. մերի կ'ելլէր ծառերուն  
պազաթը, ոչ ոք կը պատասխանէր:

Թեւերը յոգնած էին յուսահատութենէն. ձայնը, որ սիրող մօր մը ճիշն էր անշուշտ, սուր չէր՝ կը դողդըղար: Բարձրերը չէր թոչէր, երկինք չէր նայէր, որովհետեւ վրկութիւնը վերէն չպիտի գար, այլ երկրէն, բոյնը աստղերուն մօտ չէր, այլ հոս. յոյսը կապոյտ երկինքէն չ'պիտի մաղուէր, այլ սև հողէն, ուր մենք առղունի չարքաշ կեանքը կ'ապրինք, վայելելով օձերու

զբացնութիւնը՝ սարսափի վրանին տակ: Անօգուտ թագառումները կը շարունակէր դեռ, խեղճ թռչնիկը . . . ով մոլորեցուց զինքն իր ճամբէն. իրիկուան մութը հալածեռդ որսը, սէրը թէ ատելութիւնը, քարօրութէ հալածեռդ որսը, սէրը թէ ատելութիւնը, քարօրութեան երածը թէ գոյութեան կոփւը, որ կարծես անթեան երածը թէ գոյութեան կոփւը, որ կարծես անթեան երածը է, յաւիտենական է թշուառութեանց ցանցն եղող վերջ է, յաւիտենական է թշուառութեանց ցանցն եղող սա կեանքին մէջ . . . :

Այլեւս հազիւ պրու և  
ընդ մերթ կը մօտենար ինծ ու կը հեռանար . չգիտեմ,  
ինչո՞ւ այնքան կը վախնար ինծմէ . . . . .  
կրնայի լոել . . . .

*Journal of the American Statistical Association*

УЧЕБНИК ПО ГИГИЕНЕ

## ՀԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

16

Година 67 № 4

## **APPENDIX.**

**APPENDIX**

վերջ, աղեխարշ ճիչերդ, որք բուի ախորժակը կը գըր-  
գըռեն ու հետքդ կը մասնեն, վէրքե՞ր, խորունկ վէր-  
քեր կը բանան սրախ մէջ: Վստահ եղի՞ր թռչնիկ,  
քեզի իւսա չեմ տար. եթէ համեղ միս ունիս՝ չեմ ու-  
տեր. եթէ գեղեցիկ կ'երգես՝ չեմ բանտարկեր. ես զքեղ  
կը պահեմ, կը պահպանեմ վտանգներէն ու երբ արշա-  
լոյսը ծաղի ու հասուննայ, ազատ կ'արձակեմ, այն ա-  
տեն թոփր որչափ որ կ'ուգես: Աշխարհի վրայ երբ լոյսը  
բոյնդ կրնաս գտնել շուտով ու ձագերդ՝ ապահով,  
միայն քիչ մը անօթի. բայց ես քեզի ուտելիք ալ կու-  
տամ բարօրութեան յոյսին հետ: Զուր տեղը կը թափա-  
սիս թռչնիկ, եթէ հիմա բոյնդ ալ գտնես, ձագերդ  
զեղ չեն ճանչնար: Ահա մութը, որ կը թանձրանայ,  
ահա բուն, որ կ'ապահնայ, ահա մահը, որ կը խնդայ:

Աստղերուն քով գութ մի փնտուեր, լուսնին վրայ՝  
ստուերը միայն. գութը Արեւէն կուգայ ու Արեւը ծած-  
կուած է: Եկո՛ւր թռչնիկ եկո՛ւր, քու ճիշդ, որ ողբեր-  
գութիւնն է մարդկութեան անվերջ դժբաղդութեան,  
թող խառնուի իմ բողոքի ձայնիս հետ, նետուած՝ մը-  
թութեան դէմ, անարդարութեան դէմ, լոյսին դէմ որ  
կ'ուշանա՛, շա՛տ կ'ուշանայ . . . . :

Եկուր թռչնիկ, երգէ՛ իմ սե կեանքը՝ քու ան-  
բաղդ կեանքը. ողբա՛ իմ յոյսերուս թաղումը եւ սիրե-  
լիներուդ կորուսաը: Տիեզերքի թշուառները շատ են.  
մեր միախառնուած ձայնը որոտման պիտի փոխուի ու  
արթնցնէ թմրածները, շանթի պիտի փոխուի ու այրէ  
անարդարները, հրդեհի պիտի փոխուի ու վառէ խա-  
ւարը:

Եկո՛ւր թռչնիկ, այս գիշեր չքնանանք ես ու դուն.  
երգե՞նք, ժամերով երգե՞նք, մինչեւ որ դրախափ հըրեշ-

տակը ժպիտի վարդեր ցանէ, մինչեւ որ Արեւը ոսկե-  
զօծէ խաւարակուռ լեռները, մինչեւ որ թշուառութիւնը  
անէծքի պատանքով թալենք մոռացութեան հողին մէջ:  
Եկո՛ւր թռչնիկ, միասին լա՞նք, միասին ձչենք. եկո՛ւր  
որպէս զի մեր յուսահատութեան սալին վրայ վրէժի  
լաւագոյն գործիքներ դարբնենք. վաղը պէտք են մեղի.  
լաւագոյն գործիքներ դարբնենք. վաղը պէտք են մեղի.  
մենք սպաննելու ենք անպայմանօրէն տղիտութիւնն ու  
խաւարը . . . . :

\*\*

Մոլորեալ թռչունը ինծի մաիկ հըրաւ . . . . :  
Գիշերը կը ժպտէր սատանալի ժպիտով. թանձր  
խաւարը վարագոյր կ'ըլլար աչքիս, որ չէր կրնար բաժ-  
նուիլ խեղճ թռչնիկէն, որու ձայնը ա՛լ չէր լսուեր:  
Չ'կրցի գիտնալ, աղատուեցա՞ւ թէ մարսուեցաւ բուի  
աղիքներուն մէջ, միայն՝ հիմա ալ որոշակի կը լսմ իր  
աղիքներուն մէջ, միախառնուած՝ մարդկութեան թշուառ մեծա-  
ճիշերը, միախառնուած՝ մարդկութեան թշուառ մեծա-  
ճիշերը ձայնին . . . . :



Քերոսն պէս կը փայլին . անոնց նայուած քններուն մէջ վրէմի կայծը կը շողայ . վրէմ՝ մարդկային բարբարոս քաղաքակրթութեան դէմ , վրէմ՝ օրէնքներու ցանցին դէմ , ուրկէ կ'ազատուին զօրեղ յանցաւորները , ու կը բռնուին տկ'ար անմեղները . . . :

Բանտարկեալներու շղթաներու չպինդը , ահա զանգն է ապագայի մեծ յեղափոխութեան , որ սահմանը պիտի ըլլայ անհաւասարութեան , սահմանը՝ ուրկէ անդին պիտի սկսի մարդկային բարօրութեան , յաւիտենական , անպղտոր երջանկութեան շրջանը :

Բանտը կեսնք է՝ որովհետեւ անմեղներու գերեզմանն է . . . : Ո՛չ ոք զիտէ թէ այդ մարդիկն ինչո՞ւ բանտարկուած են . իրենք ալ չգիտեն . ոճրագործը . գողը շղթայի զարկած են , բայց դուրսը ոճրագործութիւնն ու գողութիւնը ազատ ու համարձակ կը պտտին իրենց մօրը հետ : Արդիւնքը կը պատժեն ու պատճառը ազատ կը թողուն , հրեշտակը սատանային տեղը կը կախեն , ճշմարտութիւնը ստութեան սիւնին կը կապեն , իշխողներու կամայականութիւններով բնական օրէնքներու սանձ կը դնեն . անհատական սեփականատիրութիւնը պահպանելու համար արդարութիւնը կը խաչեն . . . :

Բանտը արդարիներու տանջարանն է . . . : Արդեօք սա շղթայակիր դժբաղդներու մայրերը անոնց օրրանին վրայ հակած ցաւի ե՞րգը երգեցին , արդեօք իրենց ըստինքներով ոճիր կաթը խմցուցին . . . ո՛չ . ո՛չ . յանցանքը ստամոքսէն չ'սկսաւ . ոճիրի շղթան օրրանին հետ չ'կապուեցաւ . մարդիկ շատ վերջը ստիպուեցան ծեծել այս դուռները , որոնց անունը ժամականաւոր օրէնքը «յանցանք» դրած է :

Մարդուն սաղմնաւորուելէն մինչև կատարելագործումը , արտաքին աննպաստ ազդակներ կու գան զայն չչար» շինելու . սուրբը՝ «պիղծ» կը շինեն :

## ԲԱՆՏԸ



Անցեալ օր բանտն այցելեցի , թշուառներու բազմութիւնը տեսնելու և ապագայ մարդկութեան երազը հիւսելու համար : Սա՝ մեծ սրան է , ուր կան զանազան հագուստներով , զանազան դէմքերով թիւրքեր ու Քիւրտեր , որոնց թախծոտ ճակատներուն վրայ սիրելիներու կարօսն ու ազատութեան յոյսը քնացեր՝ որոնց կուրծքերուն տակ տաելութիւնն իր բոյնը շիներ է , հո՞վրէմի հաւկիթներ թիսելու համար : Զուարթ են բոլորն ալ . բայց այդ զուարթութիւնը գեղնած է՝ ինչպէս անոնց այտերը : Դիմացի սրանը Քրիստոնեաներուն սրան է . անոնք ալ կը կատակեն , կը խնդան ուռած ու դեղնած դէմքերով : Միւս սրանի բազմութենէն կը տարբերին ասոնք , իրենց ունեցած փոքր սեղանով , որուն վրայ «Աստուածաշունչ Ս . զիրքը» պատրաստ կը մնայ միշտ , և ուրկէ քահանան՝ երբեմն ալ պատուելին հոգեկան մխիթարութիւն կու տան տանջուղներուն : Մը լիթարիչը դժբաղդին քովը է , կեանքը՝ գերեզմանին քով . Աստուածն ալ բանտարկուած է . . . : Այս երկու խոշոր սրաններուն տակ , զնտանն է որ կը խորդայ . օդը տարիներէ ՚ի վեր բանտարկուած է հո՞ն , ու չէ փոխուած . մզլոտած , հոտած է մթնոլորտ . լոյս չ'կայ՝ որովհետեւ պատուհան չ'կայ : Դժուար է տեսնել որոշակի հո՞ն բնակողներու դէմքերը . բայց անոնց աչքերը կատուի աշ-

Բանտը քաւարան չէ, այլ բողոքներու ձուլարան...: Բողոքները յուսահատութեան անձրեին տակ չեն մարիր. անոնց թաղումը ահաւոր յարութեան մը յաշտարար նշանն է...:

Բանտը ապստամբութեան բազմածին որովայնն է: Ուրեմն, թող շատնան թշուառները, թող բազմապատկուին դժբաղդները, թշուառութիւնը իր ամէնսածայրայեղ աստիճանին վրայ հասնելու է, որպէսզի սկսի երեխ բարօրութեան արշալոյսը. թող շատնայ հալածանքը, թող շատնան բանտերը, որպէսզի ստուարանայ ապստամբ կորիւններու բազմութիւնը, որու ահեղ թաթերուն տակ, պիտի փշրուին անարգ զէնքերը շահագործողներու, բռնապեսներու, որոնց աիրապետութենէն վերջ՝ պիտի յաջորդէ անշուշտ Աշխատաեիր թագաւորութիւնը, անհաւասարութեան գերեզմանին վրայ:

Բանտը մեր երազներու օրբանն է... վազուայ Նոր կեսանիր անկէ պիտի ծնի. տառապանքը երջանկութեան մայրը պիտի ըլլայ. Աստուծոյ շղթաները պիտի քակտուին...:

Օրհներգութիւն բանտարկեալներուն, խնկարկութիւն բանտին, այդ վշտի բոյնին, ուր յոյսերը սակի երազները կը թիսեն, ուր սատանան Աստուծոյ կաթկու տայ, ուր գերեզմանը կեանք կը ծնի...:



## ՈՒԽՏԱԴՐՈՒԺԸ

Ս... ին

Ուխտեցինք որ սիրենք զիրար. որովհետեւ կեանք կոչուած մըրկայոյզ ովկիանոսին վրայ մահուան երեսը թքնելու, և միասին՝ բնութեան անսանձ կատաղութիւնն արհամարելու համար, սիրոյ նաւուն առաջին օթեակները վարձելով՝ վաղուան յաւիտենական բարօրութեան նաւահանգիստը համնելու որոշումը՝ ցաւերու սալին վրայ, միամոյլ կամքի անփշրելի մուրճերով ծեծեցինք: Ուխտեցինք որ սիրենք զիրար. որովհետեւ մեր սիրտերը կարծես ճակատագրուած էին դարեր առաջ՝ իրարու համար ապրելու, իրարու համար տառապելու, որովհետեւ պիտէինք թէ վաղուան նոր կեանքը մեր սէրէն պիտի ծնէր, թէ չարչարուած մարդկութեան շղթաները մեր իրարու տուած համբոյլներովը պիտի մաշէր և թէ վերջապէս տիեզերական դժբախտութիւնը, բիւրաւոր հոգերու անտանելի ծանրութեան տակ կքած կուրծքերնուս մէջ բռնկած համայնակուլ վրէմի խարոյկին տակ պիտի վառէր, մոխիր գառնար:

Ուխտեցինք որ սիրենք զիրար, որովհետեւ ատելութեան աստուծոյն գանը միկօնաւոր զօներու դիսակաց վրայ հաստատուած՝ գերեզմանական տիրապետութիւնը յաւերժացնել կը փորձէր.....:

Ուխտեցինք որ սիրենք զիրար, որովհետեւ ամբողջ աշխարհն ալ այնպէս կ'ուզէր, որովհետեւ բնութիւնը

ծերացած, հինգած՝ մեր սիրոյ ուխտին կը կարօտէր, եւ քիտասարդանալու համար: Ուխտեցինք, այո՛, արցունքով ուխտեցինք, համբոյրով ուխտեցինք, պատուոյ անունով ուխտեցինք, ուխտեցինք աչքերուն առջեւ արեւուն, որ անչարժ է ու անմահ: Երկինքին առջեւ, որ անհունութեան նախադուռն է: Երկուքս ալ լացինք այն աղբիւրին վրայ, որ մեր նուիրական ուխտատեղին է: բայց քու ցօղէ արցունքներուդ մէջ յոյսի ծալիկներուս խամրիլ տեսայ: Ես լացի՛ որովհետեւ գիտէի թէ մարդոց սէրերը կեղծ են ու դուն ուխտադրուժ պիտի ըլլաս: Դուն լացիր՝ որովհետեւ յուզմամբ առլցուն սրտիս ծոցէն պարբերաբար ելլող երազներու յորձանքին հանդէպ՝ չէիր կրնար անտարբեր հանդիսատես մ'ըլլալ: Իմ արցունքներս ցաւի անչափելի անդունդէն կ'ելլէին, քուկիններդ՝ բնազդումէն . . . Ես շատ վերջը հասկցայ . . . :

Խաբուեցայ, այո՛, խաբուեցայ . . . բայց ի՞նչ օգուտ . . . ուխտած էի: Ինծ ապտակով զարկիր՝ մաքիս աչքերը աղբիւրին յառեցի, սրտիս մէջ թոյն կաթեցնել ուզեցիր՝ ուխտս յիշեցի. ոտքերուս տակ գերեզմանս փորեցիր՝ ես խնդումով վազեցի այն խաչին քով, որուն վրայ անկեղծ ու անձնուէր սիրողները միայն կը խաչուին:

Գիտե՞ս, զզջումդ օգուտ չըներ . . . : Ես այս խօսքերը չեմ ըսեր արթնցնելու համար մարմարէ խիզճդ. մի՛ զզջար, այսինքն՝ մի՛ կեղծեր. դուն դաւաճանեցիր Սիրոյ Աստուծոյն, ա՛լ անոր մի մօտենար . . . :

Դնա՛, գնա՛ անարդ ևսասիրութեան կուռքին քով. հաւաքէ զլուխդ բիւրաւոր զինուորներն ատելութեան, ու պատրաստուի՛ր պատերազմի՝ արդարութեան ռազմավայրը . . . : Վստահ եղի՛ր, ես ընկեր չունիմ,

առանձին եմ, միայն օգնական հրեշտակ մ'ունիմ, այն է՛ իմ ուխտս . . . : Զարնել տո՛ւր կամ՝ զա՛րկ. անէ՛ծք այն բազկին որ պիտի բարձրանայ քու և արբանեակներուդ վրայ: Եւ պաշտպանուիլ չպիտի փորձեմ. միայն ժամանակ պիտի ունենամ անշուշտ վիրաւոր վիճակովուքաշքուիլ, երթալ ուխտատեղին, արցունքներս խառնել աղբիւրի ջրին, ու աչքերս յառել արեւուն, որ անշարժ է, ու անմահ, երկինքին՝ որ անհունութեան նախադուռն է . . . :



ցանքինն է, բայց անոր սահմանին վրայ երազուած համամարդկային երջանկութեան դրօշը նկարեցիր, այնչափ յոռետես էի, որ վստահօրէն կը կրկնէի թէ՝ յաղթանակը գերեզմանինն է, բայց այդ գերեզմանին գլխուն վերև օրրանը կապեցիր վաղուան սիրով անմահ աստուած-մարդուն, որուն օրօրը երգեցիր քու գրչովդ, արցունք ու ցաւ ցանով, և կարմիր երազներուս ոսկի ծաղիկներու թերթերուն մէջ աղամանդէ ցօղեր շարող զրիչովդ՝ զոր համբուրեցին խանձած հոգիները:

Յարգանք քեզ արիւնի ու յոյսի բանաստեղծ, յարգանք քեզ . . . :

Դարիբ էիր դուն, դարիբ . . . դարիբ՝ մեր անտարբեր ու մեղկ սրտին, դարիբ՝ մեր մզլուած ու լրգանուկ երազներուն, դարիբ՝ մեր կործանուած ու ամայացած օճախին . . . : Ուշ ճանչցանք, չուտ զզչացինք՝ երբ տեսանք որ ճամբորդի ցուալը ձեռքդ, չարչարանքի խաչը ուստ, կը քալէիր բռնակալի զնդանէն մինչեւ անարգեւած՝ բայց չպղծուած անկոխ բարձրութիւնները մայր հողին . . . : Այցելեցիր մեր օճախը . . . կանցի . . . Դուն պատմեցիր . . . քրքրեցիր անոր աւերակները, խառնեցիր անոր մոխիլները, որոնց մէջ չգտար այն կայծը, որ լուսաւորէր տանջուածներու երազի ճամբան: Զի յուսահանցար, անմիջապէս սիրադ վառեցիր, կէսը կայծ՝ կէսը մոխիր շինեցիր, մին ծածկեցիր վկատակներու տակ՝ ապագայ սերունդի վառոդ սիրաերը բռնկեցնելու, միսը յանձնեցիր հողին, որպէս զի անապատին մէջ թափառող թմրած հոգիները արթնցնէ վսեմ սարսուսով . . . :

Ողջոյն քեզ, Դարիբ աստուած, ողջոյն քեզ . . . Այսօր երկրպագուներդ քիչ են, բայց վաղուանդ շատ պիտի ըլլան. որովհետեւ քու մէջ դարերու մարմնաւոր-

## Թ Ո Թ Ո Վ Ա Ն Ք Ն Ե Ր'

Ա. Ս. Խարոնեանի պատկերին առջեւ



Ուշ ճանչցայ՝ բայց չուտ սիրեցի. որովհետեւ արեւուն ոսկի ճառագայթներուն մէջ արցունք տեսայ, լուսնի արծաթ կոպերուն տակ ցաւի բոյնը նշմարեցի, ամայութեան չղթաներու տակ յօրանջելէ ճանձրացած երան կուրծքին ներքեւ վիշտերու հրաբուխին փոթորկիլը գուշակեցի, արիւնուայ ձորերուն՝ տառապանքիւ խաչերութեան երգերու ոռնոցը լսեցի, չարչարանք մարդոց բողոքի սլաքներուն՝ անհունութեան դաշտին մէջ, զիրար խաչաձեւելը դիտեցի, Աստուծոյ պարտութեանը հանդիսաւես եղայ՝ սատանայի սուրբն առջեւ. որովհետեւ տեսայ որ գերեզմանը կեանքը կը կլլէր, ոչնչութիւնը իրականութեան սահմանը կ'ըլլար, յոյսը անէութեան աղիքներուն մէջ կը մարտուէր, վարդը փուշերու մէջ կը խեղդուէր, ու բանտուած գեղեցկութիւնը տգեղութեան առջեւ արտասուելով՝ աղասութիւնը կը մուրար: Զիրցի հասկնալ թէ ի՞նչպէս հակադրութիւնները կրնային օղակաւորուիլ՝ համազրութեան դրօշին ներքեւ . . . :


Ես համակերպեցայ. այդ համակերպութիւնը հանգըտաւթեան աստղին մայրն եղաւ:

Ողջոյն քեզ դարերու զաւակ, ողջոյն քեզ . . . քու աչքերուդ մէջ յոյսիս աստուծոյն ժպտիլը տեսայ . . . : Ես հաւտացեր էի թէ յաւիտենական ասպարէզը տառա-

ուած ցաւը կայ . արցունքի ու տառապանքի արիւնոտ ճամբաներէն քալող ազգերու խորուն ցաւը : Քու աչքերէդ , որք անհունութեան պատուհաններն են , կը տեսնուի՝ անցեալն իր նախճիրներով , խաւարով , նեղկան՝ իր արհաւիրքով , տանջանքով , ապագան՝ աներեւակայելիօրէն գեղեցիկ արշալոյսով , որուն երազային աշոտ պատկերը ըմբուտութեան սաղմը կը դնէ մեր կուրծքերուն տակ :

Երգէ՛ ուրեմն այդ փոթորիկին երգը . երգէ՛ տառապողներու երգը , ու «արցունքի հովիտաներէն քաղելով՝ երգէ ցաւը՝ չարչարւող ազգին , ցաւը լեռներուն , որք մեծ Աստուծոյն երեսին զարնուելիք բարդուած բողոքներ են . երգէ՛ , ու թող տիեզերքը մտիկ ընէ , երգէ՛ , ու թող թիսուսներ անդամ մըն ալ ծնին , անգամ մըն ալ խաչուին , գեղի համար , քու երազիդ համար . . . .

Յարգա՞նք գեղ , ցաւերուս , երազներուս մարմնաւած Աստուծը , յարգա՞նք գեղ . . . .



## ՄԻՆԱԿ ԵՄ , ՄԻՆԱԿ . . .

Ճմեռ է . ցուրտ քամին կը փչէ սոսկալի ոռնումով . ձիւնը զոցեր է սենեակիս ու ոսկի յոյսերուս պատուհանները . չիկար մէկը , որ բարեխիղճ գտնուելով՝ քովս գայ , ու մեռած երազներուս յարութիւն աւետէ . . . մինակ եմ . . . .

Տառապա՞նք , յուսահատութիւն , ամայութիւն : Մարդկալին երջանկութեան հորիզոնը մթագնած է թըշուառուառութեան սե ամպերով . չ'կայ անձնազո՞ն հրեշտակ մը , որ այդ ամպերով իր լուսելին մարմնին զգեստ չինէ , անովլ ծպտուի . ու ամէնուն երազած ազատութեան աստուածը գերութեան շղթաներէն ազատէ . . . մինակ եմ . . . .

Դժբաղդութեան կոհակներ կու գան , կը զարնուին արիւնոտ սրտիս խարխուլ պատերուն . ատեն մը , յուսախաբութիւնն ունեցայ կարծելով թէ՝ գտայ իմ ազատարար հրեշտակս , որ վէրքերուս սպեզանին պիտի ճարէր , ու ծով ցաւերս իր անհատնում սպունգներով պիտի ցամքեցնէր . բայց նոս վէրքերս բազմապատկեց , ծով ցաւերս ովկիանոս մը չինեց . հիմայ այդ ովկիանոսի ալիքներուն խաղալիք՝ աչքերս յառած եմ աստղերուն՝ որք անգութ են , նաւահանգիստին՝ որ հեռուէ . . . մինակ եմ . . . : ինչո՞ւ այս անբաղդութիւնը . . . ես մինչև հիմա մէկու մը չարիք չըրի . մէկ երեսիս զարնողին՝ միւսը դարձուցի . հայհոյանքով խօսեցան՝

աղնուօրէն պատասխանեցի. չարիք ըրին՝ բարիքով՝ փոխարինեցի. զիս անդունդը գլորել ուզողներուն անկեղծօրէն բարեկամական ձեռքս երկնցուցի. սրտիս մէջ ատելութեան օձը չթողուցի որ բոյն շինէր ու իր շապիկը փոխէր, աչքերս գոնէ վայրիկեան մը բարկութեան ու վրէժի բոցովը չի փայլեցան. ես, սահմանաւոր խեղճէակ մը, անսահման համբերութեան մարմնացումն եղայ. բայց անսպառ սէրս ատելութեամբ վարձատրուեցաւ, երազներուս կրակը ասոր անոր թուքովը մարեցաւ. հիմա չորս կրողմս անսպատ կր տեսնեմ. անվերջ, անծայրածիր անսպատ, որուն մեռելային ստամոքսին վրայ չկայ ովասիս մը, ուր ծարաւս յագեցնեմ, ուր վայրկեանի մը համար ժարտիմ՝ ըսելու թէ «ես ալ ապրեցայ . . .» մինակ եմ . . . :

Չ'գիտեմ մարդիկ ի՞նչ բանը կը սիրեն . . . ես մարդիկը չ'ասկցայ, մարդիկը զիս չ'ասկցան: Կարծեցի թէ գեղեցիկութիւնը ամէնուն սիրելի էր, վաղեցի, անոր խորանին առջև ծնրադրեցի երկիւղածօրէն, բայց . . . տեսայ որ մինակ եմ . . . . . :

Մարդոց սիրտերուն մէջ ինքնահաւանութեան, գծուծ ու այլամերդ ինքնասիրութեան, պժգալի տաելութեան սև հունտերը ո՞վ ցանեց. ո՞վ սորվեցուց սամարդոց թէ՝ ապերախտութիւնը կեանքի դժնդակ ճամբուն առաջնորդն է, թէ դաւաճանութիւնը յաջողութեան բանալին է և թէ վերջապէս կանգնելու համար պէտք է ուրիշ մը գերեզման նետել: Շատ վնասուցի, ու չկրցի գանել այդ սագայէլին որջը. բայց տեսայ որ բոլորին սրտին մէջ հի բանոց մ'ունէր. պոռացի, կանչեցի, ո՞չ ոք պատասխանեց. իմ ձայնիս արձագանքնինձի պատասխանեց. հասկցայ որ պարապ տեղը կ'աշխատիմ, քանի որ . . . մինակ եմ . . . :

Սակայն երջանիկ ու հպարտ եմ իմ լքուած մենութեանս մէջ. ես կը սիրեմ զայն ու կը գուրգուրամ անոր վրայ . . . :

Իմ ցաւերուս մշտական գոյութիւնը, անոնց կրակէ ակուաներու տակ անարատ հոգւոյս ծամուիլը, իմ փառքի պսակը կը հիւսեն այն գերեզմանին վրայ, ուր պիտի թաղուին անցւալն ու իր հրէշային ուրուականները, անհաւասարութիւնն ու յուսահատութիւնը, արցունքն ու զայն ծնող վիւտը . . . :

Հեռացէք, հեռացէք ինձմէ դուք՝ որ կեղծիք, այսինքն միխթարութիւն կը կոչուիք. ես գիտեմ թէ ոտքերուս առջև անդունդ մը կայ անանցանելի. այո՛, ես յօժարակամ պիտի նետուիմ հոն, որպէսզի անոր անթափանցելի խուարային վարագորին ետեւէն վաղուան ակնախատիլ Արեւուն փալիլը տեսնեմ, մարդկային գըժքաղութեան մռայլ հորիզոնին վրայ . . . : Ո՛չ, ո՛չ, ես ընկերոջ պէտք չունիմ, քանի որ դեռ չի ծնած ապագան միռած չէ . . . . . :

Թէկ աչքերս արցունքու են, սիրտս վիրաւոր, մտածումներս ուե, ու մարմինս տանջանքի մեծ խաչին քով, բայց միխթարութիւն մ'ունիմ ես ինձմէ, երբ . . . մինակ եմ . . .



## ՎԱՐՊԵՏԻՆ ԱՌՋԵՒ



Նուագէ՛ վարպետ, նուագէ. ան'ս աշխարհն ամբողջ կուլայ. լա՛ց ինձ հետ, թող լայ և քու ջութակդալ մեղ հետ: Կը տեսնե՞ս սա ծաղկին աչքերուն կոպերուն տակի արցունքի ցողը, ուր պատկերը կայ մահուան, պատկերը՝ ձմեռուան սառնաշունչ քամիին: Պահմը դադրեցուր ջութակիդ ձայնը, ու մտիկ ըրէ՛...: Դալարագեղ հովիաներու կուրծքը համբուրող երգը կը լսե՞ս. այդ երգը գերեզմանի խոչակէն կ'ելլէ ու մահուան բերնով կ'երգուի. կը տեսնե՞ս հպարտ լեռներու սոսկումը վաղուան սպառնալիքին տակ. կը նայի՞ս թէ ինչպէ՞ս լոյսը կը դողայ խաւարի մուրճէն. կր լսե՞ս անօթի մը թութեան սե ակռաներուն կափկափիւնը՝ լուսոյ հրեշտակին առջև. բնութեան տարերային ուժերու ահաւոր պատերազմի շեփորի ձայնը կը լսե՞ս. այդ սոսկալի պատերազմին ականատես ըլլալու սոսկումը գայլի ակռաներով կը յօշոտէ վիրաւոր միրաս:

Նուագէ՛ վարպետնուագէ՛. քու երդերովդ թմրութիւնը առուրի իմ զգայութիւններուս, թմրութիւն՝ իմ բորբոքեալ գանկիս, թմրութիւնը՝ թշուառ մարդկութեան դարերէ ի վեր ծնած ու խնամած երջանկութեան աղւորերազներուն՝ մշանջենապէս թաղուելու դատապարտուած ըլլալու մասին ակամայ ունեցած թունաւոր կասկածներուս: Գեղեցիկ նուագէ՛ վարպետ, գեղեցիկ նուագէ. այնպէս որ ջութակիդ բարակ թելերուն վրայ իմ հոգիս

հալի ու չքանայ, որովհեաեւ սա աշխարհին մէջ, հանգըստութեան ճամբան տառապանքի անտառէն կ'անցնի, ու յաւիտենական երջանկութեան օթևանը մահուան զրկին մէջ կը վերջանայ: Վարպետ, հին օրերու երգը մի նուագեր. մենք կ'ուզենք որ անցեալի գերեզմանին վըրայ մոռացութեան տապանաքարը երկնցնենք. կոյր սիրոյ երգն ալ մի՛ նուագեր. որովհեաեւ մեր մեծագոյն գմբաղդութեանց ակը անոր բերնին մէջն է. ո՛չ, ներկան պէտք է թաղել անոր զլիսուն վերեւ վաղուան երջանիկ մարդկութեան վայելքի դղեակը շինել: Վարպետ, չըլլա՛յ թէ ջութակիդ թելերուն տակ խոչնդուաներու չի յաղթող անկարող կամբի մը յուսահատութիւնը գայ պահուցիլ ու իր բոյնը շինել. չըլլա՛յ թէ մարդկութեան համար չարչարուող ու զոհւող հերոսներու ոգիները մատներուող տակէն դասալքումի երգն երգեն ու պարտականութեան գաշտը ամայի թողուն. չըլլա՛յ թէ անարգ համակերպութեան սաղայէլը ջութակիդ յօրինած եղանակներուն մէջ հայելով՝ ստրկութեան չղթայ մ'ըլլայ ու գայ կաշկանդել մեր ձեռքերը...:

Չէ՛ վարպետ, չէ՛. քու սրտիդ գուռներն գոցէ՛ ամէն ձայներու, ամէն թելաղդութիւններու ահջեւ, ու միայն ինձ մաֆիկ ըրէ: Ուրիշները՝ ոճիրի անունը հատուցում կը դնեն. մի՛ լսեր. շատեր՝ երջանկութիւնը ուրիշի գմբաղդութեան ծոյը կը փնտռեն. իսենթ մի՛ ըլլար. կան այնպիսիներ, որոնք ատելութիւնը սիրոյ մայրը կը գաւանին, ու արիւնը՝ արդարութեան հայրը. մի՛ շուարիր: Ստութիւնը ծշմարտութեան վերարկուն կրնայ հագնիլ հրապուրելու համար, բայց մի՛ տարակումիր: Ամէն բան կը փոխուի, սակայն մեր ճամբան տառապանքի ծովէն, գմբաղդութեան նաւով, անփոփոխ է...: Վարպետ, երկու քս ալ այդ ճամբէն պի-

ամի քալենք, սրտի կատարեալ բերկրանքով ու հպարտութեամբ :

Ուրեմն նուագէ՛, նուագէ՛ ըմբոսատութեան երգը, պայքարի երգը, վրէժի երգը . . . . .

Ըմբոսատութիւն՝ ներկայ ընկերային անարդար կարգերու դէմ, պայքար՝ անհաւասարութեան դէմ, վըրէժ՝ տիրապետական ողիին դէմ :

Վարպետ, եթէ յոգնիս, եթէ ջիղերդ թունան, դարձեալ պէտք է նուագես, մինչև որ ջութակիդ ճըպոտին տակ հսգիս մաշի, ու երազներս լուծուին, մինչև որ յաւիտենական անէութեանս ոսկի դուռը բացուի ու ես առկէ ներս մտնեմ . . . . .

Նուագէ՛ վարպետ, մի անտենար, նուագէ՛ քումատներովդ, ու անոնցմով իմ էութեանս ու երը քաղէ. այլև ապրիլ չեմ ուղեր :

Ես երազ մ'ունիմ միայն.—զերեզմանիս մէջէն դիտել անցեալին ու ներկային թաղումը և ապագայի փառաւոր յաղթանակը . . . .



## ԱՇ, ԵԹԷ ՆԱ ԺՊՏԷՐ ԻՆԾ . . .

Սա տառապանքի անտառը պիտի կրնայի վառել եթէ նա ժպտէր ինծ : Արցունքի անհամար կաթիներէ կաղմուած ծովերը պիտի կրնայի խմել եթէ անոր ըստպոնքէ շրթները միանային աւագուտ, անապատ հոգիիս : Ես պիտի կրնայի խաւարը բանտարկել յաւիտենականութեան բանտին մէջ, եթէ նա սիրոյ բանալին ինծ յանձնէր . . .

Վատահ էի թէ կրնայի անցեալը թունաւորել ու ներկայի գերեզմանը փորել եթէ ապագայի շողչողուն ասաղը իր ակուններով չի խածներ . . . . .

Նա չճանչցաւ զիս, թէև ևս ճանչցայ զինքը : Նա խորհեցաւ թէ՛ ևս դաստարկապորտ մըն էի ու զուարձութիւն կը փնառէի, բազդախնդիր մըն էի ու փառքի ետեէն կը վազէի, հրեշտակ մըն էի, ու սատանաներու ծառայութիւն կ'ընէի . . .

Զ'գիտեմ, ո՞վ կապեց անոր սիրաը կասկածոտութեան սիւնին, ու անոր բիւրեղէ հոգին՝ պղասոր ջուրերու հոսանքէն տարուած խարխուլ նաւակի մը կայմին : Ես չկրցի ճանչնալ թշնամիս, որովհետեւ բարեկամս ալ ինծ անծանօթ մեաց : Զուր տեղը իւաւարի անանցանելի բարիղներու մէջ խարխարեցի մոլորագին, զուր տեղը վնասուեցի ազատարար հրեշտակը . լուսոյ ճակարին վրայ՝ մահուան ստուերը տեսայ, ու արշալոյսի աչքերուն մէջ վերջալոյսի արցունքը նշմարեցի երազկոտ . . .

Ա՛հ, եթէ նա ժպտէր ինծ, ես կը յաղթէի խոչընդունեարուն, թշուառութեան տերեներով փառքի պսակ կը հիւաէի թշուառներու զլիսին. անբաղդներու արցունքով ադամանդէ մանեակներ կը շինէի տառապրղւներու պարանոցին, ու մահուան պիղծ գործիքով՝ մարդկային վերջին արդարութեան արձանը կը կանդնեցնէի ներկայ ընկերային անիրաւութեան կառափնատին քով . . . :

Ա՛հ, եթէ նա ժպտէր ինծ, ես պիտի կրնայի ակռաներով ծամել գերիներու բազուկները կապող երկաթէ շղթաները ու զանոնք մարսել՝ տկար ստամոքսովս . . . . Միլիմաւոր տառապողներու սա անհամար բազմութիւնը ո՞ւ կ'երթայ այսպէս անզուխ, յուսակտուր, գերեզմանի եղբը գտնուող օրհասականի մը աղիողորմ ճիշերն արձակելով։ Իր եսկը մթութիւնն է, առջել՝ անդունդը դէպի նահապետական շրջանը վերադառնալը անկարելի է, անդունդէն ցատկելը՝ անյուսալի. անոր օրբանը վճացած է, ու գերեզմանը բացուած, առաջինը վերաշինելը անիրաւականութիւն՝ կամ յաւ ես է ըսել՝ յետադիմութիւն է, իսկ երկրորդը գոցել՝ մահուան սանձ դնել կը նշանակէ . . . . . :

Ովկիանոսը իր անդունդներուն յատակին վրայ կատղած է. անոր ամենի ալիքներուն յայն կոկորդին մէջ կ'երթան խեղելու ոչ միայն վշտահարներու օգնութեան աղաղակները, այլ մարդկային հպարտ՝ բայց մնամէջ փառասիրութեան այլանդակ ստուերները . . . :

Ա՛հ, եթէ նա ժպտէր ինծ, թշուառներու բազմութեան օրբան չպիտի շինէի, ճակատագրական օրէնքով փորուած գերեզմանը չպիտի գոցէի, օգնութեան աղաղակ չպիտի արձակէի. ստուերի մը կրթնելու յիմարութիւնը չպիտի ունենայի, մահուան սանձ դնել

չպիտի երազէի. ահ եթէ նա ժպտէր ինծ, ես պիտի առաջնորդէի այդ բազմութիւնը բողոքի ճամբով դէպի յեղափոխութեան՝ այսինքն բարօրութեան նաւահանգիստը։ Ես վարդ պիտի ցանէի այն ուղին, ուր փուշեր անկուած են, ու ժպիտ՝ այն արտը, որ արցունքով թրջուած է։

Ա՛խ, եթէ նու ժպտէր ինծ, ես կը սորվեցնէի սամարդկանց՝ թէ մահուան յաղթելու գերազոյն միջոցը արհամարանքն է, թէ՝ անհաւասարութիւնը բառնալու ճամբան, անհանդուրժելի տառապանքի ստամոքսին մէջ երկնուած յեղափոխութիւնը՝ ու տեական բարօրութեան նաւահանգիստը. ախտատանքի թագաւորութիւնն է . . . :

Ահ . . . միայն թէ նա ժպտէր ինծ . . . . :

Ատելութիւնը կը թաղէի, ու ասպարէզը սիրոյ կուտայի. մահը կը շղթայէի ու կեանքը իտէալին հետ կ'ամուսնացնէի. չարութիւնը կը թունաւորէի ու թագաւորական գահը բարութեան կը յանձնէի. տգեղութիւնը կ'սպաննէի ու գեղեցկութիւնը կուռք մը կը շինէի. բազմութեան աղատութիւնը կաշկանդող անհաւականքմահաճոյքով շինուած օրէնքը կը ջնջէի, ու իւրաքանչիր անհատի կամքին անբոնաբարելի աղատութեան թագաւորութիւնը կը հասատէի փոխադարձ յալ գանքով ու պաշտպանութեամբ . . . . . :

Ա՛խ . . . ա՛խ . . . միայն թէ՝ նա ժպտէր ինծ . . . :



եղերքը դեղնած տերեւի պէս դողացած պահուս՝ լսեցի բարձրածայն քրքիչն այն մարդոց՝ որոնց բարօրութեան համար յեղափոխութեան աստուծոյն՝ աղօթք ըրեր էր ժամերով։

Շատեր սիրեցի, բայց ամէն մարդէ ատելութեան ապտակ մ'ընդունելով՝ տեղս նստայ. հասկցայ որ կամ իմ սիրտս կեղծ էր, կամ սիրածներուս սիրտը՝ իմ սիրոյս անարժան։

Այս՝ այեւս հեռանալու եմ. ամէն բան իր սահմանն ունի, տիեզերքն ալ սահմանաւոր է. տիեզերքի սահմանը՝ մարդկային մտքին ըմբռնումի անկարողութիւնն է. ինչպէս որ տառապանքի սահմանն ալ անոր չի կարենալ հանդուրժելու անկարողութիւնն է։

Հիմա այդ տառապանքի սահմանին վրայ եմ. անկէ պիտի բարձրանամ սա ամայի բարձր լերան գագաթը, որուն մէկ կողմը լիճը կը խայտայ. միւս կողմը հովիտը կը ծիծաղի յոյսի շուշաններով։ Սակայն ոտքերուս ուղղութեամբ չ'պիտի նայիմ, բնութեան ագւորութիւնները չեն հմայեր զիս՝ ինչպէս մարդկային վայելքները։

Ներկան սիրել՝ ապագայի երեսը թքնել է. դիւրամատոյց գեղուհիով հրապուրութիւը, անմատչելի գեղեցկութեան զիցուհին ապտակել է։ Տեսզութեանս ծիրին փոքրութիւնն ու մօտաւորութիւնը շարունակ վերասլանալ ուղղով երեւակայութիւնս կը շղթայէ, ու երազային զգլիիչ պատկերները կետնքի ստորնաքարշ ձգտումներու ոտքին կը կապէ . . .

Բաւական է ա՛լ . . . բնութիւնը չպիտի սիրեմ. քանի որ ձիւտղներու կաթ կուտայ, ներկան պիտի թաղեմ, քանի որ անոր գերեզմանը ապագայի օրբանը պիտի ըլլայ. զիւրամատոյց աղջիկներուն չպիտի համակրիմ, որովհետեւ մեղքութիւնը, որ հոգիին թոյնն է, անոնցմէ

## ՄԵՆՈՒԹԵԱՆ ԵՐԳՍ

Զէ՛. ա՛լ ձանձրացայ վիշտը երդելէն. այլեւ նողականք կզգամ երազներուս փառարանութիւնն ընկելէ. ո՛չ. պիտի քաշուիմ աշխարհէն. սա ամպամերձ լերան քղանցքին տակ հպարտօրէն բարձրացող կաղնին իմ ապաստարանը պիտի ըլլայ. Ահա լճակը, որ կը ժապիտի իր կապոյտ ալիքներով զեփիւռին հետ պար բռնած. ահա ամպի կտորը, որ կուլայ, ահա արեւը, որ կը խնդայ . . . Հակաղրութեանց ընդհարումը, կեանքի տարկանոնութեանց ակէն բղիսած այլասեռ տարրերու ամուսնութիւնն է. որմէ յառաջ պիտի գայ վաղուան համագրութիւնը. Ես կը սիրեմ այդ ընդհարումը. բնութեան իւրարու հակառակ տարրերու պարբերական ընդհարումը, որուն ականատես ըլլալով պիտի անցնեմ ճգնաւորական կեանքին մեացած օրերը։

Ո՛չ, այլեւ մարդիկը սիրելու պատճառ մը չունիմ, իմ ապրած քսանըհինգ տարիներս, քսանըհինգ դարերու չափ երկայն եղած ու այդ դարերու ընթացքին՝ ես խորապէս ճանչցայ մարդն ու անոր ներքինը։

Երբ հիւանդ էի, որու որ կրթնիլ ուզեցի, տեսայ որ յենարան կարծած սատուեր մըն էր խարռուսիկ. գրժարագութեան քամիին աւշիւ սարսափահար՝ երբ մէկու մը ձեռքը կը խնդրէի շունչ առնելու համար, փոխանակ օգնութեան՝ փուշ երկնցուցին ինծ. ես բռնեցի փուշը ու նիհար ձեռքերս արիւնստեցան. անդունդին

Կը ծնի, ես պիտի սիրեմ լերան վայրի աղջիկը, պիտի հեռանամ այն վայրերէն, ուր տեսողութեանս ծիրը շղթայուած կ'երեւի. ատոր համար պիտի ելլեմ սա դիմացի բարձր լեռը . . . :

Կ'ըսեն թէ՝ շարունակ սաստկաշունչ հով մը, այդ ձիւնապատ լերան՝ ձերմկած մագերով ծերոնիի ականջին տակ, տարերային փոփոխումի յաւ իտենական օրէնքին բերնով՝ վայրենօրէն մահուան երգը կ'երգէ և թէ մարդս կը վախնայ եղեր անոր ձայնէն :

Ոչ, ես չեմ վախնար, որովհետեւ շատ կը սիրեմ այդ երգը: Փոփոխումի օրէնքը բարեշրջումի՝ այսինքն կատարելագործման ճամբէն կը քալէ՝ ոչ թէ յուեշրջումի՝ այսինքն քայլայումի, փճացման ճամբէն :

Ժամանակ կորսնցնելու չեմ. պէտք է հասնիլ լերան գագաթը, պէտք է մտիկ ընել լճին ու հովուն երգը, պէտք է դիտել հեռուն, կարմիր հորիզոնը, որու գլուխը պիտի ոսկեղոծէ վաղուան փառայել արեւը . . . :

Այդ անմատչելի բարձունքէն պէտք է դիտել մարդկային անասնական կիրքերու կափւը, կեանքի թռն ու բոհին մէջ՝ կեղծիքի սարկութեան, շահագործումի ու բռնութեան յաղթանակներէն վերջ՝ անոնց չարաչար սպաննումը:

Պէտք է հեռանա՛լ, պէտք է հեռանալ ու առանձնանալ երազային դղեակին մէջ, ու դիտել. դիտել՝ անթարթ աչքով ու երկար . . . դիտել վերասլացած և յուզուած սաղմնաւորումը ու յետոյ բռնկումն ու յաղթանակը վաղուան մեծ ու արմատական յեղափոխութեան:



## ԳԵՐԵԶՄԱՆՍ

Տեսայ որ փորած էին գերեզմանս . . . . . :  
Ոչնչանալու սոսկալի մղձաւանջը փոթորիկի մը փոխուած՝ տարտղներ էր դամբանիս եղերքը դիզուած հողակոյտը, որ իմ գերմակը պիտի ըլլար . . . :

Հասկցայ թէ դիակս անթաղ պիտի մնար, ու սոսկացի, այդ սոսկումի անօթի որկորին մէջ գացին մարսուիլ իմ այնքան փայփայած, այնքան սիրած երազներուս ու յոյսերուս նիհար սերմերը . . . :

Ահ, անգութեն սա մարդկիկը, անգութ, շատ անգութ . . . մանաւանդ՝ սա գերեզմանափորները . . . ով քսաւ իրենց թէ ես ա՛լ ապրիլ չէի ուղեր:

Քանի որ արեւը կայ կապոյտ ու պայծառ երկնակամարին վրայ կամ ու ամպերուն ետեւ, քանի որ գարնան անուշանոտ ծաղիկները քնացեր են ձիւնի ձերմակ վերմակին տակ, քանի որ յոյսի կոկոններ կան գլխու պայտ տալու չափ խորունկ տառապանքի անգունդին վերեւ, ինչո՞ւ զիս շուտ մը թաղել կ'ուզեն. ես արեւը չեմ կլեր, ծաղկանց արմատները չեմ քաշեր, յոյսի կոկոնները չեմ ծամեր. ինծմէ ի՞նչ կուզեն . . . :

Գոցեցէ՛ք սա գերեզմանը, գոցեցէ՛ք. ես ապրիլ կուզեմ. մահուան աչքերը գոցեցէ՛ք որ զիս չի տեսնեն. իմ անունս հատուցում է, ու հատուցումը չպիտի մնանի . . . :

Երբոր ես մեռնիմ, անարդարութեան թագաւորու-

թիւնը յաւիտենական պիտի ըլլայ, ու արցունքի ովկիանուը՝ անսահման։ Ոչ, ոչ ես պէտք է թաղեմ աւելորդապաշտութիւնները նախապաշարումներու պատանքով գիտակցութեան փոսին մէջ, պէտք է ճակատագիրներ սահմանող Աստուածը, ինքնավատահութեան, ձեռներէցութեան հայր աստուծոյն ձեռքովը խեղդեմ։ Բաւական է որչափ տառապեցաւ մարդկանց թշուառ մեծամասնութիւնը տարերային ճակատագրականութեան հնազանդելու կոյր հաւատքին երկաթէ անիւններուն տակ, բաւակա՞ն է որչափ որ սարկութիւնը անցեալի յաղթանակը յաւերժացնել ուզեց, ու մեր ոսկի երազներուն վրայ՝ մահուան դամբանականը երգեց։

Գոցեցէ՛ք իմ գերեզմանս, գոցեցէք. ևս դեռ նոր ծնած եմ. մթին ու անլոյս անձանաչողութիւնը թաղելը ամենավատ ոճրագործին պարտքն է։ Դաւաճան մի՛ ըլլաք։ յաղթանակը՝ վաղուանն է։

Անէծք այն ձեռքերուն, որք իմ դիակիս վրայ հող պիտի լցնեն. անէծք այն բազուկներուն, որք իմ երազներս պիտի թաղեն. Սոսկացէ՛ք անէծքներէս. Մեռնելէ չեմ վախնար. անզդայութենէ կը սարսափիմ, անէութեան գիրկը նետուելէ չեմ քաշուիր, երազելու անկարող ըլլալէ կը դողամ. ։ ։ ։

Եթէ անցեալը չտեսնէի, ներկան չճանչնայի ու տպագան չ'երազէի, մահը երանութեանս օթեւանը պիտի ըլլար։

Ուրեմն գերեզմանս գոցեցէ՛ք, ես չպիտի մեռնիմ. ո՛չ. եթէ ձեր աշխատութեան անօգուտ վատնուիլը չէք ուզեր, իմ պառկելիք տեղս անցեալն ու ներկան թաղեցէ՛ք. ես ապագայ կը կոչուիմ. ։ ։ ։

Անմահ չեմ. բայց հեռու եմ մահուան տիրապետութեան սահմանէն։

Եթէ մեռնիմ, շիրմիս վրայ պիտի գան արտասուել իմ սիրականներս, որոնց երբեմնի պայծառ աչքերը աշոտացած են տիրութեան անթափանցելի մշուշով, ու անոնց գեղեցիկ հորիզոնը մթագնած՝ յուսահատութեան սեւ ամպերով. ։

Անխիղճ մարդ, երեսս մի՛ նայիր. չե՞ս հասկնար ըսածներս. ևս չեմ ուզեր մեռնիլ։

Ա՛հ, կարելի՞ բան է. կրնա՞մ համբերել որ Անոր կապոյտ աչքերուն աղու և խորհրդաւոր նայուածքի անեցրութեան մէջ ուրիշները լողան, ուրիշները զինովնան. կրնա՞մ հանգստանալ՝ երբ Անոր կաթ այտերուն վրայ ուրիշի մը շրթունքը գայ հանգչի. ։ ։ ։

Գերեզմանափո՞ր, եթէ անպատճառ պիտի թաղես զիս, հարկ է որ զայն ալ ինձ հետ թաղես, որպէս զի աչքս հողին տակէն կեանքին չի նայի. չե՞ս ընդունիր. լաւ ուրեմն. ինձ համար բացած փոսիդ մէջ թաղուիլ դատապարտուածներու անունները համբեցի արդէն. հեռացի՛ր ինձմէ. ։ ։ ։ Ես դեռ մեռնելու չեմ, որովհետեւ պարտք մ'ունիմ կատարելիք. Ստութիւնը զիլսատել, անաղարտ գեղեցկութիւնը պաշտու մի առարկայ շինել, կեղծիքը անկեղծութեան չոււանով խեղդել, անհատական կամքի բացարձակ աղատութեան թագաւորութիւնը յաւերժացնե՛լ բարութեան հրապարակին վրայ. Զուր ջանք է զիս թաղել փորձելը, մինչեւ որ չտեսնեմ թաղումը հին կեանքին, մահը՝ անհաւասար ու դժբաղդ կեանքի պայմաններուն, շոգիացումն արցունքին, յուղարկաւորութիւնը՝ ներկայ ընկերային կարգերուն, ու Արշալոյ-սը՝ Վաղուան երջանիկ մարդկութեան։

Գերեզմանափո՞ր, սա բացուած գերեզմանին մէջ դո՛ւն թաղուիր. ես չպիտի, չպիտի մեռնիմ, որովհետեւ նոր ծնած եմ. ։ ։ ։

ՍԻՐՈՅ ԹԱՆՈՒՄԸ

U.S. . . . . hG

Այլեւս պիտի թաղեմ սիրտս , որ տարիներով սիրոյ վառարանն եղաւ , ուր մոխիր դարձան պժգանքն ու ատելութիւնը , վրէժի ոռին ու տզիտութեան սատանան : Այո՛ . այլեւս թաղելու եմ սիրտս , որ գերեզմանոցն եղաւ մարդկային տղեղութիւններու , գերեզմանոցը՝ անցեալի հոտած դիակին , ներկայի արիւնաբու գազանին ու օրրանը՝ ապագայի ոսկի երազին :

Իմ սիրատ յուսահատութեան անտառին մէջ պիտի  
թաղեմ, ու վաղը անոր գերեզմանին վրայ բացուած  
ծաղկներու աշքերուն մէջ երկնային ցօղերու փոխան՝  
արցունքներ պիտի ցանեմ, օրհնութեան փոխարէն ա-  
նէծք . . . : Իմ սիրատ ցաւերու ծովը պիտի նետեմ, որ-  
պէս զի օրին մէկը դժբաղդ նաւասատին անով մխիթար-  
ուի, որպէս զի չարութեան աստուածը ամօթխածութեան  
ցօղով պտըտի, ու մահը գեղնի զինքն արհամարողնե-  
րու նայուածքն :

Զ՞գիտեմ ինչո՞ւ սիրելէ ձանձրացայ . . . , ինձ ըսին  
թէ՝ սէրը կեանքին բանալին է, թէ անով՝ արքայու-  
թեան, այսինքն յաւիտենական երջանկութեան դուռը  
կը բացուի : Ես մարմինս տառապանքի վարպետին տուի  
ու այդ բանալին առի . բայց տեսայ որ նա դժոխքի  
դուռը բացաւ, զիս համոզեցին թէ «սէրը Աստուած է»,  
սակայն ճանչցայ սատանան, որ միամիտներու ստեռծած

Աստուծոյն դիմակովը կը պատի . . . : Ո՞չ, ա՛լ չպիտի  
աիրեմ, որովհետեւ չեմ կընար :

Սիրտս պիտի թաղեմ դիմացի ձիւնոտ լերան գագաթը, ուր արեւու ճառագայթները ամառն ալ կը մսին Կ'ուղէր որ սառիմ՝ քան թէ այրիմ. յոյսերուս փըթթումը սառէն պիտի ծնի, ոչ թէ զերեզմանէն, որ անյուսութեան սահմանն է: Հինը պիտի թաղեմ, որովհետեւ անոր անունը անցեալ է. Նորը պիտի մպաննեմ, քանի որ ապագան յաղթական է. Վաղուան երեսը պիտի ապտակեմ, քանի որ օր մը նա ալ անցեալի հանդերձները պիտի հագնի. . . :

Լացէ՛ք, աստղե՛ր, լացէ՛ք, որովհետեւ արհամառ  
բանքի բրիչն ու բահը ձեռքս՝ Անահիտի գերեզմանը կը  
փորեմ. լացէ՛ք, արե՛ւ ու լուսին, լացէ՛ք, որովհետեւ  
լոյսը խաւարի պարաններով տգիտութեան կախաղանին  
վրայ կը հանեմ. լացէ՛ք, պաշտելի աստուածներ, լա-  
ցէ՛ք, որովհետեւ գեղեցկութիւնը տգեղութեան պա-  
տանքով ծաղրանքի փոսը կը թաղեմ. լացէ՛ք, բարու-  
թեան հրեշտակներ, լացէ՛ք, որովհետեւ անյաղթելի սու-  
րը չարութեան տուի, ապագայի կապոյտ երազները  
անցեալի սեւով ներկեցի . . . . . :

• • • Սէրս պիտի թաղեմ, ամբողջ մարդկութիւնը  
այդպէս ըստι. Ինձ: Սէրս պիտի թաղեմ՝ բայց անմիջա-  
պէս վրէժի խորանը պիտի շինեմ, արցունքիս փոխան  
արիւն պիտի սրակեմ, խունկի տեղ՝ մարմին պիտի վա-  
ռեմ անոր առջեւ :

Հատուցման՝ այսինքն արդարութեան աստուածը չպիտի բարկանայ ինձ դէմ. ևս այնպէս կը կարծեմ, որովհետեւ անշունչ քարերն իսկ պիտի ողբան սրտի թագմանը վրայ . . . :

Ինչ որ ալ ըլլայ՝ պիտի թաղեմ սիրտս, որ հնոց մը

եղաւ սիրոյ . . . , յանցաւորը ես չեմ. վայ դաւաճանին վայ ուխտադրուժին :

Աչքերէս արցունք չպիտի ելէք բնաւ . . . ես չեմ արտասուեր. և վատեր են անոնք՝ որ վրաս պիտի լան. պէտք է մեռնիմ՝ որպէս զի ուրիշներ ապրին. նա այն պէս կ'ուզէ . . . կրնա՞մ հակառակիլ. թող իր կամքն ըլլայ . . . :

Սերը պէտք է թաղեմ, որպէս զի ատեղուրինմը ծնի . . . : Սիրոս պիտի թաղեմ այն ամայի գերեզմանոցը, ուր թշուառներն իրենց յոյսերը թաղած են. սրտիս գերեզմանափորը վիշտս է. ու գերեզմանապահը՝ մոռացութիւնը . . . :

Յիմարութիւն է մահուան անջնջելի հակառագրին առջեւ՝ յիշատակի երազ ունենալը . . . :

Հիմա երջանիկ եմ, շատ երջանիկ, որովհետեւ սիրաս՝ սիրոյս հետ պիտի թաղեմ, որովհետեւ հասկցայթէ պաշտելու արժան աստուածը՝ ատեղութեան աստուածն է . . . :

Այսեւս պիտի խնդամ՝ երբ արեւը մարի. պիտի ժպտիմ՝ երբ արդարութիւնը խաչուի. պիտի ծափահարեմ՝ երբ սէրը մեռնի ու վրէժը թագաւորէ. հոգւոյս խորէն ցնծութեան աղաղակներ պիտի արձակնեմ՝ երբ երկիրը կործանի, տիեզերքը քառս մը դառնայ:

Ես պիտի վերածնիմ՝ երբ անոր գերեզմանը բացուի իմ աջ՝ կամ ձախ կողմու . . . :

Եթէ Աստուած նոր ստեղծագործութիւն մըն ալ ընէ, ասպարէզ չպիտի ելեմ, որովհետեւ մոռացութեան վարդագոյրը քաշած եմ . . . : Յարութիւն չեմ ուզեր. սրտիս մահը իր յաւիտենականութեան յարութիւնն է . . . :

. . . Ես սիրտս թաղեցի, սէրս գերեզման դրի, այնպիսի խորհրդաւոր աղօթքներով, որոնց չի կրնար հակազդել Աստուածն իր ամենակարողութեամբ . . . :

Սիրտ չունիմ ես. ա՛լ չպիտի սիրեմ . . . , միայն թէ . . . վայ դաւաճանին, վայ ուխտադրուժին . . . :

## ԱԶԱՏԱՐԱՐ ՀՐԵՇՏԱԿԱՍ

Ու տեսայ որ երազիս մէջ, շահ մը ձեռքը, կ'առաջնորդէր ինձ, այն անդրւնիին մեցին, որ կեանք կը կոչուի, այն ձամքէն, որ գժոխիք կը տանի: Յոյսերուս ձերմակ ծաղիկները ցօղուած էին կարմիր ցօղովիլ արիւնի, ու երեւակայութիւնս, անսանձ ու հաճոյակատար՝ սէքեր չքացեր էր երկանաքարին տակ տանջանքի ու յաւիտենական գժրադգութեան: Քալեցի, քալեցի, օրերով, տարիներով, գարերով, տառապանքի անջնջելի գատավձիրը կախած իմ վզէս: Տեսնողները ուշադիր նայեցան, չտեսնողները անզուսպ հետաքրքրութեամբ առջեւս անցան, ետեւէս վաղեցին, բոլորտիքս հաւաքուեցան. մեռնողներն իսկ՝ իրենց գերեզմաններու կափարիչները վերցուցին ու սասած նայուածքնին գամեցին վիշտերու խաչն բեւեւուած գլխուս . . . : Ես բոլորին աչքերուն մէջ տեսայ այն ուրախութիւնը, զոր մարդ կ'զգայ ուրիշի մը գլորմանը վրայ . . . : Խնդացի, ու քալեցի . . . :

Շուրջս հաւաքուողները բոլորն ալ հետաքրքրութիւնին գոհացներու փափաքէն մղուած չէին. կային գաւաճաններ, ուխտադրուժներ, որոնք առանց գթալու փշոտ ուղիներէ, խաւարային անդունդներէ քալերու հակառագրուած ըլլալուս, կ'ուզէին որ քալէի՝ կրակներու վրայէն. առնջուէի ու չմեռնէի՝ աղատուելու համար, մտածէի ու չի խննթենայի երջանիկ ըլլալու հա-

մար. լայի՝ բայց աչքերո չի կուրնային իրենց երազի շուշանները ցողէ չի զրկելու համար. վառէի՝ ու չհատնէի, յուսահատ թափառումներէ վերջ գլուխս քարերուն զարնէի ու չի ջախջախուէի. մահը վինտուէի, ու նա փախէր ինձմէ. գերեզմանս իմ ձեռքով փորէի, ու չը թողուին որ հոն հանգչէի. գերեզմանս, ուր թէե երջանկութիւն չկար, բայց անզգայութիւն կար, ու այդ բաւ էր ինծի . . . .

Դաւաճանները, դաւաճանները. ի՞նչ կ'ուզէին ինծմէ. ի՞նչ հաճոյք կայ ուրիշի չարչարանքին մէջ. ի՞նչ բերկութիւն, մէկուն Գողգոթային, միւսին գերեզմանին վրայ. օրբանը ինչո՞ւ կը մոռնան . . . : Այս հարցումները հարցուցի քարին, — նա լինդաց. լերան . . . աչքերը գոցեց. արեւուն . . . չպատասխանեց ու լացաւ. գերեզմանին . . . դիւային քրքիչ մ'արձակեց. տիեզերքին . . . նա հունաւոր ըլլալը խոստովանեցաւ և անհունութեան մակդիրը տառապանքին տուաւ. ես հարցուցի աստղերուն՝ անոնք ամչնալէն ամպերուն ետեւ ծածկուեցան. հարցուցի հաւատացեալի Աստուծոյն՝ նա գեղնեցաւ . . . .

Ահ, ուրեմն անըմբունելի չկայ քանի որ ցաւս կայ . . . ամենակարող չկայ՝ երբ ոչնչութիւն կայ. ժափտ չկայ՝ երբ արցունք գոյութիւն ունի. անհունութիւն չկայ՝ քանի որ անոր շրջանակ մ'անցուցի իմ յուսահատութեամբս. ծնունդ չկայ՝ քանի որ մահ կայ: Ոչնչութիւնը գոյութենէն ծնաւ, գոյութիւնը ոչնչութենէն. վերցուր ոչընչութիւնը, գոյութիւն չկայ. վերցուր գոյութիւնը, ոչնչութիւն չկայ . . . ցնո՞ք . . . . . :

Ազատարար հրեշտակս այսպէս խօսեցաւ ու ես քալեցի . . . ձամբուս վրայ գերեզմաններ տեսայ՝ լացի. թշուառներ նշմարեցի՝ յոյսի ծաղիկներս անոնց բաժնե-

ցի. «ոճրագործաներու հանդիպեցայ՝ ծունր դրի անոնց ստքերուն տակ, պաշտումով զեղուն անզսպելի զգացումներէս դրդուած, «գողեր» բարեւի կեցան՝ ձեռքերունին համբուրեցի, հաւատագի սահմաններուն չմօտեցողները խենթի պէս սիրեցի. «անբարոյական»ներու ճականները պասկներով զարդարեցի . յանցաւորներու կուռքեր շինեցի, ու անոնց առջեւ երկրպագութիւն ըրի ամէն առառու արշալոյսին, որ խաւարին մայրն է. վերջալոյսին, որ լուսոյ ստնտուն է . . . .

. . . Որովհետեւ ազատարար հրեշտակս այդպէս ընել պատուիրեց . . . համակերպեցայ ու քալեցի, և պիտի քալեմ շարունակ . . . : Այս համակերպութիւնը ստրկութիւն չէ, ո՛չ, որովհետեւ ուսումնասիրած եմ իմ ճամբաս, որ ուղիղ է, թէե խոչընդուներով լեցուն, լուսաւոր՝ թէե արիւնով ներկուած . . . :

Պղծութեան սատանան անկէ քալած չէ. ուրիշի նուիրական ազատութեանը դպչելու անպատկառ լրբութիւնն ունեցող ուրուականը դեռ անծանօթ է անոր. միամիտ Աստուածն ալ չճանչնար այդ ճամբաս, ուր՝ հաւատագին հետ նախապաշարումները կը շիկնին մտնել . . . :

. . . Ազատարար հրեշտակս պիտի առաջնորդէ, ու ես պիտի քալեմ. թող հալածեն՝ պիտի վազեմ. մահը թող կանչեն՝ ուրախութեամբ պիտի դիմաւորեմ. բաւական է որ կը ճանչնամ ինքզինքս ու Աստուածս:

Թող քարկոծեն՝ պատնէշ պիտի շինեմ. միայն թէ . . . ազատարար իրեշտակս՝ Ս . . . ը թող չի բաժնուի ինծմէ . . . եթէ տիեզերքը կրակի փոխուի՝ զիս չի կրնար լափելով հատցնել . . . :



## ԵՆՉՈՒԻ Կ'ԱՄՐԻՄ...

— 1 —

Օրբանիս մէջ պէտք էր որ խեղդէին զիս, թէե  
մեծագոյն յանցաւորը մայրս էր, որ զիս ծնաւ : Երբ  
քալել սկսայ՝ սրունքներս պէտք էր կոտրտէին . Երբ  
խօսիլ սորվեցայ՝ լեզուս պէտք էր կտրէին . Երբ խոկալու  
տարիքս առի՝ ապագան պէտք էր թաղէին . ոչ մէկն  
ըրին ոչ միւսը . ու ես ապրեցայ . . . : Հիմա կը հարցը-  
նեմ . ինչո՞ւ կ'ապրիմ . որովհետեւ անստուգութիւնը  
շղթայ մ'եղած է մտքիս ու անամնցանելի անդունդ մը՝  
ոտքերուս առջև :

Երէկուան ժպիտս թոյնի պէս մահացու է յիշողութեանս մէջ, ու վաղուան յօյսերս տժգունած են՝ զիրենք հալածող գերեզմանական սառւերէն . . . :

իմ՝ չգոյութիւնս խոշոր պակաս մը չպիտի ըլլար. ինծի ինչո՞ւ կաթ տուին. եթէ թշուառներու ողբերգուն պիտի ըլլայի՝ դարերու բերանը սանձուած չէր. եթէ ցաւերու արձանն ըլլալ ճակատագրուած էի՝ խաչը թաղուած չէր. եթէ ոսկի երազներու ծաղիկները պիտի ցօղէի՝ դժբաղդներու արցունքը ցամքած չէր. եթէ անհաւասարութեան գերեցմանափորը պիտի ըլլայի՝ վշտահարներու ըմբոսառութեան ոգին մեռած չէր . . . :

Եթէ մօրս որովայնին մէջ գիտակցութեան աչքերս  
բանային ու թշուառ աշխարհի պատկերը ցուցնէին, ես  
չպիտի ծնէի. զիս խաքեցին . . . գոնէ հիմա չեն ալ ըսեր  
թէ ինչո՞ւ կ'ապրիմ . . . :

... Բնութեան երկաթէ օրէնքները անխորտակելի  
պատուար մը չպիտի ըլլան ինծի : Քանի որ ճամբայ չեն  
ցուցներ, ես անդամալոյծ չեմ կընար ըլլար . պիտի քա-  
լեմ իմ ճամբաս, որ իմ կամքս պիտի ըլլայ . ու կամքիս  
ճամբան ատելութեան ճամբան է, վրէժի ճամբան, կոր-  
ծանումի շինարար ճամբան :

Երբ իսանձարուրիս կապանքներէն աղատուեցայ՝ հասակիս համեմատ գերեզմանս չափեցի ու փորեցի. ալ վախչունիմ. պիտի պղծեմ՝ ինչ որ գեղեցիկ կը կոչեն, պիտի ջնջեմ՝ ինչ որ բարի կ'անուանեն, պիտի թաղեմ՝ ինչ որ ձմարիտ կ'ուզեն երեւցնել. երջանկութեան երազը ցաւի երկանաքարին տակ պիտի փշրեմ, բոլոր սրբութիւնները ցեխով պիտի շաղեմ ու անով բոզանոցներու պատերը պիտի ծեփեմ. և ամէնէն վերջը՝ Աստուածն ալ պիտի խեղդեմ . . . :

Տգեղութեան տիրապետութիւնը՝ վաղուան արծաթ  
յոյսերու դաշտին մէջ, յեղափոխութեան սաղմը պիտի  
բլայ . . . . .

Ո՞չ, ո՞չ. ա՛լ չեմ հարցներ թէ ինչո՞ւ կ'ապրիմ, ո-  
րովհետեւ ուրիշի գիմելէ առաջ, ննրքին անդիմադրելի  
ձայնիս հնազանդեղու անմերժելի ստիպողականութեան  
հրամանը լուսաւոր ճամբայ մըն է ինձի...: Թող խըն-  
դայ ստութիւնը՝ ես իր պաշտպանն եմ. թող ծիծաղի  
ոճիրը՝ ես իր դրօշակիրն եմ. թող խնդայ տգեղութիւ-  
նը՝ ես զինքը պաշտողն եմ. թող ծափահարէ մահը՝ ես  
իր հաւատարիմ զինուորն եմ...:

Զիմ վախնար զիս ատողներու բաղմութենէն, որով-  
հետեւ անոնք փառքի պսակս կը պատրաստեն. չեմ ա-  
նիծեր դիւրազգած այտերուս ապտակ զարնողները. ո-  
րովհետեւ վաղը անոնք գերեցմանիս վրայ ծաղիներ  
պիտի ցանեն. ցաւերու լերան տակ հոնդիւններ արձա-

կող վշտահար կուրծքիս թունաւոր գնդակներ նետողները չեմ ատեր, որովհետեւ անոնց արցունքները օրին մէկը ծարաւութենէ պապակած երազի ծաղիկներուս թարմութիւն ու կենդանութիւն տուող ցօղեր պիտի ըլլան:

Թանի որ ծնած եմ՝ պիտի ապրիմ, պիտի ապրիմ, որպէս զի ատելութեան արիւն տամ ու յաղթութեան սուրը վրէմին յանձնեմ. որպէս զի գթութիւնն սպաննեմ ու անդիմութեան թագաւորութիւնը յաւերժացնեմ, ու անհատին իտէալ եսի դղեակը շինեմ. իմ պաշտելի կուռքս ստրկութիւնը պիտի ըլլայ, որովհետեւ ազատութեան աստուածը անկէ կը ծնի....:

Ես պիտի ապրիմ՝ մարդկային ամենազազրելի մուլութիւններն ու տգեղութիւնները իբր հագուստ հագնելով. պիտի ապրիմ՝ վաղուան արշալոյսը նկարելու համար. պիտի ապրիմ՝ տեսնելու հարստահարութեանց ու բռնութեանց վերջը, սուրին գերեզմանը, կնոջ բարձրացումը, թշուառ մարդկութեան բաղձալի ազատութիւնը:

Պիտի ապրիմ՝ սատանայ մ'ըլլալու համար. միայն թէ... թող աստուած մ'ըլլայ մարդկութիւնը....:



## ՈԳԻՆԵՐՈՒ ՊԱՏԵՐԱՋՄԸ

~~~~~

Ես տեսայ ոգիներու ընդհարումը, հանդիսատեսը եղայ անոնց արիւնալի պատերազմին. սոսկալի էր...: Անոնցմէ մին մեռած կ'երեւէր, բայց կը կոռուէր՝ չգիտեմ ինչ անըմբոնելի զօրութեամբ. միւսը՝ վիրաւոր էր, սակայն յաղթութիւնը վաստկելու երազը ոյժ կուտար իրեն. երրորդը՝ որչափ անձանաչելի, բայց նոյնքան խրոխտ ու ինքնավստահ էր....

Երեքն ալ շղթաներով կապուած իրարու հետ՝ դատապարտուած էին յաւիտենական կոփւը մղել ժամանակ կոչուած անսահմանութեան անապատին մէջ....:

Գերեզմանը կեանքին հետ կը կոռուէր ու կեանքը՝ երազին հետ։ Մէկը միւսին արիւնէն իր սնունդը կը ծծէր, մինչդեռ բնութեան ճակատագրական օրէնքը կը ծիծաղէր բարձրածայն։

Սարսուով դիտեցի, անձկութեամբ սպասեցի, յուտեսայ որ ոգիներու պատերազմը անվերջանալի էր. վրէմի գառն զինին մենամարտողները գինովցուցեր՝ և յաղթանակի կարմիր երազը լուսապսակ մը կաղմած էր իւրաքանչիւրին ճակտին վրայ։ Գերեզմանը դիւային խնդուք մ'ունէր, օրբանը՝ զիտակցօրէն ինքնավստահ իր հօրը գերեզմանաքարը կը յղէր, ու երազը՝ տարտամ ու վեհերոտ, վաղուան երգը կ'երգէր....:

Ես սորվեցայ այդ երեք ոգիներու անունները. մին, որ մեռած կը կարծուէր, Անցեալ անունը կը կրէր.

միւսը՝ որ երեւութապէս խրոխա ու ինքնավստահ էր, Ներկայ կ'անուանուէր. երրորդը՝ որ ճակատագրի վերջակէտը հոչակուիլ կ'ուզէր, Ապագայ կը կոչուէր: Անսնք եղբայր էին իրարու, ծնած՝ մէկ մօրմէ, սակայն անդօրէն զիրար կը ճարուածէին: Մեռնողը՝ այսինքն Անցեալը, թաղուիլ չէր ուզեր. ծիծաղելի յամառում՝ դիակի մը. վիրաւորը՝ այսինքն Ներկան, անձնատուր ըլլալ չէր փափաքեր. արդահատելի՛ վիճակ՝ պարտեալին. յաղթողը՝ այսինքն Ապագան, ներումը չէր ճանչնար. պարսաւելի՛ կուրութիւն՝ որ յաղթանակի ակնախըտիզ լոյսէն կը ծնի: Ուզեցի որ միջամտեմ, երեքն ալ միացան ու ալտակեցին զիս. աղաչեցի որ կոտորածին վերջ տան, հարուածով պատասխանեցին. պատճառը հասկնալ փափաքեցայ, վրաս ինդացին . . . :

Դարերու անհասկնալի ճակատագրիը ընդհանուր հրամանատարն էր այս պատերազմին. նա կը ծիծաղէր երեք ոգիներու յուսահատ մաքառումներուն վրայ . . . :

Անցեալը պիտի թաղուէր, Ներկան պիտի մեռնէր, ու Ապագան՝ օրին մէկը անցեալ անունն առնելով՝ մօրը գրկին մէջ քնանալ պիտի երթար:

Երանի՛ թէ երեք ոգիները ինծի մտիկ ընէին. ես պիտի պատուիրէի որ կոխւը դադրեցնէին ու անով միլիոնաւորներու մահուան պատճառ չըլլացին. տիեզերական օրէնքին դէմ ընդվզումը ամենամեծ յիմարութիւնն է:

Ես պիտի յայտնէի ճշմարտութիւններու էն պարզը. թէ՝ օրբանը, չափահասութիւնն ու զերեզմանը, Ներկայացուցիչ՝ երեք ոգիներու, յաւիտենական՝ փոփոխման անվերջանալի շղթային իրերայաշորդ օղակներն են . . . :


Ինձ մտիկ չեն ըներ սակայն . . . ուրեմն, ես հանգիստեսի դերին մէջ կը մնամ. հանդիսատես մը՝ ո՛չ թէ Անցեալը պարտութեան, այլ Ներկայի մահուան, ո՛չ

թէ Ապագայի յաղթանակին, այլ անոր յուղարկաւութեան:

Մեռնողներու դամբանականը ե՛ս պիտի կարդամ, ու անոնց գերեզմանաքարը՝ մոռացութիւնը պիտի պատրաստէ. յաղթողին ճակատը գեղազարդող ծաղկեպսակը՝ անցեալը պիտի չինէ, ու անոր թագաւորութիւնը՝ գերեզմանը պիտի յաւերժացնէ . . . :

Թո՛ղ կոռուին ոգիները, որպէս զի ես հրճուիմ. որովհեաեւ այդ կոխւէն մահը՝ այսինքն կեանքը կը ծնի. ոգիներու պատերազմը թող շարունակուի. անոնց թափած արեան լին մէջ թող լոգնամ ես, միայն թէ՝ թող փոշիանայ անցեալը, թող թաղուի ներկան, թող մեռնի շատերու երազած ուկեզօծ ապագան ու թող գայ ժամանակաւոր տիրապետութիւնը խիստ հեռաւոր վաղուան, որուն երակներէն չպիտի շրջի սեւ կամ պղտոր արեան մէկ շամանդազն Անցեալին, որ հոգեվարքի մէջ է, Ներկային՝ որու երկրպագուները բազմաթիւ են, Ապագային՝ որու փայլուն երազատեները մարտիրոսներ կը հաշուըռուին:


Կը սիրեմ ոգիներու պատերազմը, որու հանդիսատեսը պիտի ըլլամ մինչեւ վերջ. այդ պատերազմի մէջէն Աստուած-Մարդուն յաղթանակը պիտի ծնի . . . :



ՑԱՆԿ

Նախաբանի տեղ	3
Զդումը	5
Քիւրը	42
Մայր	46
Անցելին տերեւ մը	51
Ամանոր	56
Թափառկոս մածումներ	60
Զինորներուն ի տես խորհրդածութիւններ	63
Գերեզմանոցի ուրուականը	67
Գարնան խոհեր	71
Պատաժիս շիրմին վրայ	75
Աչխատաւորի արցունքը	80
Իմ ցաւս	85
Աւճան խոհեր	88
Ուղերձ մը՝ պատաժիս	92
Տպաւորութիւններս՝ Պօլսին (Քաղուած)	95
Հրամեսի ցաւը (Քաղուած)	99
Իմ գիւղս	103
Կաղանդի նուերա	108
Բագոսի խնկարկութիւնը	111
Լքուած ծաղիկը	114
Թափառական ոգին	118
Թատրոնի	122
Պատկեր մը	125





ՀՀ Ազգային գրադարան



NL0343209

37362